


Կոմիտաս Տաճայ

---

1909



53903-66  
89(99)  
10-95 21-  
Lip. Chaffinch  
Garden Sedge  
19097

10251 23/2808  
no. 10251 23/2808

MC 6980 10/18+

# ԿԱՐՍԻՐ ԺԱՄՈՒՅՑ



ԱՐՓՈՎԸ ԱՐՓՈՎԸՆՆ

1909

491.99  
Ա - 95

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

ՎԱՐՆԱ


01 JAN 2009

891.99

4 - 35

10 NOV 2011

ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆ



# ԱԼԲՄԻՔ ԺԱՄՈՒՅՑ



ԱՐՏԱՏՊՈՒԱԾ „ԻՐԱԻՈՒՆՔ“ է



1909

ՏՊԱՐԱՆ „ԹՐԱԽՈՒՆՔ“ ԱՐԱԳՐՈՅՑ

ՎՈՐԱՆ

25.02.2013

22511

## ԿԱՐՄԻՐ ԺԱՄՈՒՅՑ

Ա

Թաղին մէջ Քիւրքեան Հայրապետ էֆէնտիին վը-  
րու խօսուած ատեն, «էֆէնտին» յորջորջումը բա-  
ւական կը համարուէր; Ո՞չ անուն, ո՞չ մականուն:  
Պարզին Վաեմութիւնը;

Էֆէնտին Խասգեղէն Օրթագեղ փոխադրուած էր  
երեսուն տարի առաջ: այդ երկար ժամանակամիջո-  
սին, կերակի մը ժամէնքացակայած չէր: Ու ա՛լ  
էիմակ իր սովորութիւնները բնազդի մը ճնշումովը  
կը վարէին տէրունական օրերու իր կենցաղը: Պա-  
տարածր չըսկուած ժամ կեռթար. խորհրդարանը քհչ  
մը կը հանգէր, եւ թաղին շարթուան մը գործե-  
րուն վրայ ընդհանուր աեղեկութիւններ կը արր  
ուէին: «Խորհուրդ խորին» ին՝ տաճարը մտնելով  
շիտակ պահարան կանցնէր: Նորին Վաեմութեան  
նետ թաղին ազնուաչուքներն ալ հոն հիւրինկալուե  
լու: առանձնաշնորհը կը վայելէին: «Կեցո» ին դասը  
իւ յառաջանար, «որ օրհնեած ին՝ ատեանը, մանրա  
շայլ մանրաքայլ, դլուխը բաց. «իսկզբնէ» ին  
ուարտմանը պատարագորին աւետարանը համաւ-  
ելու կ'երթար, օսկի մը ժամուց նուուիրատւու-  
թեամբ, ջահամրոյրը հինգի կը բարձրանար երբ  
եպիսկոպոսը կը պատարագէր: Մենծ-Աղա բարեգայտի  
այս պարտականութիւնը կատարած  
Ալալուն գոհունակութեամբ սիրտիս զեղուն, կը  
կերաղառնար պահարան, հոնկէ խնդրակատար: Աս-  
ուածամօր պատկերին առջեւ երեսը խաչակնքելէ

53903/66



յետոյ կը սկսէր դռւոք երթալ, պատին փռքը ինչ շեղած քայլափունելով. Աէզիրի մը սենեակէն մէկնած ատենը. Պալա էֆէնտին կը զգուշանար քամակը ամբողջակի անոր աչքին պարզելու անբարեկիրթ վարմունքէն. իր քրիստոնէի խղճմտանքը իրեն չէր թոյլատրեր նուազ պատկառօտ երեւիլ Աստուածածնին դիմաց. Դու րսը՝ մուրացիկները կը սպասէն. Երբէք պատրանք չկրած ակնկալութեամբ, թաղին նորափթիթ երիսասարդները կիռակնօրեայ զգեստով սիգապանձ, ձեռքերնին գանձանակ ու պնակ «կուգայ կար» կը մըմնջէին. Էֆէնտին ասոնցմէի բւրաքանչիւրին առջեւ կանգ կառնէր. ձեւացեալ կծծիութեան զուարձարան սակարկութեամբ. Ու լիբարուն նպաստով հանդերձ. «աւզրիք զաւակներս» վարձատրութեամբ մըն ալ կը փօխւի՛ էր քնատութիւնը այդ երիտասարդներուն, զորս բարեգործական տենչանքը վաղայարոյց ըրած էր. Խորհրդարանը սուրճէ մը ետքը, տուն կը վերադառնար հետք տանելով նարտի խաղակիցներ:

Երեսուն տարիներու կիրակնօրեայ այս հանգրատաւէտ կենցաղավարութիւնը խանգարեցաւ 1890 օգոստոս 19-ին. Այդ օրը ժամուն տօնախմբութիւնը ըլլալով, շքագիր հանդիսաւորութեամբ կը պատարացէր թաղին քարոզիչ եպիսկոպոսը. Սպասաւորելու պատուին ալ նոր «ղարիպը» արժանացած էր, շնորհիւ իր ձայնին. Արարողութեան պահուն, երբ «զաղատութիւն եղարաց մերոց գերելոց» աղաչանքին երկինք առաքման կարգը եկաւ, Հայաստանցի տէրտէրը՝ աչքերը բացաբորբ՝ բուռգառը ժողովրդին արձակեց երկնաղեցիկ զայրոյթէ մղոնեալ ուժգնու-

թեամբու ահեղագոս «ա՛» մը ուազուց. Հայ հողիները մէկէն իմէկ այդ «ա՛»-ին վրայ անբարձիկ. շնչաս. պառ հոն մընացին քարացած մեծ պատահարներու սպասող անբառբառ անձկութեան մէջ: «Զա՞տ» ը պայթեցաւ, նրբանձծիւն մեղեղիի մը պէս թրթուց «ո՛ւ ո ն. Երկնալաց «Թի՛ւն» ը ու ամփարոտ «ամմէն» ը փոթորկեց տաճարին մէջ: Երեկ՝ Յուղս-Ճասնհինդ էր:

Արփաթեւ քահանան հիմակ ուժաթափ վար կիջնէր իր սաւառնած բարձունքնն: Ա՛լ Սրտմտութեան մարմրկող հառաջ մըն էր իր յօխորտ կանչինը: Անձկակարոտ անուշութեան անլուր փղձկիւով մըն էր որ հեծեծեց «եղբա՛րց մերոց գերելո՛ց»ը, հազար տարիներու ողորմազերս պաղատանքը առ Աստուածն հայոց: Ու հայոց հազար տարիներու ուսարձարծ «ա՛ք ողորմեա՛»ն անգամ մը նորէն փոխասեց զըթութեան խնդրարկու այդ հայցուածքին: Բայց այս անգամ մռնչիւնով Երեկ, Պոլսէն Ալքեա ճամփու զրուած էր հայ խումբ մը: Շղթաներով: Իսլամին դէմ պարտոխաթափ վրէժինդիրներու ջոկատը: Առաջինը:

Երբ նոր պանդուխարը «ազատութիւն եղբարց մերոց» ը նորալուր եղանակով մը գեղգեղեց, ու ժողովուրդն ալ, անսովոր նորութեամբ ոլոցուց աղերս մը որ սրաին ալքերէն ժայդքած թնդիւն մըն էր. Էֆէնտին այս բոլոր նորութիւններէն յանկարծակիր եկաւ: Շուաբռուն մնաց, Երազին մէջ ծանր վտանգի հնթարկուողի մը շնչառգելութեամբը: Մէկէնինիմէկ սթափեցաւ սակայն, աթոռը թողուց եւ դուրս ելաւ: Խնդրակատարէն հապշտեպ անցնելով

Աստուածածնին ներկայութիւն իսկ մոռցած՝ շիտակ  
խորհրդարանը գնաց:

Անդին պահարանը ազնուաշուքները համաշարժ  
դրդմամբ իրարու երես նայեցան, դէմքերնուն բոլոր  
շարժուն մասերը ծումոկելով: Այդ նշանացի ազդա-  
րարութեամբ, ամէնքը միասին դուրս ելան: Բակը  
տանող գրքան տոջեւ տեսան ժամկոչը, «որ՝ վիզը  
ծուռ՝ տեղը կը մնար, էֆէնտիին հովանոցը գեռ  
ձեռքը» Մարդ ու կին ու աղաներուն միջեւ բոպէ-  
ական մտերմութիւն մը հաստատուեցաւ:

— Ժամկոչ աղքար, էֆէնտիին ո՞ւր գնաց, հար-  
ցուցին:

— Խորհրդարանը, պատասխանեց, «զորմուկ ձայ-  
նով մը:

— Բան մը ըստ՞ւ:

— Զէ, երեսը մեռելի երես էր:

Պանրաքայլ հնչպէս յուղարկաւորութենէ մը  
ննջեցեալին տունը վերադարձողներ, իրենք ալ  
խորհրդարանը յառաջացան, «անայիպ» մը մրմուալով  
քթերնուն տակէն:

Էֆէնտիին կանանչ կերպասապատ սեղանին գլուխը  
նստած, փէօր աթոռին վրայ ուժգին ուժգին սիկար  
կը քաշէր, Եկուորները ոտքի վրայ շարուած մնա-  
ցին, ամէնուն բերանը գոց: Ոչ ոք սիրտ կընէր լը-  
ռոթիւնը խզելու: Հետաքրքիր ժամկոչը եկաւ  
դրան առջեւ բարեւ բռնած կայնեցաւ, իբր թէ  
հրամանի մը սպասելու համար: Կացութեան փրկու-  
թիւնը հետը կը բերէր: Իր ներկայութիւնը առիթ  
հայթայթեց բերաններու կապանքին քակմանը: Ազ-  
նուաշուքներուն մէջ տարիքովն ու դիրքովը էն

հեղինակաւորը, մեղմաձայն հարցուց:

— Էֆէնտիի, սուրճ մը կուզէ՞ք:

Հաւանութեան նշան տրուեցաւ «Կըմ» ով մը  
ժամկոչին հրամայեցին էֆէնտիին սուրճ մը բերելու

— Դուք ալ առէք, աւելցուց էֆէնտիին:

— Ամէնուս ալ, ժամկոչ աղքար, երկրորդեց  
հեղինակաւոր ազնուաշուքը:

Ու այս առաջին յաջողումէն քաջալերուած, շա-  
րունակեց:

— Ի՞նչ աղուոր օր, մայիս: Էֆէնտիի, ասօր վեր  
պիտի ելլէ՞ք:

— Իրաւ որ չիյտեմ, եղաւ կարուկ պատասխանը:  
Պերճաբարբառ արտայատութիւն թէ էֆէնտիին  
զայրույթը տակաւին երկուքի մէջ էր: Անխօսուկ ալ  
սուրճներնին խմեցին:

Երբ ժամկոչը ֆինճանները ժողովուած դուրս ելլե-  
լու վրայ էր:

— Ինձի նայէ, ըստ էֆէնտիին, սրբազնին ըսէք  
որ կարճ կապէ ու զայ:

Արարողութեանց հապճեպ վերջացումի այս հրա-  
մանը՝ անլուր մինչեւ այդ օրը՝ ազնուաշուքներուն  
արդն սարսած է իմացականութիւնը ա'լ բոլորսին  
հիմնիվեր շրջեց: Էֆէնտիին միշտ խսիր կշամբած  
էր գպիր կամ քահանայ ոռ ժամասացութիւնը թա-  
շնրով. կարճ կապելու սրբապղծութեան կամկածը  
տար:

Պատարագն արդէն աւարտած ըլէտով, եպիսկոպո-  
սը ընկերակցութեամբ աւտգերեցին ու աթոռակալին  
խորհրդարան եկաւ, առանց ժամկոչին հրաւիրմանը:

Իրեքն ալ, ի տես այլայլած դէմքերու եւ բերան-

սեալ շրթունքներու, արտակարգ դէպքի մը պատահումը կուահեցին: «Ողջոյն» էն ետքը, զոր էֆէնտին ոտքի ելլելով ընդունեց, ու այս առթիւ Քէօը դրաւ ամէնքն ալ բազմեցան: Ժամորներուն «աղուոր» բազմութիւնը, օդին մայիսեան զովաշունչ անուշութիւնը խօսակցութեան նախնական նիւթերը հայթայթեցին: Եպիսկոպոսը փափկանկատութեամբ զգուշացաւ որ եւ է հարցում ընելէ, թէ ի՞նչու էֆէնտին «օրհնեալք եղելուք»ին ատեանը չէր տեսած: Հետաքրքրութիւնը գուցէ ժամուղին համար ակնարկութիւն համարուէր: Ժամկոչը երեք սուրբ եւս թերաւ: Երբ Փինծանները վերցուց ու գնաց, էֆէնտին որուն լորութիւնը ախոռ կը մնա՞ եպիսկոպոսին ծանր ծանր հարցուց, վթեմի մօտեցող լրջութեամբ:

— Սրբազն, աս լիամն արջը երբ եկաւ:

— Լերան ա՛ռջը ով է, էֆէնտին արցուց քըմծիծազով մը եպիսկոպոսը, որ բան մը չէր հասկցոծ:

— Ա՛յ հեռու կարգէն, աս ասօրուան զաբիլը:

— Տէր Յուսիկ հա՞յրը կը հարցնէք, էֆէնտին ընդգիւմարաննեց եպիսկոպոսը, շեշտին մէջ արտայայտելով զժոխութիւնը, զոր կը զգար Աստուծոյ պաշտօնէին նկատմամբ անհարկի լեզուի մը դէմ: Ու շարունտկեց:

— Երեք օր է:

— Ո՞վ խրկեց:

— Ո՞վ պիտի խրկէր որ: Պատրիարքարանէն յանձնարարագրով եկաւ, միւս պանդուխաը արդէն դաշած ըլլալուն:

— Էհ, ալ առանկ ատեն հոս խրկելիք ուրիշ մարդ զգտա՞ն:

ի՞նչ կայ, էֆէնտի, ի՞նչ եղաւ, ի՞նչ ըրաւ, հարցապնդեց էպիսկոպոսը ակներեւ սրտնեղութեամբ — ի՞նչ կայ մի, ի՞նչ եղաւ մի, ի՞նչ ըրաւ մի: Իսծի՞ կը հարցնէք, սրբազն: «Ականջօ ունին եւ ոչ լսեն, աչս ունին ոչ տեսանեն»:

— Ինչ որ կայ, կ'աղաշեմ պարզօրէն ըսէիք, էֆէնտի, խնդրեց եպիսկոպոսը: Այս թահանային նկատմամբ եթէ առաջուց բան մը գիտէք այդ ուրիշ խնդիր է:

Պղտիկ ազնւաշուք մա, որուն աչքը պատուհանն էր, այդ բագէին նշարելով պանդուխուը որինդրակատարէն կ'ելլէր, էֆէնտիին իմացուց:

— Ներս կանչեցէք, հրամանեց էֆէնտին,

Հայուստանցի տէրտէրը եպիսկոպոսին առջեւը խոսնարհութիւն ըրաւ, ու ներկաները համահաւասար «ողջոյն» ով մը բարեւելէ յետոյ, ոտքի վրայ մնաց: Էֆէնտիին նստել հրամայեց Տէրտէրը չլսելու զարկաւ Ոտքի վրայ կեցած էր ի յարգանս եպիսկոպոսին եւ ոչ թէ աշխարհականի մը: Դիրքի փոփոխութեան հրամանը նու իրապետական բարձունքէն կը սպասէր: Պարտաճանաչ մեծարանքի այս համարձակայտարայալութիւնը զարիպին վրայ հրաւիրեց եպիսկոպոսի բարեացտկամ տրամադրութիւնը:

— Նստէ տէր հայր, նստէ, հրամայեց դաշնձանով

Տէրտէրը սրբազնին առջեւ խոսնարհելով նստաւ Քանի մը վայրէնի լուսութենէ յետոյ, էֆէնտին:

— Հրամանքդ ո՞ր տեղէն ես, պէրտէր, հարցուց հատիկ հատիկ արտասանելով իւրաքանչիւր վանկ:

— Տոմուզ գեղէն, պառասխանէց տէր Յուսէկ,

առանց «ծառայ եմ, էֆէնտի» նախարանին՝ «Ո  
պանդուխտներուն բերանը պարտաւորիչ էր:  
— Տոմուզ գեղէ՞ն, հրմ, մրթմրթաց էֆէնտին քթին  
տակէն, Ու բարձրածայն:

— Է, հսու ալ գիտե՞ս ուր է.

— Մթանպօլ չէ:

— Հա՛, ատ ալ գիտես եղեր, Աղէ՛կ աղէկ։ Է,  
Հասան փաշան ալ գիտե՞ս ո՞վ է։

Ուսերը վեր թոթուելով, երեսը պատիւ դարձու-  
ցած, պանդուխտը արհամարանքով մը մրրմոց։

— Է, ես ի՞նչ գիտնամ, ո՞վ է, Ով կուզէ՛ թող  
ըլլայ, Աշխարհիս երեսը շունէն շատ Հասան փաշա-  
կայ։

Եկեղեցականները սկսան մօրուքնին շոյել։  
Էֆէնտին պարտարուեցաւ լայնկեկ թաշկինակի մը  
օժանդակութեանը դիմել, արքայապիղծ յանդգնա-  
բանութիւնը չլսած ըլլալու համար։ Ազնուաշուք-  
ները քթերնուն տակէն ամմա հեօսիւկ ա փսփսա-  
ցին իրարու։ Էֆէնտին իր թաշկինակը ծալւելով,  
շարունակեց ծանրութեամբ։

— Աս Հասան փաշան քու գիտածներէդ չէ՛,  
տէրտէր։ Պէշի՛կթաշի Հասան փաշան է։

Սպառնացոյթ շեշտը զոր էֆէնտին «Պէշի՛կթաշ»  
ին զարկաւ, թէեւ ժողովականներուն երեսները  
մթագնեց, բայց բնաւ ներգործել չը թուեցաւ  
Հայասանցի տէրտիրոջ վրայ, որ ա՛լ աս անգամ  
պսոթկաց։

— Է՛, ես ի՞նչ բնեմ որ տեղինը կուզէ թո՛ղ ըլլայ,  
Հասան փաշա մըն ալ մեր խտստապան կայ։  
Եւ ամիրա, ես քեզք բան մը ըսեմ. ասանկ սուրբ

օրով մեծ մեղք է, պատարագէն յետոյ անհաւատ-  
շուներուն անունները բերանիս առնելով ծամերնիս  
աւրելը։

Ու հաւատացեալ քրիստոնէի խղճմանքի խայթէն  
տանջուած, սուքի ելաւ եւ եպիսկոպոսէն մեկնելու  
կրաման խնդրեց։ Սրբազանը խորհրդաւոր հարձում-  
ներուն շարժափիթն իմանալու ինքն ալ հետաքրքիր  
խնդրուած դոյլաւութիւնը զլացաւ։

Էֆէնտին հարցումներն ու զմիռները անայլայլակ  
շարունակեց, առանց շուտափոյթ գոհացում շնորհե-  
լու իր շուրջը գտնուող հետաքրքիրներուն անհամ-  
բերութեանը։

— Աս Հասան բաշան ան քու միմիկերիդ Հասան  
բաշաններէն չէ, պոռաց գրեթէ։ Ու ձայնը՝ շանձնելով  
ցածնելով։

— Աս Հասան փաշան։ Նորին Վեհափառութեան  
աչքն ու ականջն է. սորվէ՛։

— Է, ինձի՞ ինչ, ամիրա, ինչ կուզէ թող ըլլայ,  
զիմազրեց տէր Յուսիկ, իր անհոգ արհամարանքի  
շեշտով։ Կուզէ աչքն ըլլայ, կուզէ ականջը. որ  
ծակը կուզէ թող ըլլայ։

Եպիսկոպոսը այս մենամարտական պատասխան-  
ներուն ա՛լ վերջ մը դնելու ժամանակը հասած համա-  
րելով, էֆէնտին խնդրեց տէր Յուսիկ հօր պարզօ-  
րէն յայտնել ինչ որ իմացնել կուզէր։

Էֆէնտին անդրադարձաւ որ եպիսկոպոսը այս ան-  
գամ կը զգուշանար «Զեր վսեմութեան հրամաններ  
յաղորդել» նուիրագործեալ բանաձեւին կիրառումէն։  
«Խըմպըլ» տէրտէրի մը կոպտութիւնը նոյն իսկ քա-  
րոզիչին վրայ կազդէր։ Մաքին մէջ իր հեղինակու-

թեանը ըմբոստացման կասկածը ծնաւ; Բայց կը զգար թէ կացութեանցտէրը ինքն էր; Նախ ձեռքին հինգ մատերը շրթունքն օդը՝ օդէն շրթունքը տարութերելով դոչեց.

— Ժողովուրդը գրգռող այն ինչ եղանակներ էին Լուրը հիմակ գնաց Հասան փաշային; ճունիալ եղանք, ճունաց.

Ու հազիւ լսելի մրմունջով մը.

— Ան ի՞նչ «ազատութիւն» էր որ պառացիր տէրտէր:

Եպիսկոպոսը, աւագերեցր, աթոռակալը, յօնքերապահնեցին: Տէր Յուսիկ առանց վարանումի պատասխանեց.

— Մեր հազարաւոր տարիներու աղօթքներն են մեր սուրբ հայրապետներուն գրած ծէսերն են, ի՞նչ, աս ժամը հայ քրիստոնէի ժամ չէ:

Ու Հայաստանցին աչքերը խոլոր մոլոր ժուռ ածեց եպիսկոպոսին երեսը, քահանաներուն երեսը: Բոպէ մը ամենքն ալ հիազարհուր ցնցուեցան: Այդ ցասումը կը ցոլար: Բատմեցաւ էֆէնտին ինքն ալ Մեղմաձայն հազարով մըն էր որ պատասխանեց:

— Ան երանելիները ուրիշ ատեն կապրէին: Հիմեռնինք նէ, անդին հոգիներնուու փրկութեանը կօգնեն. ամա աստեղ մեղի չեն տղատեր:

Ու ինքզինքը դտնելով՝ հարցուց

— Դուն հոս մնալո՞ւ եկար:

— Այնպէս է ատեն մը մնալու եկեր եմ:

— Է, մնալու եկիր ես նէ, ան քու Տոմուզ դեղի

մոռցիր տէ, հոս խուզի գեղցի եղիր: Աստուծով նորէն գեղդ երթաս նէ, հոն ինչ կուզես նէ ան եղիր: Հոս հէ'մ քեղի կ'րնես, հէ'մ մեղիր: Հոս քաղաքագէտ ըլլալու է: Ականջիդ ող ըրէ աս պատուիրանը — Օրթագեղ՝ ըսկիզբն իմաստութեան, երկիւղ Հասան փաշայի:

— Անանկ է, էֆէնտի անանկ է. շատ պատուական խրատներ, աղաղակեց ազնուաշուքներու խըմբերգը մեանուագ:

— Բայց էֆէնտի ի՞նչ ընելու է, հարցուց, գէմքը խոժոռած: Աս Հասան փաշայ է, աս Հիւէյին փաշայ է ըսելով մեր եկեղեցական արարողութիւնները փոխելո՞ւ ենք, ջնջելո՞ւ ենք: Եթէ հինգ հարիւր աարիէ իվեր ատ քաղաքագէտ իմաստութեան դպրոցին աշակերտած ըլլայինք՝ այսօրուան օրը Հայաստանեաց եկեղեցի մնացած չեր ըլլար: Գացող պանտուխտն ալ «ազատութիւն» կըսէր, եկողն ալ կըսէ աւագերէց հայրն ալ երբ սպասաւորէ՝ կըսէ, ես ալ եթէ սպասաւորեմ, պիտի ըսեմ:

— Սրբազն, սրբազն, խելքդ կանչէ որ տուն գայ, աղաղակեց էֆէնտին: Ըսել ալ կա՛յ, ըսել ալ կա՛յ: Երեսուն տարի է ես աս ժամն եմ. օր մը օսրանց մէկերնիդ լսեցի՞ք որ ազատութիւնէն ետքը ժողովուրդը ամենն պոռայ, ևաէր ողորմիտ» գոչէ: Հէ՛:

Այս ուշագրաւ գիտողութեան վրայ ժամելու համար քանի մը բոպէ չնորհելէ յետոյ. արտմաձոյն մրմնջեց.

— Աս մէկ ամիսէ ինչ կը դառնայ, չիյտէ՞ք:

Յուլիս-տասնհինգի ակնարկութիւնը յուշարար ազդարարութիւն մըն էր. ազգին համար նոր ստեղծուած կացութեան ծանրութիւնը չմոռնալու զեկուցում մը: Լրջացան երեսները, կարկեցան բերանները:

Էֆէնտին շուրջը աչք մը նետեց. դէմքերը այլափոխեալ տեսաւ: Հոդ չէ. թ'ող իրանք ալ քաշէին: Կես ժամէ իվեր ինքն ալ կը տառապէր իր իշխանութեան դէմ ընդգումսի նշաններէն: կը զդար թէ իր ազգեցութեանը տկարացումը Օրթագեղին աղէտարեր պկտի ըլլար: Անզուկի մնալով իր թաղն ալ անխօնեմութեան պիտի մղուէր: Ինքն իր մէջը փրկչի կոչում զգացողի գիտակցութեամբն էր որ ուզած էր Օրթագեղը փորձանգի դէմ ապահովել: Հիմակ որ ալ նպատակին հասած ըլլալ կը եարծէր, հարկ տեսաւ մեղմանալ: Կապը կարելու չէր. ուստի խօսքն անուշութեամբ պանտուիտին ուղղեց:

—Հիմա, տէր հայր, ինձի մտիկ ըրէ որ ըսեմ, յայտարարեց: Ես ամենէն նախանձախնդիրն եմ եկեղեցական արարագութիւններու, բայց «հարկը օրէնքը կը լուծէ» ըսեր են: Ու գառնալով միւս եկեղեցականներուն աւելցուց.

—Ես քիչը կըսեմ դուք շատը հասկըցէք,

—Բայց ի՞նչպէս ընելու է. էֆէնտի, հարցուց աւգերէցն անուշութեամբ:

—Ի՞նչպէս ընելու է հիմակ ըսեմ, պատասխանեց էֆէնտին. ու տէր Յաւսիկին դառնալով, իր հրահանգները տուաւ.

—Սա «ա»ն բերնէդ կամացուկ մը կը հանես, հազարով մը: Մարդ են, հազարնիս կը բոնէ ան

ալ մեղք չէ եաւ «Զատ» ը կուտես: Կուտես'ս տէրտէր կուտե՛ս, չէ նէ ա՞ն մեղի կուտէ: «Եղբարց մերոց» ին հազդ քիչ մը կ'անցնի: «Գերելոց» ին վրայէն, լփոտե՛լով էֆէնտիմ, գերելոց ըլլալ չեն ուզերնէ. թո՛ղ՝ լսելքերն ին գլուխնին կենան: Փառք Աստուծոյ մենք ալ հայ քրիստոնեայ ենք մեղի՞ ին չու գերելոց չեն ըներ: Էֆէմ:

—Անանկ է եա՛, անանկ է եա՛. ձայնեց նորէն աշխարհականներու խմբերգը միանուագ. ու բարեխրատն ալ շարունակեց:

—«Եւ չնորհ յտուաջիկայ»ին եկա՞ր մի, քեզի խուլա՛ն խուլա՛ն իզին, պոռա ու պոռա, կուզես նէ թող ձանդ մինչեւ Շնորհք էֆէնտիին տունը հասնի:

Ընդհանուր քրքիջ մը պատասխանեց այս կատակարանութեան, որ էֆէնտիին հանդարտացմանը բարեզուշակ նշանն էր:

—Հիմակ «ինտոր ընելու է» ն սորվեցա՞ր եա, տէր հայր, ա՛ երթաս բարով: Տէր ընդքեզ ըսելով հրահանգիչ էֆէնտիին պանդուխտ քահանան արձակեց:

Էֆէնտի, յատյարարեց տէրտէրը ոտքի ելլելով, ատանկ խօսքե, է՛ ես բան մը չեմ հաօկնար: Սըրբազանը եթէ կը հաճի թող հրաման տայ, ու ա՛լ կիրակի օրերը ես սպասաւ որութիւն չընեմ:

—Է, էն աղէկն ալ ատ կըլլայ, քրթմնից էֆէնտին արտեղութեամբ:

Պանդուխտը եպիսկոպոսին տոջեւը խռնարհութիւն ըրաւ, երկու քահանաներ առանձին ողջունեց, եւ աշխարհականներուն ալ ընդհանուր մէկ բարեւ մը

տալով գուրս ելաւ:

— Զայն բարբառոյ յանապատի անոր համար կը քաշեն եա, ըստ հեղինակաւոր ազնուաշուքը իր քովիներուն:

Էֆէնտին ա'լ խոնջ ու վաստակաբեկ ժամացոյցը հանեց, նայեցաւ եւ «օ՛» մը թոցուց իր զարմացքին արտայայտութիւնը ժամանակին յառաջացմանը համար: Անմիջապէս ոտքի ելլելով, «հրամեցէ՛ք, սրբազան հայր» հրաւերը կարդաց եպիօկոպոսին: Քանի մը «հրամեցէ՛ք» ալ բոլոք ներկայ գտնը ուղղներուն ուղղեց:

Ի վազուց անտի, Հայրապետ էֆէնտին ժամուն տօնախմբութեան օրը իր ընակարանը կոչունք ի մեծահաց սեղանի շուրջը կը համախմբէր պատարագւոր սրբազանը, քահանայից դասը, խորհուրդը ու երեւելիները:

Օրուանը միջադէպն այս հնաւանդ սովորութիւն չխանգարեց: Էֆէնտին իր առաջին ցնցումէն ուշաբերելէ յետոյ, ինքն իր վրայ ջանք ըրած էր ծանր խնդիրը անուշ տեղ կապելու գոնէ առժամարար. սրպէսզի հանդիսաւոր ուրախութիւնը չի հարամայ:

Ամէնքը գուրս ելան խմբովին, Բակը զեռ երիտասարդները կըսպասէին, գտնձանակը ձեռքերնին: Էֆէնտին գոհացաւցաննը բայց մունջ բերան: Կը սպասէին եւ մուրացիկներն ալ, անոնք ալ ուրախացուց:

Թաղին միւս երկու քահանաներն եւս եկան միացան խումբին, որուն կցուեցան՝ քանի մը քայլ անջրպեսով՝ լուսաբարը, զպիրապետը, դպիրները, ժամկոչ մը: Խորհրդարանէն քիչ մը առաջ բացակաւ

գտնուաղ քահանաներէն մին՝ բոլորտիքը գետեց եւ տէր Յ՛սիկը իրենց մէջը չաեւնելուն, միւս քահանային ըստ:

— Նոր պանտուխուց չիյտէ, իմաց տանք:

— Զգէ՛, ձգէ, յարեց ազնուաշուք մը, ամեն մարդ իր ըրածը կը քաշէ:

Բ

53993 - 66

— Ա՛ս անոնն ալ ո՛ւրկէ միտքն է ինկեր հարցուց եպիսկոպոսը ժպտելով. երբ տիրացու Դարբիցէլը քահանայ ձեռնադրուած օրը փափաք յայտնեց Յօւսիկ անունով վերածնիլ: Գեղացի տիրացուն: ազգային բոլոր սուրբերուն մէջէն Յօւսիկ հայրապետին համար մասնաւոր հակում մը օւնէր ընտղումով: Զենադրուելին քանի մը սարի եաքը, երբ օր մը Պոլսոյ թերթերէն աեղեկացաւ թէ Սուլթանը իր բուրան Պատրիարքարան զրկած էր ու Պատրիարքն ալ զայն խունկով ու մօմով ընդունած էր: սրբութեան պատկերի մը պէս, «Ա՛յ Յօւսիկ մը: Յօւսիկ մը, Պոլսո Յօւսիկ մը «Հկար» ազաղակեց: Լուսաւորչին թուը Թիսկետիանոս կայսեր պատկերը սաքերուն տակ առնելով ջարդ ու վշուր ըրած էր: Տէր Յօւսիկին ալ սրտէն ձայն մը կըսէր որ՝ բուրան Պոնրիարքարան հասած օրը եթէ ինք Պոլիս գտնուած ըլլար, անգամ մը եւս պիտի հոստատուէր «անունին տէրն է ելեր» ժողովրդական առաջին ճշմարտութիւնը:

Երբ տէր Թաղէոյ վախճանեցաւ, վիետան տիրացու Գաբշիէլը անոր յաջորդնց: Այդ Յօւսիկանէն տասը



արի հաքը, մեծ-կոտորածին. դուրսէն խուժան-  
Տօմուզ գեղին վրայ ալ յարձակելու փորձ մը բրաւ-  
Տէրտէրը հոն չէր. տարտպրեալը Պոլիս կը գտնուէր.  
բայց գեղին երիտասարդները հոն էին: Այցելու-  
ներուն ընդ յառաջ գացին, օդին մէջ «ապաշխարու-  
թեան աղօթքներ» հնչեցնելով: Ի լուր այդ ձայ-  
ներուն, անկոչ հիւրերը լեշակ ստառ փախան: Ու  
անկէ ետքը կիները «ապաշխարութեան զանձանա-  
կին» առջեւ երեսնին կը խաչակնքէին, եւ «զօրու-  
թեանդ մեռնիմ» ըսելով զսյն ջերմեռանդաբար կը  
համբուրէին.

Ապաշխարութեան զանձանակին, ապաշխարու-  
թեան աղօթքներու մասին, ահա ինչ որ պատմած-  
են Տօմուզգեղի երիտասարդները:  
Է Տէր Յուսիկ նորընծայ քահանան «Ճեղաց քաւու-  
թեան» սահմանուած ապաշխարհանքները բաւական-  
չհամարելով անոնց վրայ հատ մն ալ ինք աւելցուց:  
Ժամուն դուոր ապաշխարհանքի գանձանակ մը դն-  
րաւ: Խոստովանանքի եկող ծերերը, կիները, աղ-  
ջիկները կը դատապատուէին մէջը հինգէն մին-  
չեւ քան փարայ ձգելու: «Ըստ լափու եւ մեծու-  
թեան մեղաց!» Տարի մը ետքը կիրակի առտօս  
մը աէրտէրը գեղին երիտասարդութիւնը հաւաքեցու  
գանձանակը ի ներկայութեան ամենուն բացաւ: Ե-  
րիտասարդներէն երկու քը հետ առնեղով քաղաք գը-  
նաց: Քանի մը օրէն վերադարձան: Յաջորդ կիրակին  
տէր Յուսիկը հետեւեալ ծանուցումը ըրաւ:

«Ապաշխարհանքի գանձանակի արդիւնքով սուրբ  
եկեղեցոյս նուէր մը պիտի ընենք. ոսկի եւ արծաթ  
ոչ ունիմք. ըստ առաքելոյն, բայց զոր ինչ ունիմք

ի սրտէ տամք. Աստուած ընդունելի արասցէ»:

Ժողովուրդը «ամէն» գոչեց: Օրկու երիտասարդ-  
ները խորանին առջեւ բերին հրացան մը դրին: Տէրտէրը զայն օրէնեց եւ պատէն կախեց: փայտէ  
խաչ մըն ալ քովիկը: Գանձանակն ալ նորէն տեղը  
դրուեցաւ:

Տէր Յուսիկը հրացանը օհնելէն յետոյ, նոր ա-  
պաշխարանք մըն ալ երիտասարդներուն սահմանեց:  
Խոստովանող այր մարդիկը կը պարտաւորէր «օրէ-  
նեալ հրացանով» թռչուն զարնել ու մատաղ ընել.  
«Արելի պատարագն Աստուծոյ» կ'սէր: Ինքն իր  
ձեռքովը հրացանը պատէն վար առաւ, վրան խաչա-  
կընքեց ու աչքին առջեւը մեղաւորները պատմին  
գործադրութեանը հրահանգեց:

Եթէ երկրորդ տարին ալ բոլորեցաւ ապաշխա-  
րանքի գանձանակն նորէն բացին: Այս անգոմ ար-  
դիւնքը երկու հրացան գնելու կը բաւէր: Ապաշ-  
խարադիրը կուսից, որ երբեմն երբեմն երիտասարդ-  
ներն ալ ինքնարելաբար գանձանակին բարեխօսու-  
թեանը դիմած էին:

Տէր տէրը գեղի տղոց կարդալ կը սորվեցնէր:  
Ձեռքելսին նուզէնսօն Քրի զօ տուած էր, որպէս-  
զի ինքնօգնութեան դազափարը անոնց մտքին մէջ  
միէ: «Տեսէ՞ք կըսէր, նուզէնսօն իր կղզիին մէջ  
քսան բարանոց երկաթի մը կտոր ոսկիի մեծ կտո-  
րէ աւելի օգտակար կը սեպէր: Մենք ալ Ռոպէնսօ-  
նին պէս մեր գեղը կղզիացած ենք, Զորս կողմերնիս-  
անհաւատնարու ծովն է: Մեր ժամն լալ ոսկին ի՞նչ  
ընէ: Երկաթի կտոր մը մեր զործը աւելի լաւ կ-  
աեսնէ»:

Գեղացիները երկաթսիրութեան մէջ օր է օր Կը յառաջդիմէին, ի, հնգմէ Պոլիս գացողները հոն իրենց երկրացիներուն պանծացուցին նորահաստատ ապաչ-խարանքը, երկաթասիրական գաղափարներն ալ տա-ծելիվ. Օր մըն ալ Տոմուզ գեղի Պոլսոյ պանուուիտ-ները ընկերութիւն մը կազմեցին, ապաչխարանքի գանձանակը շէն ու պայծառ մնալու նպառակաւ: Եր-կիր վերադարձողներն ալ հնտերնին շրջահար մը ժա-մուն նուէր կը բերէին:

Տիրացու Գարբէւը քահանայ ձեռնադրուելէն տաս ռայի ետքը, գեղին ժամը քսան հրացան նւ-երեսունի շափ շրջահար ունէր, «ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց». ու քաջազարժ նշանառու երբ-տասարդութիւն մը Գնդակին սուլումը «ապաչ-խարութեան ազօթք» կը կոչուէր ժողովուրդին մէջ: Այդ ազօթքը իր զօրութիւնը կոտորածին օրը ցոյց տուաւ:

Ապաշխարանքի գանձանակին հաստատութիւնը զիպսածական գաղափարի մը ծնունդ չէր: ծրագրի մասն էր ծէր Յուսիկ իր գեղը բարեկարգելու խորհուրդը շատոնց յդացած էր, առակաւին տիրացու եղած առենց: «Թօ՛ղ տէրութիւնները 61-րդ յօդուա-ծը գործադրել տալու ետեւէ ըլլան, կը խորհէր ինքն իրենք» Այդ օրուան սպասելով հանդերձ, եթէ առ այժմ քիչ մը մեմք մնգի բարեկարգելու ըլլանք, գէշ պիտի ըլլայ: Ա, ելի բարին աչք չի հաննրու: Ու կ'ուզէր որ իր գեղը օրին մէկը աբուղջ հայսո-տանին կենդանի օրինակ մը հանդիսանայ, եւ գործ-նականապէս ցոյց տայ ինքնապահնաւթեան Ե՛ն, կարուկ Ֆիջւը, որ ինքսօյնո թէ ոն մէջ կ'կայ անայ

Տեղ մը կարդացած էր թէ անգիտացիները իրենց տղոցը լողաւ սրվեցնելու համար, զանոնք կը բըռ-ըն ջուրը կը նետեն առանց օգնութեան: Կը թո-ղուն որ տապըլտկուելով, տապլտկելով, տակ երթա-լով վեր ելլելով ինքինքնին ազատեն ու իրենք իրենց ընտելանան ջուրին մէջ ապրի կարենալու զիւրութեանց: «Մենք ալ կը մէր, ու-գենք չուզենք առ տղոցը կը նմանինք: Ծովն ենք ընկեր, մեր գլխուն ճարը մենք պէտք է տեսնենք: Եթէ սպասենք որ մեր ձայնը Պատրիարքարան լըռ-ուի ու մեզ ազատելու գան— եթէ իրբէք գալու ալ ըլլան — կը խեղդուինք կը լըմիւնք»:

Նորրնձան չուտով զոյ ծի ձեռք զարկաւ: բարե-կարգման յաջողութիւնը նախ և առաջ կը օնքէն տկնկալելով: Փատէր որ քահանան կը ընայ ժողովուրդը իր ու զոյ ճամբէն քալեցնել շր-նորհի այն ազգեցութեան զոր խղճման ըներուն զբայց ունի: Այս մտածութեամբն էր որ սպաշխա-րանքի զան ձանակն ու ազօթքը հաստատեց:

Զէնքով ինքնապայտպանութիւնը իր «ներքին քաղաքականութեանը» հիմն էր: իսկ «արտաքին քաղաքականութեան», այսինքն՝ Թիւրք իշխանու-թեան հատ յարաքերութեանցը մէջ սպասենականու-թեան, որ է վեր վար յարմարելու վարդառնութիւ-թեան», որ է վեր վար յարմարելու վարդառնութիւ-թեան լը կը հետևէր: Որոշեց գանգատի համար առաջ-նորդաւան չզիւել:

«Զէրուէրը առաջնորդին կաղերւէ, կը սէր, առաջ-նորդը՝ Պատրիարքին, Պատրիարքը՝ սատրապամին: Միան իր իշուկո, զարուն պիտի գոյ՝ սոսւրդ Միւ միան իր իշուկո, զարուն պիտի գոյ՝ սոսւրդ պիտի շուրջ: Ու Հայոց պաշտպան, թեանը համար

Մատրազամին դիմումը կը նմանցնէր «Թանձին պահպանութիւնը արջէն խնդրելու» միամտութեան, կը ջանար ամեն գործ կարճ երկայն իր ձեռքովը կտրե, լմիցնել։ Մերթ կծու լեզու, երբեմն աղաջանք, այսօր սպառնալիք, վազր քանի մը գանեկան, ուժանը պարագաներու մէջ քանի մը մէծիտ մէծ սպէսնպաստեցին գեղին կրան տուապունքներուն թեթեւ ացմանը։

Կ'անդրադառնար, թէ տպիտութիւնը աղաստութիւնը, ուտեստի անհօգութիւնը ժողովուրդին շատ աւելի աղէտարեր են քան թէ կառավարական հարբաւանար ութիւնները։ Հայ զեղացին այդ չարիքներուն զէմ մինչեւ տատիճ մն մը ապահովելու հսմար ո՛չ Պերլինի զաշնազրին ո՛չ Պատրիարքարանին, ո՛չ Դրան միջամտութեանը ակնդէտ սպասելու պէտք կար ինքը Պոլսէն մէկ քանի թերթ կը սահնար, ու զրեքը ալ կը լուսնէր։ Մասնաւորապէս առողջաբառ նական հրատար սկութիւններն էին իր հետաքրքրութիւնը գրաւողները կը ցաւէր սակայն որ Պոլսոյ մամուլին մէջ քաղաքական անպէտ տեղեկութեանց եւ խորհրդածութեանց շատ լոյնին բաժին մը յատշ կացնելով, անզին կը ծոցուին ան նիւթերը ուրոնց ընթերցումէն ժողովուրդը՝ մանաւանդ երկրին ժողովուրդը, կրնար սքանչլապէս օգտուիլ իր քարյական ու նիւթական բարձութանց համար կարգացուներէն որպաշները կը ջանար հնարաւոր եղանին չափ գործադրել տալ Օքինակի համար, զեղը առատ ջուր ունէր, ոյ տէրտէրը ծայրայեղ խստութեամբ հսկեց ժողովուրդին մաքրութեանը։ Աղէկ չը լուացուողներուն հաղորդութիւն չեր տար, «Առա-

ուած ո՛չ միայն ժաքուր հոգւով, այլ եւ մաքուր մաքմազ ալ պէտք է ընդունիլ» կը խւատէր։ Պոլիս զացող իր աշակերտներուն յանձնաբարեց կաղ մը ընթացիկ զեղեր զբկեր ի միջի այլոց՝ զինին։ Հիւանդները կը զարմանէր առողջաբանական եւ բժշկական հրատարակութեանց օգնութեամբ։

Լրագիրներուն մէջ խոզին օգտակարութեան վրայ տեղեկութիւններ կարգալով, որոշեց մահմատական ներուն ատելի կերպանիներէն գեղը քանի մը հատ մացնել։ Բուռ չԵթաւ մինչեւ իրզրումէն խոզ ճարեց ու գեղը բերել տուաւ եւ արտերը օայլեցր Բաղամածինը կ'անձէր ու կը շատնար առանց ժողովրդեան բեռ մը Ըլլալու, վիզ ամիսը անզամ մը տասնհին գ քստն ձագ ցընկնելով։ Տարին հազիւ մէկ երկու անդամ միսի երես տեսնող զիւզացին, հիմակ յաճախակի խորագածի համ կառնէր։

Այս խոզաբան ծութիւնը զեղի ապագային վրայ օգտակարապէս ազգելու առիթ մը եղաւ։ Օքին մէկ, թիւրք զինորները այդ զեղը իջան, ուր շատոնց էր այցելած չէն։ Աւզեցին, ըստ ոսվարութեան, կերտկըրուիլ, բայց խոզէն զատ ուրի անասուն չի տեսնա։ Հարիւրագետը սաստիկ բարկանաւով ուսոր ծեծեց, Տէրուէրը վրայ հասաւ, ողբաց խաշնամակին ը րած կատարածներուն վրայ, ըստ թէ իւնչնք ալ աղքատութիւնէ սաիիպեալ այդ աղտուտ կենդանին կը պահէին։ Գանգատեցաւ երաշտութեան մասին, ու խօսելով խօսելով, հարիւրագետը մինչեւ իր տնակը տարաւ։ Հոն քանի մը հաւկիթ ճատեց, ճուտ մը մորթեց եւ մարդուն հրամցուց։ Հասկցուց թէ «ունեցանին չունեցածնին ան էր»։ Ետքէն ալ թքը-

քին ափը առամեավարձք մը դրաւ։ Զինորականը՝  
կշացած՝ զօրքերը վերցուց տոմուզներուն գիւղը  
ուտելիք չկայ» խողով։ Անցան գացին մէկ երկու  
ժամ անդին գտնուող Քիւրտ մէծ զեղ մը։ Հոնաեղիկ  
քիւրտերը զիտէին թէ իրենց դրացի հայոց զեղը  
խոզ կար։ Արգէն տոմուզարլն յիշոյի—խոզերուն զե-  
ղը— կանուանէին զայն, զօրքերն ալ դործը մեծ-  
ցուցին, ամբողջ զեղը իրենց աշքին խոզով ծած-  
կըուած երեւցեր էր։ Այդ այցէն յետոյ, «տոմուզ-  
լարըն չէօյի՛»ն ժողովուրդին բերանը «Տոմուզ-  
քէօյ»ի փոխուեցաւ ու մինչեւ իսկ կէս պաշտօնա-  
կան յօրջօրջման պէս բան մը եղաւ։ Ծնորհիւ խո-  
զերու համբաւին, ա'լ այդ կողմէն անցող զարձող  
անօթի զօրքերը գեղը կանգ չէին առներ։

Հարկանաւ աքներն ալ, նախապէս կշանալի յետոյ  
հոն զալու խոնեմութիւնը կունենային։ Այս ամէն  
առաւելութեանց վրայ կը բարգուէր տուրքէ ազա-  
տագրումը։ Խոզը անտէր կենդանի մը կը սեպուէր,  
արտերը ինկած ինչպէս թոշունը ողին մէջ։ ոչ ոք  
անոր համար տուրք վճարելու պարտական էր։ Աւ  
կառավարական պաշտօն՝ ա'երն ալ մաքերնէն բնաւ  
չէին անցն' իտողին ձեռք դպցներ։ Զգուանքն ալ  
ուրբութեան պէս սարսափազեցիկ է։

Ա'մ. կրուէր աէր Յօսոսիկ, եթէ Հայաստանի ա-  
մեն դեղերն ու քաղաքները խոզով լեցուին, հարցա-  
տահարութեանց խողիւը՝ արդէն մասամբ լուծուած  
կ'ըլլայ։

\* \* \*

Դարձոն զեռ պղտիկ տղայ եղած ատենը «անհա-

ևատներուն» դէմ ատելութեամբը արդէն ապագոյմը  
կը խոստանար։ Ամէն անդամ որ մօտակայ գեղ մը  
երթար, ետ չէր զառնար, առանց ճամբան թիւրքի  
ու քիւրտի լակուներու հետ կոռուր բռնուած ըլլա-  
լու։ Նախայարձակր միշտ ինքը։

—Քեզի ի՞ւչ ըրին որ անոնց զարկիր կը հարցնէ-  
ին։

—Բան մը չըրին։

—Է, ինչո՞ւ զարկիր։

—Անհաւաս են։

Գեղին աէլաէրը մօրուքին տակէն խողաւով կը  
մրթմթար։

—Սրիկ վիշիկ պղտիկուց յայտնի է։

Հայրը գեղին հարուստը հւաներ եւ խոնեմու-  
թեան մայմացումը, քանի մը սպառկով կը զար-  
ձատրէր տղուն կրօնամութեամբ։

Այսանկ մեծնոյնէ, օր մը ամբողջ զեղն գիւռուն  
փոլձանք պէտի բերէ» կը էր։ Ու տէրափերոյը վրայ  
վազելով կը պահանջէր զաւակին խիստ ապաւարանք

զնել։ Տէր թողէսս սակայն Թարոյին կը խնաէր,  
միտքը զայն իրէն վիսայացնել լլլւլուէր։ Ծզուն

հալրը հարուստ էր, այսինքն՝ զեղին երկու միծտ-  
զոյն արտերուն տէրը, ու զաւակն ալ մէկ հատիկը։

Քահանան ու ողին մըն ունէր միտք։ Օրին մէկն  
ալ երկու կողմէն հաւանեցան խնամիան ալու։

Գորը էլը սպագային իր անելոյնը պիտի յաջոր-  
դէր։ Տէլտէրը սկսաւ իր վիսայուին կուղաւ զրել  
սորվեցնել։ Աշակերտը քիչ ատեն էն վաւժապիտին

ուլոր զիսցուծը ին քն ու ուրվեցաւ։ Կարդալու ար-  
բուլոր զիսցուծը ին քն ու ուրվեցաւ։ Կարդալու ար-  
բուլոր զիսցուծը ին քն ու ուրվեցաւ։ Կարդալու ար-

Երկու դիրքու Սակայն տէր թաղեսօս ուրիշ հատոր  
մըն ու ունէր, կուսիկ, գունդիկ, սեւուկ կողքով,  
զոր երբէք տղուն ձեռք տալ ուզած չէր: Գարօն քա-  
նի մը անգամ զ ոյն ընդհմարած էր ու ո: մըն ալ  
յամբաճակած էր ինդրել: Իր պատասխան՝ ապաշ-  
խարանքի հնթարկուցաւ: Տէրտէրը ի՞ն իսկ  
ամէն անզամ օր արգ գիրքը բանար «մեզայ», «մե-  
զայ», կը գոչէր: Աչ ժամարար եղած օրերը: ոչ տօն  
օրերը կան սնառուկէն դուրս կը հանէր: Բայց Գա-  
րօն ադ խորհրդառոր հառորը օր մը ձեռքն ունեցաւ:  
Տէրտէրը զինքը գործի մը հարար քաղաք խրկած  
էր: բան մը մոռցած ըլլալուն ճամփէն հա զարձաւ  
ու շիտակ տէսիրոջը տունը գնաց: Մարդը գուրա  
ելած էր, գիրքը բաց թողած ակնոցն ալ վրան:  
Որմէն դաղտնի մանէս, ուրիշ կը դդոյ գրել գիտազող  
չկար: Գարօն գրքին վրայ ինկաւ, նախ կողքը կար-  
գաց ուկեզօծ խոշոր տառերը՝ զԱսուածայունչ»:  
Սկսու թղթատել: Դիւրու թեամբ կը հասնար:  
ուստի եւ համ կառնէր: ինքզինքն ընթերցումին  
առուած կը մոռնար որ տէրտէրը կըրնար յու կարծ  
զալ երր մէկնիմէկ օվայ անիծեալ բացակ ոչու-  
մը լսեց, ու երեսին ուպտակ մը շառաչեց: Տ որ գիր-  
քը աղուն ձեռքէն յափշտակեց, ու նոյնեւուն իր  
արար երթալով երակ վառեց եւ Ասուածայուն-  
չը խարուկեց, յիշեշով «վ'ոյ մարդոն այնմիկ, այր  
ձեռն զայցէ զայթակղութիւնու: Երբ գիրքը կը վա-  
սէր տէրտիրոջը աչքիրն ալ լիցուան:

Աշխարաբար Ասուածայունչն էր: Օրին մէկը ան-  
ծանօթ մը զեղն եկած էր, իշու վրայ հեծած, հետն  
ալ պայուտակ մը: Տէրտէրը փնտըսելով մէկ տեղ

նստեր խօսեր էին: Այդելուն աստուածավախ մէկը  
կերեւնար: անուշ լեզու: Երբ պիտի մէկնէր, պա-  
յուսակը բաց ու: մէջէն գիրք մը հանեց եւ տէր-  
տէրին նու իրեց: Վասն «Ասուածաշաշունչ» գրուած  
էր: քահանան գիրքը պայտաւ ու ճակախն գրաւ:  
Ասուածաշունչ անունը լսած էր, երեսը տեսած չէր:  
Մարդը քանի մը հար ալ ձեւ ուղեց, բայց տէրտ-  
տէրը անօգուտ համարեց զանոնք ընդունիլ: կարդալ  
գիտազող ուրիշ ոչ ոք կար: Մարդը մակնելու եւաւ:  
տէրտէրն ալ հիւրին կրնկերան որ: Ճանապարհին  
հանդիպեցան խումբ ըլք գողացիներու որոնք տէրտէ-  
րին «օրհնեա» ըսին ու քավինն ալ բարեւեցին: Ա-  
սիկայ օտարական ըլլալով: իրենց ուշադրութիւնը  
գրաւեց: Խումբին մէջէն մէկը մարդունդէքը տիւել  
կը թուէր: ուշի ուշով երեսը նոյեցաւ, ումէկնի-  
մէկ գոչեց:

—Պատուեիի, զուն հոռ ինչ բան ունիս  
Քանի մը շարաթ առ ոջ քաղաքը անոր հանդիպած  
էր, կառի մը ատեն, որուն ինքն ալ միջանակով  
մէկ երկու րունցը ու պատուեիին գլխուն ինք  
էջեցուցած էր:

—Հօս ալ Տիրոջը խօսքին համար եկեր ես, հօս,  
շարունակեց: Ու տէրտէօնին գոռնալով պահած:

—Տէտէր: սա մարդը բռնէ է. զուն ատոր հետ  
ինչ բան ունիս:

Տէրտէրը շուարոծ, ոխաւ խաչակնքն, «Նուին  
մեղքը», հօլանին զեւքը աղապակելով: Ամբողջ մար-  
միւլը կը զողար: Գեղացիները պատուելիին վրայ  
թափեցան եւ սկսան սփեր: Մարդուկը հազիւ թէ  
կրցաւ իշուն վրայ նետուիլ ու փախչել: պայուսակը

հոն թողլով, Թիչ վերջ բոլոր գեղս հաւաքուելով՝  
կրակ վառեցին ու գրքերը այրեցին։ Տէր թաղէոս  
տուն վազեց։ Միկուն չէր ըստ, թէ ողջակիզեալ.  
Ներէն հատ մը փրկուած էր, ինքն ալ զայն ամրջա-  
պէս պիտի զոհեր, կրակին տուէն առաջ, մէ, մը  
աչքէ անցընելու փորձօթին ունեցաւ։ Բոնուեցաւ  
դամ, Եւա, Կոյէն, Արէլ, Նոյ նահապետ, Յովսէփ-  
գեղեցիկ անուննելու ըստ էր, բայց ինչ ըլլալին  
մաէրամասնօրէն չեր զիսեր, Խարոյկը միւս օրուան-  
պանց։ Միւս օրն ալ ձեռքն առաջ շդնոց։ Կը նզո-  
վէր բոօթը եւ կը լափէր գիրքը։

— Դիտութեան ծառն ալ ասանկ ըլլալու է կըսէր  
ինքնիրէն։ Ան Եւան ալ ինձի պէս մէյ մը բռնուե-  
ցաւ։ Վաղը աս զիրքը էրեմ տպատիմ, ևս ալ չպատ-  
ժուիր։

Միւս օրը՝ «Աստծու ողորմօթիւնը» մեծ է  
ըսելով, այրումը յաջորդ օրուան կը ձգէր, Զգձումը  
հասու մինչեւ այն օրը, որ ուրիշին ալ մեղքի  
պատճան եղաւ։ Սուածին Սափով ոյրեց լմոցոց,  
խղճմտանքի խայթէն աղոսեցաւ։ Խշէր թեթևա-  
ցում մը որ սրտին շատ ծանր եկաւ։

\* \* \*

Դարրիէլը միտքը զրու այդ Աստուածաշունչէն  
քաղաքը փնտուի, բայց խուզարկութիւնները ոգու-  
շաւորիթեամբ ընելու հարկը զզայով։ Տէրտէրին  
ընթացքը իւեն ննթադրել Կուտար, թէ ատակը բան  
մը ըլլալու է։ Սակայն ինչ, Ո'նէլ ենթադրու-  
թիւն չեր կրեար ընէլ։ Դարրան յաճախ քաղաք-

կերթար։ Տէրտէրներն ու վարդապետները իրեն ծա-  
նօթ էին, ինչպէս եւ գպրոցին վարժապետները ո-  
րոնցմէն լրագէր կառնէր կը կարգար։ Անսնց ճար-  
պիկորէն հարցումներ ըրաւ Աստուածաշունչին վը-  
րայ։ «Հոս չկայ. կ'ըսէին, շատ սուզ է։ Վանքը  
հատ մը ըլլալու է, բայց ձեռագէր է, գուրս չեն  
հաներ, մարդու ցոյց չեն տար»։ Աստուածաշունչ  
ըսելով ամէնքն ալ զրաբառը կը հասկնային։

Վարժապետնեմուն մէկուն՝ Արշամըն՝ մասնա-  
ւոր համակրանքը կը զգար։ Օր մը երբ մեկտեղ  
Գ'երթ-յին, անիկայ արմուկովը Դարրիէլը մշտեց,  
քովերնուն ճիեպպէլի մարդ մը անցած ատեն։

— Զեր զեզը ծեծ կերած մարդը աս է, ըստւ։

— Բառ՞թը. հսրցուց դողալով։

— Նոյն ինքն պատախանեց վարժապետը ծիծա-  
ղելով։ Արշամ Պօլսեցի էր ու ազատամիտ բայց  
պաշտօնը զինք խոնեմութեան կը պարուաւորէր։  
Դարրիէլը քաղաքէն չըլլալուն՝ վարժապետը կը հա-  
մարձակէր իր ժգիտը բոլորովին չի զսպել, ու նա-  
եւ քանի մը ալ խօսք ըսելի։

— Մարդուն գրքերն ալ ալրեր են եղեր, աւել-  
ցուց հեղնօրէն։

— Այո՛, բոռթի գրքեր են, էրեր են։

— է, բոռթի գիրքը ինչ է, զիտե՞ս։

— Բառթի գիրքը բոռթի գիրք է, ինչ պիտի ըլլա-  
րը, Կորդաշովը գժոխիք կերթայ։

Այս գեղջկական պարզամութիւնը շատ զուար-  
ձացուց Պօլսեցի «միւսիւն», որ բոռթի գրքերէն  
այլապէս տարբեր ընթերցանութիւններով պարապ-  
ած էր, առանց զէպի գժոխիք ուղեւորութեան մը

երկիւղին:

—Այս բռոթի գիրք ըսածնին Աստուածաշունչ է.  
ըսաւ ընկերոջ:

Տղուն շունչը բոնուեցաւ «Աստուածաշունչ»  
անունը լսելուն: Անյօյս կը սուստ միրելիի մը հետքը  
կարծես մէկէնիմէկ գտած ըլլար: Բայց միտքը կը  
մթագնէր երբ վարժապետը «Աստուածաշունչ» ու  
«բռոթ» բառերը իրարու կը կցէր: Հրեշտակն ու  
սատանան մէկ կրնա՞ն ըլլար:

—Բառթները ստուածաշունչ կ'ունենա՞ն, հար-  
զուց շուարած:

Վարժապետը խնդաց:

—Ի՞նչու շունենան: Անսնք ալ քրիստոնեայ չե՞ն  
մի, ըսաւ:

—Քրիստոնեա՞յ, մի: Վարժապետ, զրաս կը խըն-  
դա՞ս: Պահք ու ծոմ չօրնոզը ընտո՞ր քրիստոնեաց  
կը լայ, ընդդիմաբանեց Գարօն:

Արշամ չուզեց աւելի առաջ ելթալով խեղճ պղան-  
բոլորովին դայթակդնենել: Դիմակը որ-  
գեղացի միամիտը մեկնիմէկ իր գաղափարներէն  
բան չէ հասկնալ, սուաց նախապարաստութեան:

Ու գուցէ դուրսը շատախօսութեամբը իր գլխուն  
փորձանք մըն ալ բերէր: Խօսակցութեան նիւթը փո-  
խել ուղեց, բայց Գարրիէլին միտքն ա՛լ խոօվեալ  
էր: Անշուշա վարժապետը վրան կը խնդար «բռո-  
թները Աստուածաշունչ ունին» ըսելով: Բայց տէր-  
տէ՞րն ինչու զինքը պատժած էր: Այս' տնօր ձեռքին  
Աստուածաշունչն էր, զայն քիչ մը կարդալուն  
համար էր, որ ապտակ կերած էր: Ինչու, Եւ ինչո՞ւ  
տէր Թաղէսոս այդ Աստուածաշունչը երբէք իր ձեռքը

տալ չէր ուղած: Ինչո՞ւ ի՞նչ կար: Խեղճ տղուն  
ուղեղը խժլառուքով լեցուած էր պիտի ձայթէր:  
Ա՛լ շդիմացաւ:

—Արշամ՝ էֆէնտիք, ատ Աստուածաշունչէն հատ մը  
ինծի կրնոս ճարել խնդրեց:

Վարժապետը տղուն երեսը նայեցաւ ուշագիր: Զէ-  
անիկոյ իրեն խաղ մը պիտի չխաղար:

—Ինծի երթանք ըսաւ:

Անխօսուկ քալելով մինչեւ վարժապետին առւնը  
գացնա:

Սենեակին դուռը կղպելէ յստոյ, վարժապետը  
սնտուկը բացաւ, ձերմակեզէները դուրս հանեց.  
անոնց տակէն թուղթերն ու գրքերը Խորը, լաթե-  
րու մէջ պլլուած. կլորիկ գունտիկ գիրքը, որուն  
սեփ ու սեւ կողքին վրայ ոսկեշող տառերը կը փայ-  
լէին, Գարրիէլ դոզդողալով ձեռք առաւ ատ գիրքը:  
Բացաւ նայեցաւ: Նոյն էր ինչ որ տէրտէրին քով  
տեսած էր:

—Թէ որ կուզես հետդ ա՛ռ տար քեզի ըլլայ,  
բայց մարդ չը տեսնէ ըսաւ վարժապետը:

Գարրիէլ ուրախութենէն ինքնիրմէն դուրս ելաւ:  
Բայց ի՞նչու «մարդ չտեսնէ». Աստուածաշունչը ին-  
չու զագտնի պահուի: Ի՞նչ կար որ վարժապետը զայն  
սնտուկին խորը պահուըցուցած էր: Ա՛լ Արշամը  
բացուեցաւ «քովդ խոստավանանք մնայ» ըսելով,  
պատմեց ինչ որ տէրտէրին տունը գլխուն եկած էր:  
Վարժապետը ա՛լ չխնդաց. Դէմը անմեղ ու լուրջ  
տղայ մը կար, որուն հետ հօգերանօրէն պէտք էր  
վարուիլ:

—Բարեկամո, ըսաւ, հիմակ դուն ատ գիրքը կար

զա՛, միտքդ թող բացուի: Տէրտէրը բարի տղէտ մէժողովրդին պէս: Դուն շատ բան կալու: շատ մըտածէ, անկէ ետքը կը խօսինք: Նա՛, քեզի ուրիշ գիրքեր ալ տամ:

Ու սնտուկին մէջէն հանեց փոքր Հայոց պատմութիւն մը, Թափինսոս մը, Յուշիկները: Գաբրիէլ ամէնքը ծրաբից, առուրիկ՝ մը մէջ նետեց զայն ուսէն կախեց, ու թեթեւցած ուրախ զուարթ ճամբոյ ինկաւ իր գեղը:

Տարի մը զերջ գեղացիները իրենց Դարօն փիսւած կը տեսնէին: Թիւրքերուն ու քիւրտերուն հետ կոիւ ընելէ կը զգուշանար գիւղին մէջ ամէնուն հետ անուշ վարւողութեամբ կը ջանար վէճերն ու կաիւները կարդադրել: Զմեռը զՊտիկ աղուը գլուխը ժաղվուած, անոնց կարդալ զրել իը սորվեցնէր:

Արշոմին քովէն մեկնած օրը շիտակ իգեղին մօտակայ մէկ լեռը երթալով, գրքերուն տուրիկը հոն քարանձաւի մը մէջ, խոշոր քար ըերէ ծածկոյթի ներքեւ ապահոված էր: Շաբաթը քանի մը անգամ այդ սարը կը վազէր, անհամբեր, սիրու տրոփուն, իր սիրուհի մը հետ ժամադրավայր մը, բաց օղին խորիշաւոր լուսթեանը մէջ, կը կարգար ու կը կարգար: Ընթերցումները գեռ մտքն ներս չեն թափանցեր, բայց կը թողուին ազոտ իմն պատկերներ, որոնք նման անախանելի մելանով գրուած էջնորու, օրին մէկը պայծառափայլ պիտի շողալին ուրիշ ներդորութիւններու տղեցութեամբ: Զմեռները քանի մը ամիս քաղաքը կանցընէր: Գրաբարին ամրմաշէն բանակ ու առաջամատ, ան ար Հիմակ այլեւս բուժար ան ալ անհաւատ, Արշամէն քերականութեան դասեր առաւ: Վարժապետը իր գրքերը կարգաւուածաւին դուշի կը մնայ ի գերեզ խաչ, ոգուելով փոշիարու

վորի կուտար: Թէե Ճոխ գրատուն մը չօներ, երասուն քառոսուն գիրք միայն, բայց անսոց մէջ՝ նղչէ: Լատիվերացի Հայրունի Գրքերուն չափնաեւ Պոլսեցի ուսուցչին խօսակցութիւնները, կարզած տեսութիւնները ալի խոպան միտքը հերկելու օժանդակեցին: Գ սբքիէլ սկսաւ կարծիքներ եւնենալ, համազումն ուս տէր ըլլաւ: Եւ իրեն սեփական գաղափարներ ստեղծել:

Ապագայ տէրտէրը Քրիստոսը սկսաւ ճանչնալ ու սիրել: Բայց Պօղոսն էր զինքը քաշողը: Քրիստոս երկինքը ցաթած որտմաւանոյն լուսընկային յեպէս կը խանդագատէր իր սիրու: Առաքեալէն յեպէս կը կափիսի շոնչ մը իր նոպին կը խռովէր: Աւետարազարդ մը իր հութերը ալ կարգար ինքնամփոխ մտքով: յետ ընթերցման թաւութած կը մնար, զբթէ երազունու: Գործք Առաքելոցին էջնորը բացած առևնը չէր կրնար նըստակ մնալ: մերթ ապաւաժի մը կրթնած մերթ քտուկ մնալ: Կարգար բարձրածայն ներքին անբացաւելով կը կարգար բարձրածայն ներքին անբացաւելով կը վրդովումէ տագնապած:

Կամոց Աստուծաշունչն ու Հայոց պատմութիւնը իրարմէ զանազանել սորվեցաւա թիւրունց, թէ Հին ու Նոր կոտկարանները ամէն Բմակընց, թէ Հին ու Նոր կոտկարանները ամէն Բմակընց թիւրուններու համար էին, Եղիշէն՝ Հայուն միժողովուրդներու կերեւելին իր աշխերուն: Գիզագիին հառաջիմները կերեւելին իր աշխերուն: Գիզագիին հառաջիմները կերեւելին ան անհաւատ, ան ար Հիմակ այլեւս բուժար ան ալ անհաւատ, Արշամէն քերականութեան դուշի կը մնայ ի գերեզ խաչ, ոգուելով փոշիարու թիւնը ընդունէր: Սպառութեան գիտակցութիւնն էր / թիւնը ընդունէր: Ազգութեան գիտակցութիւնն էր / կը վերածնէր: Խնչպէս մեռեալը պատանքը վաթթուած կը մնայ ի գերեզ խաչ, ոգուելով փոշիարու դուշի կը մնայ ի գերեզ խաչ, ոգուելով փոշիարու

թեանը որ յարութիւն պիտի տայ իրեն եւ պիտի  
միացնէ հոգիին այսպէս եւ ազգութեան գաղափա-  
րը կը ննջէր գեղացի պատանիին որտին խորը, կը-  
րօնքին պատանքներուն մէջ պլլուած: Հայոց պատ-  
առութիւնը եղաւ փողը դարրիէնա՝ որ մահաքունը  
արթնցուց եւ հայութեան հոգու միատարրեց:

Իր հողը հրմակ այլեւս պա, զ նիւթ մը չէր  
իրեն համար. անիկայ պատմութիւն ունէր. կեանք  
կը բղիւէր անկէ: Հոն Հայկն ու Վարդանը, Յուսի-  
կը ու Ներսէսը ապրած էրն. եւ ինքն այդ հողին  
զաւակն էր, անոնց զաւակն էր Լեռնե. ու Ճորերը  
լեզու ելած իրեն հետ կը խօսէին: Երբ քարայրէն  
կը մեկնէր. ընթերցումներէն սարսուուն, իրեն կը-  
թուէր իրը թէ այն գիւցսպանց ստուերները կը  
յածէին իր շուրջը: Երկիւղածութեամբ կանդ կառ-  
էր, ու սրտէն Արտաշէսին եւ Տրդատին պաշտօն  
կը մատուցանէր:

Անցեալին խանդավառ սիրաը կարիւնէր օրուան-  
Հայաստանին համար: Ու բան մը ընելու անկա-  
ռողութիւնը զզալով, երբեմն փորձութիւնը կու-  
նենար անիծելու այն օրը, երբ Աստուածաշունչը  
ձեռքը անցած էր, եւ իրեն՝ քիչ մը ինքնազարդաց-  
ման պատճառ եղած: «Միայն գիշերը ցոյց տալու  
համար ինչո՞ւ Կոյրին աչքը բանալ» կ'ողբարի

Արշամը այլեւս Գարրիէլին ազգասիրութեան  
խօսուվանահայրն էր՝ վշտերուն ցաւակիցը, ու նաեւ  
սփոփիչ: Եռանդուն երթաւասարդ մը այդ վարժա՛-  
պետը, Պալսու. թաղային դպրօցէ մը շրջանաւարտ,  
Թիւքիոյ մայրաքաղաքէն մեկնած էր Ներսէս Պա-  
րիարքին իշխանութեանը էն յաւստու օրերը:

Երբ հայ ժողովուրդը ամէն գիշեր կը պառկէր անուշ  
երազովը թէ առատուն ինքնավար Հայաստանի մը  
մէջ պիտի արթնար: Հետը կը կրէր իր հաւատը  
զօր կը ջանար տէրտէրցուին ալ փոխանցել:

— Վեց պիտութիւնները ինչն' պիտի ընեն, ըս-  
պաէ, սպ օսէ. կ'ըսէր բորբոքած:

— Թէ որ ընելու չբլլան նէ. կը հարցէէր գեղա-  
ցին, որ թէեւ քիչ շատ ուսու մ ստացած, բայց միշտ  
կը մնար գեղացի—կասկածոտ զժուարակաւան:

— Հէջ անանկ բան կըլլա՞յ, կառարկէր վարժա-  
պետը, պօլսեցիի մը դիւրահաւան հօսհոսութեամբը:

Երկու տարի եւս անցաւ ու Հայաստանի վի-  
ճակը ո՞եւ է նոր փոփոխութիւն չը կրեց: Վարժա-  
պետը քիչ մը թուլնալ սկսած էր, երբ Բաֆֆիին  
«Խենթ» ձեռքը անցաւ: Ինքը կարդալէն յիտոց  
գիրքը Գարրիէլին տուաւ: Միկայ տառնհնդ օր  
գիրքը Գարրիէլին տուաւ: Միկայ տառնհնդ օր  
վերջը քաղաք կը վերադառնար, «Վրկութեան ճայ-  
րան հիմակ գտանք» ըսելով: Վարժապետին հետ-  
քել տալ եւ ժողովրդին մէջ տարածել:

Ժողովուրդը պէտք է կոռւի պատրաստենք,  
կըսէր տէրտէրացուն: Մենք մահմէտականներուն  
կոնակէն հահոյելով չէ որ պիտի վրկուինք: Դայլը  
կոնակէն հահոյելով չէ որ պիտի վրկուինք: Դայլը  
պառաւին թուը տարեր է, ան ալ միսթարուեր է  
որ գայլին ետեւէն հինդ մատօվը մուր է տուեր:  
Դայլին բերնէն հայրենիքնիս պիտի ազատենք կրա-  
կին լուսէն անիկայ ահաբեկելով:

Անկէ ետքը սկսան խերհուրդներ լլանայ: Ժը-  
րադիրներ պատրաստել:

Մինչ այս մինչ այն, Գարրիէլ քսանը կանց-

նէր. աէրոէրին աղջիկն ալ տասնինզը մտած էր Ամուսնացու մը որոշ ւեցաւ ու կատարուեցաւ. Քանի մը ամիս ետքը Գաբրիէլին հայոր կը մեռնէր, երկու տարի ետքն ալ տէր թաղէոսը: Տիրացու Գաբրիէլը՝ սանչ զաւակն մըն ալ հայր՝ աներոջը յաջորդեց:

Հայոց հայրապետներէն Յուսիկը իր սրտին տիրած էր: Անոր մէջ կը տեսն էր նիւթական օւժին վրայ զաղափարին յազթանակը: Ծերուկ եպիսկոպոս մը բոտ իր երեւակատարն: միստինակ առանց դէնքի գիմոգրած էր կայսերու և թագաւորներու: Տիրացուին համար Պօլոսյ Սուլթանը Դիսկաթանան: սին կը նւանէր, ու անէն եկեղեցական ալ Յուսիկ մը կրնար հանդիսանալ: Արդ սէրէն ու զաղափարէն մղուած, Յուսիկ անունով քահ սնայսնալ փափազեցաւ:

\*

Նորընծային քարոզներուն համբաւը տարածուեցաւ շրջակաները: Աղէկ եղանակին թէ՛ մօտիկ զեղերէն, թէ քաղաքէն ժողովուրդը տէր Յուսիկը լսելու կուգար: Բազմութիւնը կը հաւաքուէր զերեղմանատունը երկիւզած լուսթեամբ մտիկ ընելով իր սրտին խօսող պարզուկ լեզուն: Արշամ միշտ ունկնդիրներուն մէջ էր, կը սիրէր ու կը յարգէր տէր Յուսիկը, որուն ինքզի՞քը հոգիւոր ու մտաւոր ծնողը համարելու իրաւունքը ունէր: Մահրիմներէին: Օր մը վարժապետը տէրտիրոջ դիտողութիւնը ըրաւ, թէ քարոզներուն Աւետարանէն բնաբան չէր

շներ: Միշտ հին կտակարանը Գործք առաքելոցը  
կամ ազգային սուլթանը կը ներչնէին զինքը:

— Հին կտակարանն ալ Սուլթան զիրք չէ, հաւուց տէրտէրը ժպտելով:

— Անսանկ է Սուլթան զիրք է, բայց Աւետարանն ալ շատ անուշ է, պատոսիանեց վարժապետը:

Տէր Յուսիկ քանի մը բոպէ վարանումէ յետոյ,

բաւար:

— Զօ՞ս վախնար որ շատ անուշութիւնը մեր ժողովուրդը մեղկացնէ:

Դիտողութիւնը նոր էր: Արշամ սկսու մտածել:

— Կը անսնես, եղբայրս, շարունակեց տէրտէրը:

— Կը անսները վարողները եղնիր են: Մեզի որ մեր արօնները վարողները եղնիր են: Կեզի որ մեր անսնես համար խոչըր խոչըր, ուժով եղնիր պէտք նենալու համար խոչըր խոչըր, ուժով եղնիր պէտք նեն: Գառնուկով արտ կրնա՞նք հերկել:

— Անշուշտ ոչ:

— Մէր ազգին բարոյական կեանքն ալ ատ դաշտուն կը նմանի: մանաւանդ որ խոպանացեալ անմշակ է, ու հիմակ տամ հող դալ ձած է:

Գառնուկովն քայած արօրովր չենք կրնար հոն ակոս բանուլ եւ սերմնացանք ընել:

Արշամ ձախ ձեռքին մատներովը իր պղտիկ մօրուքը սկսու արագ արագ քաշկատել: Տէրտէրը վերքութիւն պիտի բերեր: Աս կոշտ զեղացիին մէջ նոր վնա՞սը պիտի բերեր: Մա կոշտ զեղացիին մէջ նոր մարդ մը երեւան կուգար: իր մտքէն չանցած:

Տէր Յուսիկ յահ ձնակաստան մը չըլլալուն մեծ գոհունակութիւն պիտի զգար եթէ մտածութիւններւուն վաւերացումը իր վարժապետէն լոէր: Թիւններւուն վաւերացումը իր վարժապետէն լոէր: Մետքը ամփոփելով, դաւանանքը կարծառու բանաւած:

ձեւեց:

—Քրիստոսը, բաւ, իբր գառն Աստուծոյ կը ներկայացնեն։ Գառնուկը կը սիրենք կը փայփայ։ Ենք բայց առանց իրեն ալ կրնանք ապրիլ։ իսկ կեանքերնիս եղէն է, վասնդի ուժովն ա՛ն է։

Ու երկինք նայելով, յարեց։

—Ուժովը մեկալն է։

Սրամ ալ ինքնաշարժմամբ վեր նայեցաւ, իբր թէ ինքն ալ բան մը տեսնել հաւտար. ու բան մը չդժնելով հարցուց։

—Մէկա՞լ ո՞վ է։

—Ենօվան. եղաւ պատասխանը։

Տէրտէրը իր գաղափարը պարզեց։

—Ես շատ մտածելով՝ համոզուեր եմ որ, ըստ մեր ազգին համար Տէր Ենօվային հովանաւորութիւնը պէտք է։ Եգիպտացիներուն ձեռքէն իր ժողովուրդը փրկողն ան եղաւ, լրինք ալ Փարաւոն ունինք մեր դլխուն վրայ, մենք ալ անհաւատներուն գերին ենք։ Ենօվային խրատներուն մտիկ ընելով պետք ազատինք։

Արշամին երեսը կ'այլակերպէր, աչքերուն մէջ փայլ մը կը շողար, օրմէն տէրտէրը աղդուեցաւ. ու քաջալերուած՝ իր տեսութիւնները աւելի պարզեց։ Տէր Ենօվան իր ժողովուրդը տանջողին դլխուն ամէն փորձանք կը բերէր, Եղիպտացիներուն զաւակներն ալ սպաննել այւաւ, անոնց ոսկեղեններն ու արծաթեղէններն ալ իօրայելացիներուն հալալ ընել առւաւ։

Այս յիշատակներէն բորբոքուած, աէրտէրը դայրբյթի թեթեւ շշտավ մը աղազակեց։

—Հիմակ, օրհնած, դ'ուն բաէ, ես ժողովրդիս ընտօ՞ր խրատ տամ որ բաճկոնակդ առնողին, հանէ շապիկդ ալ տուրե։ Աս նզովեալ անհաւատները շապիկնիս իրենք ձեռքովնին կը քաշեն կը հանեն, մեր հանել տալուն չեն սպասեր։ Ելլեմ ժողովրդին՝ «մօ՞րթդ ալ տուր» պատուիրե՞մ։ Արդէն ա՛ն ար կ'առնեն։ Շիտակը, Աստուծած թող մեղք չհամարի իմ բերանս առաջ չ'երթար ժամ եկողին խրատալ. Աս որ մէկ եկածիդ զարնողին, միւսդ ալ զարձուր։ Աս շուները մեր քէցին չեն սպասեր որ աջ կամ ձախ երեսնուս զսրուն։ Ազի՞ն ալ կը զարնեն, ձախի՞ն ալ կը զարնեն քթերնո՞ւս ալ կը զարնեն. Կոնակ նո՞ւս ալ կը զարնեն, սրտերնո՞ւս ալ կը զարնեն։ Կը զւրնե՞ն, կը զարնե՞ն կը զարնե՞ն. Ալ սեղ մը նա՞ց որ զարձնենք եղբայր դո՞ւն ըսէ։

Պոլսեցի վարժապեար զգածեալ լուս կը մնար։ Աշակերար հիմակ ինքն էր. Տէրտէրը մահմետական ինձն ձեռքէն ոսկրոտի դորձած հայ գեղացին կը խորհրդանշանէր։

—Ակն ընդ ակա՞ն, ատամն ընդ առաման, ա՞ս է ծէր Ենօվային կամքը. եւ ես ալ ժողովրդիս ատանկ կը պատուիրեմ։ Ի՞նչ կ'ըսես, գէշ կընեմ նէ՝ շիտակը զրւցէ հարցուց քահանան։

Վարժապետը՝ յուզուած, երկու ձեռքովը տէրտէրոջ աջը քաշեց համբուրեց։

\* \* \*

Աշնան երկուշաբթի առոռու մը Արշամ յանկարծ գեղը եկաւ։ Առջի օրը քարոզ լսելուն համար հօն գոնուած ըլլալուն, տէրտէրը զսրմացաւ այս յան-

Կարծական վերադարձին:

— Խէր ըլլայ, հարցուց:

— Սարը երթանք պատասխանեց վարժագետը  
խորհրդաւոր:

Մէկտեղ ճամբայ ինկան:

Ա՛լ շատոնց ի վեր էր որ տէրտէրը իր գրատունը  
թաքստոցի մէջ ծանկելու պէտք չունէր. մանաւանդ  
որ գրաբար Աստուածաշունչ մըն ալ աշխարհաբարը  
փոխանակած էր: Բայց սարը խորհրդաւոր Քորեքն  
էր. ուր պատանի Գարրիէլը երազած խորհած, ու  
մարդ եւ հայ եղած էր: Հոն կ'երթար, մեռակ կամ  
իրեններովը, ամէն ատեն որ Ենովայէն ներշնչուե.  
Լու պէտքը կը զգացուէր: Առ օ՞ն ալ գացին սարին  
կատարը հանգչեցան. աշնանային հեշտ արեւով  
արրջիս:

— Երիսէդ կը տեսնուի որ հրճուանքի մէջ ես:  
Աւրախ լուրեր ունենալու ես, հարցուց տէրտէրը:

Վարժագետը ծոցէն ծրաբ մը հանեց, թուղթի  
մը մէջ փօթթօւած, ու ինդալով երկնցուց տէր-  
տէրին, որ

— Ի՞նչ է, հարցուց:

— Բա՛ց, ամ'ս, ըսաւ:

Բացա: Լրադիրներ էն, մէջէն ծալուած,  
Պոլսոյ թերթերը կը ճանչնոր, ասո՞նց ձևու ու տա-  
ռերը իւեն անձանօթ էին:

— Դարձո՞ւր, մէջը դարձո՞ւր, ըսաւ վարժագետը  
անհամբեր:

Դարձո՞ դ կարդաց, ու զսրմանքով դիմացինին  
երեսը նայեցաւ:

— Պոլիս ասանկ բա՛նը կը հրատար սկուին, հար-

ցուց ապշած:

— Պոլիս չէն հրատարակուիր. Եւրոպա: Ուշաղիր  
նայէ:

«Արմէնիա»ին առաջին թիւերն էին:

Տէրտէրը սկսաւ, բայց աճայն կարդար, արագ  
արագ, լափելով: Ու վարժագետը որ զանոնք քանի  
մը անգամ կարդացած էր, հիմակ նորէն յափշտակ-  
ուած մարիկ կ'ընէր սարձրուածոյն ընթերցումը: «Պա-  
տերազմի շեփուր, մարտորոտ գոռո՛մ» դոչերով ըն-  
թերցումը յաճախ կը դատեր:

Տէր Յուսիկ թէեւ ին քզինքը կը զսպէր: Բայց  
վարժապիտն ոչ նուազ յափշտակուած կերեւնար:

Աւդ բոպէին իր ոչքերուն առջե, էն կանցնէին ուր-  
ուականներն հայ հերոսներու: Եղիշէն մինչեւ  
բաֆքի:

— Ու, եմի, ա՛լ գործի ժամը հնչած է հարցուց:

— Հնչած է հնչած է, պոտաց վաս ժաղերը, խանս  
զավառ հոսուսութեամբ: Ու «Արմէնիա» մը առնելով  
համբուրեց զայն, տէրտէրին ալ համբուրել տուտու  
եւ օդին մէջ բարձացնելով:

— Ահա զրօնիս զուց:

— Ու զինուսօրը, ու զէնիքը, ուր են, հարցուց  
տէրտէրը գպածւալ ձախով:

Վարժապիտը պաղած միայ:

Տէր Յուսիկ ժայռի մը կոթնած կեցաւ, համե-  
րիշը հանեց: Կը քաշէր ու կը մտածեր, մերթ եր-  
կիւրը մերթ շուրջը դիտելով: Արշած ճակատը շըփ-  
փուով կերթար կուզար: Քառորդ ժամու մը մտած-  
շիտ յուութենէ յեռոյ:

— Բարեկամու ըսաւ, տէրտէրը մեղմաձայն մողո-

վաւրդո պատրաստենք։ Դրօշին տակ՝ բանակ, շեփորի դո ումբին՝ զէնք պէտք է։

Առ պարզեց երկար ատենէ ի վեր յղացած խորհուրդները. «ապաշխարանքի դանձանակի մը», «ապաշխարանքի աղօթքներու» հաստատման ծրագիրները վարժապետին հաւանութեանը ենթարկեց։ Երիտասարդին պատասխանը տէտափրոջ ճակտին տաք համբոյր մը եղաւ, Քանի մը շաբաթ ետքը Արշամ իր ամբողջ մէկ ախականը. ու տէր Յուսիկ հունձրին վրայէն ինչ որ կը մնար «Արմէնիա»յի կը հասցնէն խան դսվառ նամակով մը։

Տորի մը յետոյ երր ապաշխարանքի վանձանակին արդին քոռոշութ առաջին հրացանը գնուեցաւ, տէրտէրը այս անգամ վարժապետը սարը հր փրեց, թերթերն ալ մէկտող բերել խնդրելով։

—Դրօշդ պարզէ՛ նայիմ ըսաւ։

«Արմէնիան» օդին մէջ սաւառնեցաւ գաւազանի մը ծայրէն։ Տէրտէրը հրացանը վեր առաւ. ու

—Այս լեռները աղաղակեց, շատ լսեցին հայ մայրերու լացերը…

Արշամ մէկէնիմէկ տրտմաթախիծ ձայնով ըստ կըսաւ գեղգեղել։

Դու զո՞վ խնդրես մայր իմ անուշ—

Ու տէրտէրը՝

Ե՞կ մի՛ դողար մօսեցիր հոս—

շարունակեց, Եւ ա՛յսգէտ լալաղին մէյմէկ տռղ փափացին, Եւ յանկարծ երկուքը միասին որոտացին։

Թրքաց մայրեր բող լան ու դուն—

Ուրախ լուրեր տար ի մեր տուն.

Եւ առաջին գնղակը սուրաց։

— Թո՞ղ զնդակը ասկէ ետքը թրքաց մայրեր դացընէ։

Վարժապետը հրացանը առաւ եւ երկրորդ գընդակն ինքը թոցուց։

Տէրտէրը՝ հրացանը ուսը, վարժապետը՝ «Լըմէնիսիս»ն ձեռքը—մտքին ու բազուկին սիութեան խորհրդանշանը. —սարէն վար կիշնէին հոգով ջըղազինա մարմնով ջլապինդ, ձամբան տէր Յուսիկ տիշեցուցւայն օրը ուր գող կատուի մը պէտքախկոտայդ միեւնայն սարն եղած էր, հոն իր գրքերը թագցընելու համար։ Եւ հիմա՞կ։

—Կ'ի, ես քեզի մասաղ ոսւրբ Մեսրոպո, Կ'ըսէր. Եթէ աս գրքերը զուն մեզի պարզեւած չըլլայիր, մնանք ի՞նչ պիտի ըլլայինք։

Կը հաւատար գրքին հրաշագործութեանը։ Անիկայ իր զօրութիւնը ցոյց տուած էր։ Պահ մը առաջ ո՞վ էր գնղակ արձակողը։ Գիրքն էր որ հրացանը իր ձեռքն էր զրած։ Գնղին զգրոցէն զօրանոցը։

Տէր Յուսիկ որ գեռ տիրտցու եղած ատենը արդէն տղաքը գուուխը ժողված, անոնց կարդալ կը սորվեցնէր, հիմա, ու զեց գպրոց ալ հիմնել։ Ծնորհիւ մինչեւ այն ատեն տուած դասերուն, գեղին մէջ պատրաստուած էր նախնական կրթութիւն սուսած նոր սերունդ մը. Դպուցի շնորհեան համար իր յոյսը նախեւ առաջ աշակերտաներուն վրայ զրաւ նտեւ կը յօւսար թէ իր վայելած վարկը ամէն զցժուարութիւն պիտի հարթէր։ Օր մը ժողվարդը հաւաքեց յորդորներ կարդաց. որպէսզի ամէնուն աշխատութեամբը զպրոցը ձրիաբար շինուի։ Ամէնքն ալ ոգեւորուեցան։ Տէրտէրը նոյն րոպէին իսկ ձեռք

զարկաւ: Բազմութիւնը ետին ձգած լեռը՝ Ելաւ: Առաջին մեծ քսը որուն հանդիպեցաւ ուսը նետեց:

—Ձեզ տեսնեմ, ըստ ժողովրդին, Տրդատ թագաւորնիս ալ մեր ուրբ էցմիածնի հիմնարկութեան քարերը ուսը շալկած տարաւ: Սուրբ թագաւորին ըրածը մենք ի՞նչու չընենք:

Գեղը քանի մը ամիս իրարանցումի մէջ էր վարպետ մը ու քանի մը բանուոր, որոնք Պոլիս վարպետ շինութեան աշխատած էին, քաղքէն եկան ու հոգիներուն համար դործին գլուխը անցան: Երկու երեք ամսուան մէջ երկու փօքր բայց գեղեցիկ ձեռքով զպոց բարձրացան: Մէկը՝ սուրբ Մեսրոպի, միւսը՝ սրբուհի Հոփփոյմէի անուններուն նուրիուած: Տէրտէրը ինքը կ: գասուխօսէր: Նախանցուիրուած է Տէրտէրը ինքը կ: գասուխօսէր: Նախանցուիրուած է Տէրտէրը ինքը կ: գասուխօսէր: Նախանցուիրուած է Տէրտէրը ինքը կ: գասուխօսէր:

1889 թուականը հասու: Տամուզ գիւղը կրնար բարերաստեկ համարուիք: Նախակրթութիւնը տարրածուած, հանրային առողջութիւնը զրայատէս լաւացած, կառավարական հարստահարութիւնները չափաւուած, ժողովուրգը զի՞ւուած: անա ի՞չ ո՞ր հողին զաւակը ըրած էր: Հին զեղացին երէն սէկը բարի մարդ մը՝ օր մը ըստ:

—Կ'ըսն թէ բոյն բոնող թոշունն ալ կինն է: բոյն աւրողն ալ բայց մեր գեղին բոյնը շինողն մեր տէրտէրն է: Ասուուած շընէ եթէ վախճանի, ան ատեն բունսւեր պիտի մնանք:

Փ

Մուսա Պէտին դատաստանը ամբողջ Հայաստանին նետ ցնցեց տէր Յուսիկին գեղն ալ: Արշամ կը կարծէր որ Թուրքիայ կառավարութիւնը այս առիթէն օգուտէկը քաղէր իր վարկը աշխարհի առջեւ քարձրացնելու համար: Քիւրտը օյինաւորապէս պիտի պարծուէր, եւ Թիւրքիա քաղաքակրթութեան համբուն մէջ մահնելով՝ բարեկարգութեանց թուականը պիտի ողջունէր: Տէրտէրը վայ ժապետին կատա, ելապէս համամիտ չէր, ինելքը տեղ չէր ըներ որ ժամանետակուն կառավարութիւնը ինչպէս կրնար մահմետական մը պէտեր, անիկայ քրիստոնեաց մը սպաննած ըլլալուն համար: Անխարքին վերջը եկած րէլալու էս կըսէր:

Յայց միւս կողմէն ալ չէր կարող ըմբանել թէ թիւրք կառավարութիւնը կրնար համարձակիլ եւ ըոպայի վրայ խնդալ հրապարսկային դատաստանի մը մէջ անպարտ արձակելով մեծ ոճրազործ մէկ Անշուշ Պատրիարքարանը Մուսամին յանշապարտութեան աղաւայցները ունենալով եր՝ որ հրապարան ջին թերթերը իրեն բերելով՝ Մուսայ պէտին անպարտ արձակումը հաղորդեց:

—Սոսր տաճիկնելը աչլզ մկրաման կըսւն մը մըուաց տէրտէրը որուն երեսը ան ու կահաջ գարձեր եր:

Բաց ֆէրման, պոռաց, ակուաները սեղմելով  
Սուլթանը աշխարհքի աօջեւ տաճիկներուն ու քիւր,  
տերուն արտօնութիւն կուտայ՝ որ քրիստոնեաները  
ուզածնուն պէս ջարդեն, կոտրեն. թալին: Հոտը  
պիտի ելլէ, կը տեսնեմ:

Արշամ որ դեփ գեղին կտրած էր, բան մը չկըր-  
ցաւ պատասխանել:

Քանի մը ամիս ետքը. 1891-ի յունիսին Կարին-  
1895ի կոտորածներուն նախատօնակը կը կատարուէր:

— Ակսաւ, պորոն Արշամ, սկսաւ, աղաղակեց  
տէրտէրը:

Վարժապետը գլուխը երկու ձեռքերուն մէջ ա-  
ռաջ, նստած կը մտմտար:

— Սիրելիս մտմտալով հիւանդ չենք կրնար աղէկ-  
ցնել, ըստ տէրտէրը:

— Ի՞նչ ընենք, ի՞նչ ընենք կը հեծէր վարժա-  
պետը:

ՅԱՄՊՈՒԾԱՅ ոչ երկնչիմ եւ ի մարդկանէ ո՛չ ամա-  
ցեմը ասոնց համար ըստւած է. յայտարարեց տէրտէ-  
րը: Աստօւծմէ չեն վախնար, ան գիտենք. անհա-  
ւատ են. բայց Եւրոպայէն ալ չեն ամշնար եղերը  
կը տեսնե՞ս, պարոն Արշամ, ո՞ւր մնաց ան քու  
Պերլինիդ դաշնագիրը, ո՞ւր է 61-րդ յօդուածդի  
ո՞ւր է պետութիւններուդ միջամտութիւնը. Ո՞ւր  
է, ո՞ւր է:

— Ի՞նչ ընենք, տէրտէր, ի՞նչ ընենք:

— Առողջանաք: Դատաւորը աներես կնոջ ձեռքէն-  
ոձիկը թոթուեց. «աման» ըստ ու անոր ուզածը  
ըրաւ: Պարոն Արշամ դուն մէյ մը Պոլիս երթալու-  
նս: Գնա՛ նայէ կտրասին մէջ բան մը կա՞յ:

Հինգ տարուան մէջ արտասահմանէն նորանոր  
թերթնը եկած էին: Գիւղացի տէրտէրը երբ թերթի  
մը մէջ կարդաց ո՛չ միայն թիւրքիան այլեւ ուրիշ  
պետութիւններ ալ հայոց ձեռքով կործանելու ծը-  
շագիրը. վարժապետին իս սոսկանեցաւ որ մտմտու-  
թը զինքը առնել կը սկսի:

— Պարոն Արշամ, ըստ շատ կը վախնամ որ  
զոյցէ այս ամէնուն վրան կայ՝ տակը չկայ: Խենդ  
են ի՞նչ են ասոնք: Մեծ քար վերցնողը չի կրնար  
նետել: Այս մեր աղբրտանքը շա՛տ շա՛տ կը պոռան  
եւ ուժո՞վ վախնամ թէ: «Պատարկ կարասը զօրաւ-  
որ ձայն կը հանէ» ըսուածը րլայ:

Վարժապետը աշխատած էր տէրտիրոջ վախը  
փարատել քազաքադիտական տեսութիւններով:  
Կաոկածու քահանան ալ հիմակ կուզէր որ Արշամը  
անձամբ Պոլիս երթալով իրական կացութեան վե-  
րայ ճշգրիթ գաղափար կազմէր:

Արձակուրդի ատենն էր. վարժապետը անմիջա-  
պէս ճամբայ ելաւ: Պոլիս հասած չհասած հոնկէ  
կրակու նամակ մը հասցուց Տօմուզ գեղ: Ընկերու-  
թիւններ կազմուած էին. Կովկասէն կարիճ երիտա-  
սարդներ եկած, Ռուսիոյ հայերը ոտքի վրայ,  
Տաճկաստանի հոյոց համար Եւրոպայի հայերը կը  
գործէին: Եւ վարժապետը տէրտէրը կը ստիպէր  
անմիջապէս Պոլիս գալ: «Բանե՛ր պիտի ըլլային,  
բանե՛ր»:

Տէր Յուսիկ ինքն ալ արդէն այս տեսակ լու-  
րեր ունէր Պոլիս գտնուող իր աշակերտներէն: Անոնք  
հոն «ընկերութիւն» կազմած էին. եւ ինքը Արշամն  
չ նոնց յանձնարարած էր: Վարժապետին նամակէ



եկեղեցական մը գողղողալով առաջ կուզար խումբ  
մը երիտասարդներէ պաշարուած։ Ժողովուրդը  
ճամբայ կը կը բանար։

—Աս օ՞վ է հարցուց տէր Յուսիկ քովինին։

—Պատիրաբն է, Պատիրաբն է, պատասխանեց մարդը։

Ու տէրտէր մէկ մըն ալ ի՞ւչ տեսնէ։ Արշամը  
Պատիրաբին ետեւէն ընկերներով որո՞ցմէ եր-  
կուքն իր աշակերտները, Զեռքերնին մէկ մէկ շր-  
ջահար մէկնիմէկ իրարու զարնուեցան վարժա-  
պետին, տէրտէրին։ աշակերտներուն նայուածք-  
ները Աչքերնուն մէջ սէզ հրճուանզը փայլեցաւ։  
Տէր Յուսիկ ի՞ւքն ալ դուրս մղուեցաւ, ու իրեն-  
ներուն ետեւէն Պատրիարքարան ելաւ։ Մտաւ մեծ  
սրանը, աշքերը շորս կողմը ժուռ կ'օծէր։ տաճ-  
կական բան մը տեսաւ։

—Աս ի՞նչ է, հարցուց ժօտը եղողներուն։

—Սուլթանին խրկած րուրան է ըսին։

Տէրտիրոջ երեսը փայլեցաւ։ Իր հին հասա-  
չանքը կրկնեց, ընտո՞ր Յուսիկ հայրապետ մը էլլը  
գտնուած որ զայն կտոր կտոր ընէր, Յիշ մնաց  
պիտի ցատկէր, զայն պատառ պատառ պիտի բղըկ-  
տէր։ Հայռատոնցի տառա զետին արիւնը կը բորբո-  
քէր ի տես։ Հայռաւթեան տանը մէջ—նշանի մը, որ  
գարերէ իվեր հայ ցեղին մարտիրոսութեան արիւն-  
ուշ վկան եղած էր։ Այս խոհերուն մէջ խորա-  
սու զետ, քանի մը վայրկեան չկրցաւ գիտել, թէ  
չորսդին ինչ կը դառնար, Յանկարծ ոթափեցաւ։  
—Թուրան, րուրան, կը դոռաւ ժողովուրդը,  
րուրան պատռաեցին։

Տէր Յուսիկ աչքերը պատը տարաւ։ րուրան  
իր տեղու չէր։ Հայ ժողովդին ոտքերուն տակ ճը-  
ղակտոր կը տապլտըկէր մռմէտականութեան խոր-  
հրդանշանը։

—Ի՞մ, Յուսիկ, հայրապետ, հողուդ մատաղ, ա-  
ղաղակեց տէր Յուսիկ։ ինքնիրմէն ելած։

Ա՛լ կրնար մեռնիւ։ Փրկւթեան օրը իր աշ-  
քերն տեսած էին։

Անկէ ետքը ինչ եղաւր չդիտցաւ։ Արգէն եր-  
կու ժամէ ի վեր չէր գիտեր՝ թէ ուր էր, ինչկընէր,  
ինչ կրլար։ Խնքղինքը դուրսը՝ փազացը դաւա-  
Ամէնքը աներեւոյթացեր էն։ Պատրիարք, Արշամ,  
տշակերտ, ո՛չ ոք կերեւար Մոլեգնատ, խոռվա-  
խուժ բազմաժոխի մը մէջ կորսուան էր։ Թիւրք  
զօրքերը վազնիվազ կուգային։ Երկու հայ, գլուխ-  
նին սուիններով ջախճախուած, աչքերուն առջե-  
ինքան։ Ոստիկաւները չորս կոզմէն հայերը կը բլո-  
նէին ու կը կապկապէին։ Մէկէնիմէկ իր թեւերէն  
ալ քշքշեցին, կանակին քանի մը բռունցք իշե-  
ցուցին, ու առանց բերանը բանալու առն ձգելու-  
առին տարան։ Մութ խուցի մէջ նետուեցաւ, ո՞ւր-  
էր, ի՞նչ եղաւ, ի՞նչ պիտի ըլլար։ Իրիկունը դուռը  
հայ եւ ջուր տուին իրեն։ Անանկ  
բացուեցաւ, հայ եւ ջուր տուին իրեն։ ի հարկին զին-  
մնաց։ Դուռը ոստիկան մը կախած, ի հարկին զին-  
մնաց։ Քուրս կը հանէր ու ներս կը մտցնէր։ Բերանը  
բացաւ հարցումներ ընելու։

—Սուր օլ կեավուր մը լսեց։ Լսեց։

Իրեք օր ետքը՝ ցորեկ մը դինքն առին առ-  
րան։ Մեծ սրան մը մտաւ։ Համազգեստով թիւր-  
քեր նստած էին։ սպարապետութեան դուռը, զինու-  
քեր նստած էին։

վարժապեաը երկի, վերադառնայ հոն դործելու  
ժրագրով:

Օրթագնորի եկեղեցին պանդուխտ քահանան  
մեկնած էր այդ օրերը. Տէր Յուսիկ Պատրիարքա-  
րանէն յանձնարագրով մը այդ ժամը խրկուեցաւ:  
Իր բաղդէն, առաջին սպասաւորութիւնը եկեղեցին  
տոնախմբութեան նորքն միամիտ պարզութեամբ  
որոտաց «ազատութիւն եղարց մերոց»ը, որով  
թաղին միահնաձան իշխան Հայրապետ էֆենտիին  
հետ օգոստոս 19-ի կիրակի օրուան ընդհարումը  
ունեցաւ:

Դ

Եկեղեցւոյն տօնախմբութեան յաջորդ շաբաթը  
Ժամարարութեան տասնիննորեալ շրջանը տէր Յու-  
սիկինն էր: Կիրակի առոռու էփէնտի ու ազնուա-  
չուք ամէնքն ալ պահարանը իրենց տեղուանքը  
ըստ սովաւականին բռնած էին: Պատառագը առանց  
միջադէպի կը վնրջանտր: «Ազատութիւն եղարց  
մերոց»ը անյսելի անցած էր սպասաւորող քահանա-  
յին հազար բռնած ըլլալով ճիշդ այն բագրէին երբ  
գին հազար բռնած գեղարքութիւն առ Աստուած  
գերավարեալ եղայրնե, ու համար առ Աստուած  
պաղատանք պիտի ուղարկէր: «Կեցո»ին՝ երբ ատ-  
մարը դրեթէ պարպւեցաւ, էփէնտին դասը զնաց,  
պատարագւորին համար բարեացակած արածազրու-  
թատարագւորին կաչունքն օրը, սեղանին վրայ ան-  
թիւններով: Կաչունքն օրը, սեղանին վրայ ան-  
դրագարձած էր զարիպին բացակայութեանը: Ան-  
դիջապէս ժամը մարդ իրկած էր զանիկայ բերե-

որական ատեանին սոջեւ էր: [Անունը մականունը  
ու ուրտեղացի ըլլալու հարցուցին: Երբ] «Տամուգ  
քէօյլիւ» պատասխանեց, դատաւորներէն մէկը տե-  
ղէն քիչ մը վեր բարձրացաւ, լուշադիր դիտեց.  
խնդաց եւ նախագահին ըստ:

—Մո անոնցմէ ըլլալու չէ. ես կը ճանչնամ:

Այն հարիւրապեան էր, որ օր մը զինուորնե-  
րով տէր Յուսիկին զեղէն անցնելուն, իրենց խող  
հրացնող ոէսը տփած էր, ու տէրտէրին տունը եր-  
թալով ճաշած էր հանգերծ «ատամնավայձք» ովէ  
Մարդը պաշտօնին մէջ բարձւանուրվ Պոլիս եկած  
էր. ու հիմա ալ կանդամակցէր հայեց դատող զինո-  
ւորական ատեանին: Յիշեց անգեալը, եւ ուղեց  
իր հին ծանօթին համար բարեխօսել: Տէրտէրն ալ  
զայն ճանչցու եւ կունեց որ ինպաստ իրեն բան  
որ կ'ընէր: Նախագահը տոմու զգեղցիին խօսու դէւ  
քով հարցուց, թէ որքան ատենէ ի վեր Պոլիս կը  
գտնուէր: Երբ դէղացին հիմունուղ կիլում պա-  
տասխանեց, զատաւորները սկսան խնդալ: Թէկիս  
ուն ուղեցին: Տեսան թէ արդարեւ յուլիս-15ի կի-  
րակի առաջուն Պոլիս մասած էր. հետեւաբար չէր  
կրնար նոյն օրուան չափումը մը կազմակերպողներէն  
ըլլալու: Պատրիարքաբան զանուած ըլլալուն պարա-  
գային վրայն ատեղեկութիւն առնելէ յետոյ, տէր Յու-  
սիկը անպարտ արձակեցին:

Տէրտէրը Պատրիարքաբան զնաց, Գառու իր  
մէկ քանի աշակեւտներն ու Արշամը սրոնք կարող  
եղած էին ճողովիի, Ասոհրդակցութիւններ ըրին:  
Համաձայնեցան որ աէր Յուսիկ ստեն մը Պոլիս  
մնաց, կազմակերպութեան դործին համար, իսկ

տալու համար բայց չէին դժան: Խիզը ըրսւ աղքատ քահանակի մը եղած այս զրկան քին համարս նախորդ կիրակին, բարկո թիւր իջնելէ և ետոյ, մտածած էր թէ զեզացի աւ բաէլը չաբակամ մէկը բլալու չէր. երկրէն նոր եկած միամիտ մը. Պուլսոյ մտնաւանդ Օրթաղեղի քաղաքականութեանը անտեղակ: Անցեալ շարթուան չորիցը այս կիրակի դարձանել կու զէր. ուօսի փոխանակ ամէն կիրակի օրուան ուզորական մէկ ոսկիին գրպանէն երկու սոկի ժամուց հանեց եւ տփր պահնց:

Ժամարարը ձախակողմեան լիորանին առջեւի աստիճաններէն յամրաքայլ վար կ'իջնէր «որ օրհնեազայնոսիկ»ը արտասանելով հատիկ հատիկ ձայնը յոդնած: Բայց այդ գրեթէ մարմրկող ձայնը մէկէնիէկ հոդի առաւ, կֆէնտիին ականջներուն զընդակի սուլումի պէս բան մը զարկաւ. «թաղաւորաց քրիստոնէից եւ զինու բաւլ մանկանց նոցա»: Մեծ-աղան շլորեցաւ, գաւթին դուռնէն արագաքայլ դուրս ելաւ, խոռվեալ, երկու ոսկիին ափր, եւ շունչը խորհրդարանը առաւ գոչելսվ:

—Աս ի՞նչ փորձանք էր որ գլխուս եկաւ:

Գանձապետ, հաշուակալ, ատենազպիր, որոնք ստակ համրելու, հաշիւ նայելու, զիր գրելու վրայ էին, յանկարծակի եկած գործերնին վար ձգեցին:

—Ի՞նչ կայ, էֆէնտի ան հիրիիցը նորէն խալքը մը ըրաւ, կը հարցնէին:

—Թո՞ղ տուէք, հոգինիդ սիրէք: Ժամենոչ:

Ժամկոչը եկաւ, բարեւ բռնած կայնեցաւ:

—Սա զարիպը ելածին պէս, եախայէն բռնէ հոսքեր, եղաւ էֆէնտիական հրաժանը:

Աւ մինչեւ տէրտէրին զալը, կրտկ կտրած է քէնտին խորհրդանը վեր վար պալքաելու, կը պոռար:

—Փո՞քա՞նք, փուձո՞ւք, վա՞յ, հիօհիկ, վա՞յ: Ամէնքս ալ պիլայի պիտի հանդիպինք: Հիմա ձուու, նալ եղանք: Ան շունը հօն էր:

«Ան շունը» ակնարկոթիւն մըն էր անձի մը, որուն վրայ լրտեսութեան կասկածը կը ծան բանար

Տէրտը եկաւ: Անցեալ շաբթօւան միւնոյն խումբը, բայց ոչ այն պատկառազդցիկ հանդիսաւոր խումբը: Ո՛րը ոտքի վրայ, ո՛րը նստած, էֆէնդումաւումք: Ո՛րը ոտքի վրայ, ո՛րը նստած, էֆէնդումաւումք: Տէրտէրը եպիկոպորին սովիւ իր տին շրջուն: Տէրտէրը եպիկոպորին սովիւ իր տին շրջուն: Տէրտէրը եպիկոպորին սովիւ իր տին շրջուն: Տէրտէրը եպիկոպորին սովիւ իր տին շրջուն:

—Տէրտէր, հիմակ հիմակ եարադդ պիտի առա նոսկէ տիվ պիտի ըլլաս, իմացա՞ր, հրայայեց էֆէնտին:

Եպիկոպորսն, որ «կեցո ին դուրս ելած էր, դալ ձնու ինչ պատահած ըլլալը չը հասկցաւ. ու տէր Յուսիկ արհամարհական շեշտով մը հարցուց:

—Երբէն ի՞նչ կայ, նայնիմ: Ի՞նչ կայ, մի, ի՞նչ կայ, մի՞: Ան ի՞նչ «որ օրհնած էր, հինչ կայ, մի, ի՞նչ կայ, մի՞»:

—Մեր «որ օրհնես»ն է, պատասխանեց տէրտէրը անտարեր հանդարտութեամբ:

—Ա՛ն քո՞ւ «որ օրհնես»ն է, աստեղինը չէ, աստեղինը չէ: Աստեղինը չէ, աստեղինը չէ: Հոս Օրթաղեղի «որ օրհնես»ը զաղակեց էֆէնտին: Հոս Օրթաղեղի «որ օրհնես»ը զաղակեց էֆէնտին:

—Կայ, ան շասովը «որ անիծես» կրլլայ: Հասկրա՞ր, զէ, չը հասկցայ. Վրայ բերսւ Տէր Յուսիկ Զոյն հանդարտութեամբ: Զեր «որ օրհնես»ը որն է:

Իմ զիտցած Հայառանեայց եկեղեցւոյ «որ օրհնեսու մէկ հատ է եւ ոչ թէ երկուք»:

— Տէրտէ՛ր, տէրտէ՛ր, գոչեց էֆէնտին խօսք մը կայ. կըսին — «Հինտիստանը ասղան ծակովր սէյիր կընեն», Ասեղին ան պըստիկ ծակուկէն Հնդկաստանը կը նային: Հիմակ ալ մեզի անանկ բարակէն կը նա ին կոր Ան Վարդանանց ատենը չէ ան ատեն նոյզը ով էր, փոտոսոյը ով:

— Ա՛յլ դարք, ա՛յլ բարք, ձայնեց անդիէն հատիկ համբկ, ցուցումաոը վերամբ սրձ. Օգսինտիս էֆէնտին հայկաբանութեան — ոսկեղուրեանին — պաշտօնակ ն ներկայացուցիչը:

— Ա՛ֆէրիմ, Օգսենտիս էֆէնտի, գոչեց Հայրապետ էֆէնտին քէֆով մը: Անանկ է եռ՝ անանկ է եա՝. ալ դարք, այ, բարք, Սողոմոն իւսուսունը աղէ՛կ մարդարէացե: է:

— Բայց, էֆէնտի, ներեցէք. «որ օրհնեսու»ը ընտառը կըսին, հարցուց պիսկոպոսը: Երկու «որ օրհնես» չկ'յ մէկը՝ Օրթագեղի հսմար, մրւոր ամբողջ Հայաստանեայց եկեղեցւոյ համար: Մեռ «որ օրհնեսու»ը մէ՛կ է:

— Մէկ է, երկուք չէ. ես ալ ատ դիտեմ, որբազան, պատասխանեց էֆէնտին: Բայց երկուք ընկլու է, չէ նէ մենք երկու կառը կ'ըլլանք:

— Անանկ է եա՝, անանկ է եա՝, կրկնեցին աշխարհոկանները միաձայն:

— Ամէն կիրակի «որ օրհնեսու»ը կ'ըսէին, շարունակեց էֆէնտին բայց մէկը ես չե՞մ, եւ ոչ իսկ ուշադիր էի, թէ տակը ի՞նչ միտք բանի կայ: Ազօթք մըն էր կամացուկ մը կ'ըսուէր եւ կը լմըն-

նար: «Ասիկա՛յ դուն ա՛յ ցեալ կիրակիին ապատութիւնը» դարձուցիր: «Որ օրհնեսու»ը կամացուկ սկսելուդ, ես ալ քեզ կը մեղքնայի կոր որ շատ յոդներ ես, ձայնդ չելլար: Մէյ մըն ալ «թագաւորաց քրիստոնէից»ին վրայ անանկ մը զարկիր որ մէկէնիմէկ ցնցուցեց այ: Ու ասկայ բաւական չէր. զգիւրեալ մանկանց»ին ձայն մը ձգեցիր որ մենաեւ Պէջիկթաշ հասաւ: Ա՛լ ասկէ ետքը աս ժամուն մէջ «որ օրհնեսու»ը առաջինին պէս պիտի չլսուիր: Եւ աս հրամանս ամէնուն համար է:

— Է, ընտո՛ր պիտի ըսուի հարցուց տէր Յուսիկ: Համանգիչը անոր գառնալով, յայտարարեց:

— «Որ օրհնես զայնոսիկ»ը ու զածիկ պէս ըսէ: Աստուան է հրէիցու ալ, հեթանոսացն ալ: Ասաթեալը ասանկ կըսէ: Բայց «թագաւորաց»ը եկած մի քիչ մը յօդնութիւն կառնես: Շունչ առ, առ մեղք ես: Մէյ մը հազա՞ր, ու կամա, ու կ մը «քրիստոնէից»: Կը զատես «թագաւորաց»էն: Կը հասկանա՞ս. ընտոր երկուք կ'ընեն:

— Ճիշտ է, էֆէնտի, ճիշտ է, այդպէս ընելու է, պատկամց անդիէն Օգսենտիս էֆէնտին, ցուցամատը միշտ վերամբած: Վիհննայի մտր վերապատուելի հարք ճիշտ այդպէս են ըստ բազմաթեզուեան «որ օրհնես զայնոսիկ»ին եւ «քրիստոնէոց»ին:

— Ակրիս, Օգսենտիս էֆէնտի, ապրիս, ազաղակեց որբագրիչը, Նոյէ՛, անոնք ընտոր խելացի են, ընտոր քաղաքագէտ են: Անոր համար է որ զիրենք հանգիստ կը թուլուն:

— Կեցցե՛ս, Օգսենտիս էֆէնտի, կեցցես ձայնեց աշխարհ ականներու ակումբը, ինքնիրմէն դուրս

ելած :

Եպիսկոպոսը լուս կը մնայ: Էֆէնտին քաջա-  
լերուած շարունակեց.

— «Զինուորեալ մանկանց»ին հասա՞ր մի? . . .

— Կ, հասայ, բաւ տէրտէրը հեզնօրէն:

— Հոն, հոռմըն երուն խաչ հանելը կը դալ ձնես:

— Ես հոռմ տեսած չունի՛, եւ ոչ ալ անոնց խաչ  
հանելնին զիտեմ, պատասխանեց տէրտէրը, ու սերը  
վեր թոթուելով:

Պղորիկ ազնուաշուք մը աթոռէն ելոււս. սկը-  
սաւ աջէն ձախ երեսն ետեւէ ետեւ խաչակնքել  
չընդիշարուելու չափ արագօրէն: Ժազովը կը խըն  
դար:

— Իշուէ հոռմըն երր ասանկ խաչ կը հանեն կրսէր:  
— Լփոտէ, տէրտէ՛ր, լփոտէ, շարունակեց էֆէն-  
տին: «Զինուորեալ մանկանցը» լսուելու չէ: Հա-  
յոց մէջ «զինուորեալ մանկունք» չըկա՛յ. չըլա՛ր:  
«Ասանց մանուկը որ զինուորեալ ըլլայ հապա մեծը  
ինչ պիտի ըլլայ» կրսէն ետք՛ն: «Որ սուր առցէ  
սրով անկցի»: բնրաննիս տմար ամուր ձայնով  
«զինուորեալ» առնինք նէ ետքէն բերաննիս ալ  
«զինուորեալ»ով կը գոցեն. հա՛: Չը լսուի. չը  
լսուի:

— Անանկ է եա՛. անանկ է եա՛. կրկնեց խմբերզը:  
Հայաստանցին ա՛լ չդիմացաւ. տքի ելաւ ու  
էֆէնտին երեսն ի վեր պոռաց.

— Էֆէնտի, էֆէնտի, ա՛լ չափը անցուցիր: Կրօ-  
նականին մէջ եթէ փոխելիք բան մը կայ. հրահան-  
գը սրբազնէն զալու է եւ ոչ թէ քենէ հասկը-  
ցա՞ր:

Դիմադարձական այսպիսի դիտողութիւն մը՝ եր-  
առ առարիէ ի վեր բնաւ չլսուած՝ եւ որ բաւոնը հար-  
ուած կուտար էֆէնտիին զերիշխանութեանը, չուա-  
րեցուց ամէ՛քը նոյն խկ եպիսկոպոսը: Ամէն աչք  
սրբազնին դալ ձան լոպէաբար: Անիկայ պատու-  
հանէն դուրս ել նայէր, չլսելու զարնելով: Բայց  
սրտէն զգացած գոհունակութիւնը դէմքին վրայ կը  
ցոլար:

— Սրբազնը ե՛ս եմ, ես դոռաց էֆէնտին: Նորին  
վեհաբառւթիւնը նուաստու կը ճանչնայ այս զեղին  
պատասխանատուն:

— Հրաման զգ, բսաւ տէրտէրը, ձեռքը պնակներուն  
երկնցնելով սի՞ ա՛ ասոնց կը խառնուիս տաճարին  
մէջն ալ, շա՞տ շա՞տ խսիր ին ու մինևերուն:  
Լուսարարը քենէ վեր է: Անիկայ սստիճան ունի:  
Քահանաներուն հրտիանդ տալը քու կարողութենէդ  
դուրս է . . .

Դեռ պիտի շարունակէր. բայց էֆէնտին, բր-  
ուուցը սեղմած, վրան վազեց, մուեգին պոռալով:

— Ծօ՛, տէրտէր, ես քու մօրուքդ բրա՛շ ընել  
կուտամ:

— Ծօ՛, Հայրապէտ, ես ալ քու պեխերդ կը . . .  
Էֆէնտին պարզապէս խենգացած էր: Ազնուա-  
շոււքները հազիւ թէ կրնային դինքը զազել: թեւե-  
րէն մտած:

Վա՛յ, զուն ինձի «ծօ՛» մի՞ ըսեսւ ե՛ս, Նորին  
Վեհափառութեան պաշտօնեան, ե՛ս պալայով պատ-  
ուուած, զուն ինձի «ծօ՛» մի՞ թերա՞նդ պիտի  
չորցնեմ, լեզուգ կարել տամ պիտի:

— Ու ե՛ս, պաշտօնեայ բարձրելոյն, ճակատու-

առւրբ միւսոնով օծուած դուն ինծի «ծօ՛» ըսես  
պատասխոնեց Հայստանցի տէրտէրը ծանր ծանր.  
աջ բազուկը երկինք բայ ձրացնելով:

Խոր լոռւթիւն:

Դարիպը, սրբազնին առջեւ խոնարհութիւն  
ընելով խրոխտաքայլ դուրս ելաւ:

— Ժամկոչ, կանչեց պֆէնտին:

Ժամկոչը եկաւ բարեւ բռնած կայնեցաւ:

— Հիմակ հիմակ հրամայեց էքինտին, արակա մը  
պիտ բանես, ասոր եարաղը մէջը գնես, ինքն ալ  
մէկտեղ. շիտակ Պատրիարքարան կըտանիս: Ես վա-  
զը կերթամ կը խօսեմ:

Ու ժամկոչին երկու մէծիտիէ առուաւ:

\* \* \*

Հինգշաբթի օրուան Պոլսոյ թսրթերը «Ազգային  
լուրեր»ու մէջ հետեւեաւ տեղնկութիւնը կը հաղոր-  
դէին.

«Յուսիկ անուն քահանայ մը, Տօմուզ զեզէն,  
որ առժամաբար Օրթազեղի եկեղեցին խրկուած էր,  
հոն՝ իր զեղին անունը արդսրացնոյ բնաւորու-  
թեամբը՝ թաղը տակնուվրայ կ'ընէր: Վսիմ. Հայ-  
րապետ էքինտին պէտք եղած դիտողութիւնները  
Պատրիարքարանին հաղորդած ըլլալով այն խառ-  
նակի չը, ըսենք չքահանան, երէկ բարապաներուն  
հոկոզութեամբը Մախսուսէի չոգենաւը դրուելով:  
իր երկիրը խրկուեցաւ Սամսոնի ճամբով»:



Ե

Տէր Յուսիկ ճամբուելէն շաբաթ մը ետքը, օր-  
մը երբ Հայրապետ էքինտին Պէշիկթաշի պահակա-  
նոցին սոյնեւէն կանցնէր. Հասան փոշան զնքը  
նիրս հրաւիրեց: Երրորդ բելդաբաղաքին չըջապատը-  
համարուող Պէշիկթաշ և Օրթագեղ թաղերուն  
միահեծան տէր եւ իշխանը. Օրթագեղի Մեծ աղա-  
խ մտերիմ բարեկամն էր: Սուրճ ու սիկար հրամ-  
ցնելէ յետոյ, փաշան խօսակցութեան միջոցին,  
իր գոհունակութիւնը Հայրապետ էքինտին յայտ-  
նց, կասկածելի փափազ մը ճամբած ըլլալուն  
ամարի:

— Ամա՞ն, փաշա էքինտին, Զեր վսեմութեան օը-  
խալ տեղկութիւն հսդորդւած ըլլալու է, պա-  
տասխանեց Հայրապետ էքինտին, դոզ ելելու ձեւ  
առանցք: Բան մը չկայ, Ատ փափազ ին ձայնը շատ  
առաջ էր մենք ալ անուշ ձայն սիրելուս. Պա-  
տրիարքարանէն ուրիշ քահանայ մը խնդրեցինք:  
Ամէնը աս է:

— Աղէ՛կ, աղէ՛կ, ատանկ թող ըլլալ: պատասխա-  
նց, քթին տակէն ժպտելով: Դէմինը կը ճանշնար:

Այս մանրաղէպը ամբողջ մարդը կը պատկերա-  
ցնէ: Այդ հին հայուս տիգարը, ամէն տնգամ  
թիւք փաշաներուն հետ հայոց «շարժումներու» մասին  
խօսած ատենը, կը ջանար հայ ազգը օսմանեան գա-  
ռան հաւատարիմ եւ անձնուէր բոյց առաջ: Օք մը  
երբ ներքին զործելու նախարարը իր սոյնեւը դրաւ-  
ելուպա հրատարակուած հայերէն քանի մը թերթեր,

որոնք թիւրքիոյ դէմ սպառնալիքներ կորոտային։ հայ էֆէնտին արհամարական խնդուածքով մը զանոնք պուտ սլայի ղրածներ սրակեց։ Եւ այս հաւատումին իբր ապացոյց աւելցուց որ, երբ աւազակները տուն մը պիտի մասնեն կաղոպտելու, առաջուց սրճարանները չեն նստիր եւ ընելիքնին ամենուն առջեւ չեն պատմիր։ Առ ալ ատանկ է, պատասխանեց թուլամորդ վաշան, որ հանգիստ մնաւ կուզէր։ Ու հ. ամայեց որ ատանկ այօշ լրագիրները ա'լ չը թարգմանեն ու իրեն չըներեն։

Ակուները կճրտելով Յուդա, Վասակ Մեհրուժան կանուանէր այն բարձրաստիճան հայերը որոնք ազգին մէջ եղած չեղածը կը վազեն թիւրք Փ. Շաներուն ակունջը հասցնելու, իբր թէ իրենց հաւատարմութիւնը ապացուցանելու համար։ Երբ տան մը մէջ կրակ կը սկսի, կը սէր զան սարել ուղղուները վրան ջուր կը թափեն եւ ոչ թէ իւղ։ Մեր լրատու էֆէնտիները ալ կրակին վրայ եղ լեցնող են, վասնզի ազգին առւնը ևալիմայի տալ կուզեն։

Թիւրքերուն հետ իր վարմունքին մէջ հաւատարիմ աւանդապահն էր ազգային հին քաղաքականութեան։ «Կարել չկրցած ձեռք պա'դ ու ճակտիդ դիր» կը քարոզէր։ Իսկ մաերիմներուն մը կ'ըսէր, թէ Հասոնց ձեռքնկան կրկնա պիտի ըլլայ ինքնիրենը պիտի իւնայ, կարելու պէտք չկայ։ Սպասենք համբերելով։

Ներսէս պատրիարքը շատ անհամբեր կը գըտնէր։ Երբ անիկայ էկաւ Օրթազեղ ընակիլ, էֆէնտին քիթն բերանը ծոմեկեց։ Իրաւ է որ Պատրիարքին Օրթազեղ մեծ տան մը նուիրողը սուլթանը ինքն

էր. «Բայց, բաւ էֆէնտին իրեններուն նորին վեհափառութիւնը Օրթազեղիներս անհունապէս երախտապարտ պիտի ընկը, ևթէ սրբազան Պատրիարքնուս տուն մը Պէշիլթաշի մէջ նուիրած ըլլար»։ Նրաքար հասկցնել կու զէր որ, Սուլթանը Հայոց Պատրիարքն թէեւ անմիջական հսկողութեան ներքեւ կառնէր, բայց կը զգուշանաբ իրեն շատ մօտերը քնակեցնելէ.

Սան—Սթէֆանօ ու Պերլին եզած դիմումներուն համար շա'տ հեղոցած էր։ «Կամուրջը չանցած, սատանային աշքը կը բանանք կոր» կը մրմռոր, Թիւրքերուն հետ վարուողութեան համար իր մէկ սիրական առածն ալ այն էր թէ «սատանային հետ աղբայր եղին, միւշեւ կամուրջն անցնիլո»։ Կամուրջը դեռ չէինք անցած լմնցած։

## Զ.

Պերլին գացող «պատամաւորներուն» վերադարձին ա'լ չէր կրցած դիմանալ, Ներսէս Պատրիարքին գնաց. «Խնելը գլուխը բերել տալու համար»։ Երբ Հայկական խնդրին հայրը Եւրոպայ ի վրայ լի հաւատաքով, խանդավառ կը խօսէր, պահպանողական մարդն ալ սիկուը կամաց կաւաց քաշելով եւ աշքերը ծովսին թափաւայած էլեւ էջներուն յառած, հեղնաժպիտ ըսաւ։

— Սրբազան երբ սուլթան Մէճիտին օրովը Խաթթէ Շէրիֆը կարդացուեցաւ, Յակոբոս Պատրիարքնիս Մայր եկեղեցիին մէջ շատ մը բարեմազթութիւննիր ընկը եւ ծողովրդին մեծամեծ յայսեր

տուէ յնայ աթոռէն ելաւ ու քիչ մը զած բայց  
խօրհղաւոր ձայնով մը ըսաւ . «ի վերայ այսր ա-  
մենայնի , օրհնեալ ժողովուրդ թագուորնիս . ա-ա-  
ճ-իկ է » . Որ ո.նեցի ականջու լսելու լուիցէ . թա-  
գաւորնիս հիմակ ալ տաճիկ է սրբազն . ատիկայ  
մը՝ մոռնաք , եւ ըստ այս ազգը կառավարեցէք :

Ա՛ անկէ ետքը Պատրիարքարան զնաց . եւ  
ժողովականութեան ո՞ւ է պաշտօն չընդունեց :  
Զատկի եւ Ծնունդի պաշկօնական այցելութիւննե-  
րը կուտար միայն Երբ Ներսէս Պատրիարք իր բը-  
նակութիւնը Օրթագեղ փիխողքեց . Հայրապետ էֆէն-  
տին քաղաքավարութեան համար «բարով ես եկեր»  
ի այցելութեան զնաց . Պատրիարքը ցաւահար սիր-  
տով կը խօսէր Ազգին վիճակը առաջուընէ աւելի  
ծանրայած էր ու Եւրոպան ալ բան մը չէր ըներ :  
Հայրապետ էֆէնտին ու իրի քանի մը այցելուներու-  
նետ ինքն ալ մտիկ ըրաւ Պատրիարքին գանգատնե-  
րը : Ներկաներէն իւրաքանչիւրը կարծիք մը կը յայտ-  
նէր . ինքը զանութեամբ այնքան մը յիշեցուց .

— ի վերա այսր ամենայնի , օրհնեալ ժողովուրդ  
թագուորնիս . . . Մնացածը միտքերնիդ բերելու էք ,  
սրբազնն :

• Թիւրքերուն հետ ազգային ընդհանուր քաղա-  
քական ուղղութեան մասին ինչ որ կը գործադրէր .  
նոյնը եւ կը յանձնարաբէր ամէն մէկ հոյ անհատի .  
ամէն հայ հաստանութեան թիւրքերու հետ առանձինն  
վարմունքի համար ալ : Կրակ կտրեցաւ երբ ի-  
րիկուն մը «Արեւելք»ի մէջ կարդաց Պոլսոյ հայ ե-  
կեղեցիներէն իւրաքանչիւրին կալւածական սեփա .  
կանութիւններուն տուանձին առանձին գումարները :

Անմրջապէս զիշերով սպառուուրը խրկեց եւ «Արեւ-  
ելք»ի արտօնատէրը . որ Օրթագեղ կը բնակէր ,  
կանչեց : Զորս դու պատուիրեցեր»ը տուաւ : Մեծ  
օրագրին տէրը զարժացու կը մնար թէ ատանկ  
հրատարակ ևթենէ մը աղգին ինչ վլաս կրնար

Ըլլայ :

— Պէտք այ օդուլ . շուները հոտ առնելու չեն ըստ  
կին պահպանողականի : Տաճիները զիտնալու չեն  
թէ մենք ինչ ունինք . ի չ չունինք Աչք կը անկեն  
չեն քաշեր : Մենք կեալուր ենք հասկցա՞ր . ազէկ  
բանը իրենց կը գայլէ : Մոր կոփկներուն երեսները  
առանկելու ե՞ք նեստալի մէջ չէ նէ կոռոնն կը առ-  
ածանկելու ե՞ք նեստալի մէջ չէ նէ կոռոնն կը առ-  
նէ կը քանդեն . վասնիս գլուխնիս աղքատ երեւնա-  
լու է , չէ նէ կը կողազանի : Մենք մրնչեւ հիմա ա-  
տանկով սպաքեր ենք . ու պէտք է որ համբերենք .  
մինչեւ որ շոն սպատկը գերնայ : Հիմակ տաճիկներն  
ատ ձեր զբանաբանը կարգալու Ելլան հէ ի՞նչ պիտի  
ըստն : Մենք անոնց միշտ մեր աղքատ ժամերուն  
վրայ կը խօսինք . զուք ելեր հարստութիւն ցուց  
կուտար : Զաւակա , ըստ վերջացնելով , ձեր մէջ  
կուտար : Գաւակա , ըստ վերջացնելով , ձեր մէջ  
կուտար : Վենծ չեղած տեղը կերթան մենծ  
ները զիանցի : «Մենծ չեղած տեղը կերթան մենծ  
կարասին խորհուրդ կը հարցնեն » կը սեն : Մէջեր-  
կարասին խորհուրդ կը հարցնեն » կը սեն : Մէջեր-

\* \* \*

Այս տեսակցութենէն քանի մը ամիս վերջը էվ-

զո ֆի պաշտօնատունը իրը մանիսի գրաւեց եւ վաճառեց Դալաթիոյ Լուսաւորիչ հկեղեցին 1500ռոկի արժողութեամբ մէկ կալուածր, որ արձանազրուածէր Լուսաւորչի անուանը, «Թրիգոր որդի Անակայ»:

—Սա Գրիգոր վելիսի Անակը քանի՛ հարիւր տարի Կ'ապրի հարցուցին էվդաֆէն, որուն մատնութիւն եղած էր:

Էֆէնտին շոգեն աւին մէջ «Արեւելք»ի որոշականը համ դէպելու ու, զարութով բաւու:

—Հիմակ տեսա՞ք թէ ինչ կըլլայ եղեր: Ասանկ մեր եկեղեցիներուն բոլոր կալուածները պիտի առնեն: Վա՛յ քեզ ք"զաք, դազերածիդ մանուկ է: Մենած կարաս մը գտէք, մենած կարաս մը:

Շոգենաւն Պէշիկթաշէն դէպի Օրթագիդ եկած առնեն, երբինն կը պստահէր որ բարձրաստիճան թիւթէր յրեն, հարցնէն, թէ բո՞նդ կը պատկանէին այն զեղեցիկ տուները, որոնք Զաղանի ոուլթան կան պարագին եւեւը գոնուազ ըլրան վրաց սկսած էն շինտիր: Հայրապետ էֆէնտին չզիանալ ձևադնելով, տարոկուստական պատաժաններ կուտար, «Պանդոյին մարդոցն են, կարծեմ Քրէնկներու են» կը եւ էր կամ ու ուրիշ պատմական գրքեր: Տեղեակ էր եւ ժամանակակից թորգմանութիւնները իրեն բնաւանի էին: Պոլսոյ բոլոր թեթերուն բոժանորդ էր, և միանդամոյն բնիցուզ:

Ինքն ալ իր բնակաանը յատ մէկ լուազեալ տեղ մը՝ Տէրէ Կէչւած ձորին մէջ՝ շինել ոուած էր Դրսէն ե, կայն որմ մը կը յրջապատէր պարտէզ մը, ուր կը գտնուէր տունը: Առանց աբտաքին ուշագրաւ երեւութիւ չնք մը երկու մասի-

քաժնուած՝ հարկեմլըլ եւ սկլամլըլ: Այս վերջինը՝ յատկապէս թիւրք այցելուներու բնդունելութեանը սահմանուած՝ պարզուկ եւ կահաւորեալ էր, էֆէնտին շատ անդամ կը յիշեցնէր սուլթան Մահմուտին այցելութիւնը Դազլըլ Արթինին: Համբաւաոր ամիրան ծանր հիւանդ պակած, ոււլթանը, ծլպւեալ: Օրթադեղ հիւանդասի կողույ անոր տանը: Մանու: խնեքն վեր եղած ատենը կը մտնէ սենեակները որու ո անչուք կահաւոր մը իր ուշագրութիւնը կը գտ անդամնան այցել: Պենէն ետու Սաւալթանին համարումն ու վատանութիւնը պատճեն կաղէզին վրաւ, եւս առաւել կաւելնայ:

Էֆէնտին վաթսոնը անցուկ էր: Տգաւութեանը կարաւ գրել մ աւ ված էր բայց ընթերցասէր ըլլաւուն շատ բան կը կարգար: Ամէն հին հայուպ' ո ինքն ալ գրաբարին իմաստը թէ շատ կը հասզնար, տիանջ: պղտիւուց ի վեր եկեղեցական գրքաբարով լիցուած ըլլաւուն: Զարչեանը մաշեցուցած էր, ինչպէս եւ Եղիշէն: Թօմա Արծրունին, Աստուածաշունչը և ուրիշ պատմական գրքեր: Տեղեակ էր եւ ժամանակակից թորգմանութիւնները իրեն բնաւանի էին: Պոլսոյ բոլոր թեթերուն բոժանորդ էր, և միանդամոյն բնիցուզ:

Հայաստանէն եկած մուշտակագուծի մը այդ տըղան, իր բաղուը Որիմի պատերս զին սկսած էր շինել նաքէն Սէրուէէրի, Թօփէաւէի, Թնիրսանէի գլխաւոր հայթայթիներէն մէկն էր եղած: Աւելի ճիշտ պիտի ըլլար օտաղինը» ըսկը Փաշաներու եւ պաշտօնատարներու գողազից ըլլալու հնարաժառու-

թեան մէջ անրազդուիի ճարպիկ մըն էր։ Շնորհիւ-  
այդ անրազիւնութեանը։ որ Թիւրքիոյ վարչական  
քայլքերուն մէջ ուրագոյն առաքինութեւնն կը հա-  
մարուի։ Հայրապետ ո՛չ միայն մեծկակ հարսու-  
թիւն զիզած էր, այլև աստիճանէ աստիճան բար-  
ձրանալով հասած էր պալայի եւ ակնկառոց կը  
մնար փաշայրութեան։

Թէեւ թիւրքերւն եւախապարտ ըլլալու եւ  
զանոնք սիրել ու գարսուկա ու թիւնը ունէր բայց  
սրտին խօրը աւոնդ ատելութիւն կը խտանար ներ-  
սիդիէն թն մը կը մըսուտանար ամենօրեայ ստըր-  
կացման դէմ։ Ա. Ի. օր ամին ժամ արթուն հոգերան  
մը պիտի ըլլար, որպէսզի ո՛ւեւէ թիւրք չփոխաւորէ,  
մէկուն նախանձը շշարժէ Պէշիկթաշի Հասան փա-  
շային վաղնջուց բարեկամն ըլլալով հանդերձ, կը  
ջանար որ փաշան զինքը հասարակ վիճակի մէջ  
տեսնէ։ Ընդհանրապէս քարշակով իերթար կուգար  
միշտ Պէշիկթաշի գանականոցին մօս նստելով, որ-  
պէսզի առանուի թէ հասարակ մարդու նման կերթե-  
ւեկի։ Ու երր կառքով անցնելու պարտաւորուէր,  
վարպոյը ձկել կուտար, Փաշաներու եւ մինչեւ  
իսկ անոնց սպաներուն առջեւ քառսուն առարիներու  
դրուչաւոր եւ կորաքամաք կեանքը իր սրտին մէջ  
զառնութեան թոյնը ամբարած էր։ Ու այդ թոյնէն  
լեզիացած օրտովը կը կարդար Հայոց պատմութիւնը  
եւ առելով կ'առէր «անձաւատը»։

Գումարուի ցոյցին օրը սիրտը յոյսի ու վախի  
զգացումներով ցնծաց ու տագնակեցաւ։ «Դանակը  
ա'լ ոսկորին հասած կերեւար», փըսփըսաց քանի  
մը մտերիմներու, Կարձեց թէ «Գործին մէջը նուսին

մատը կայ»։ Իր այս կարծիքը սկսաւ համոզւմի  
փոխուիլ, երբ յուլիս 15-ին յաջորդ օրը փաշաներուն  
մայլ ու մտահոգ գէմքերը տեսաւ։ Սիրտը պաղչաը-  
կեցաւ, ու «օ'խս մը քաշեց» Հազար տարուան  
կեղային վրիժառութեան սկզբնաւորութիւնը կը  
տեսնէր։ Սմբած ինկաւ, երբ բանտերը հայերով  
լացուեցան, ու դէպի արեւակէղ Ափրիկէ շնթայա-  
կապ հայեր ճամբար զրուեցան եւ «Առութին մատը»  
չերեցաւ ։ Իրիկուն մը ողիի միջոցին, մտերիմներուն  
ըստաւ։

— Մեր հիներուն խօսքն էր թէ «Աստուած տաճ-  
կին րոփուզը հայուն պլիէն պակաս չընէ, բայց՝  
մոսկովին րոփուզն ալ տաճկին գլիէն պակաս չընէ»։  
Սոկէ եաքը տաճկին րոփուզը առաջւընէ աւելի  
ուժով գլիխուս պիտի զարնուի, վասնզի Մոսկովին  
րոփուզը առաջեւն գլրայ ին տեսնուիր կորչ

Հին մարզը նորէն երեւան եկաւ, տաճկին առ-  
ջեւ ժպիու երեսին վրոյ, ցաւը, հոգուն մէջ հայը,  
որ ապրիլ է՛ս զէր։ Ենրէն իր զգին վրայ, ծանրա-  
ցած զգոց «խոհեմ-զզու շուռոր վարմունք» ի բազմա-  
գարեան անուրը, զոր իսուտակելու յոյսը ունեցաւ  
րոպէ մը։ Եւ «յն օր սր Հայաստանցի տէրտէր մը  
հայութեան ա'լ անզուսպ պահանջումը «սզատու-  
թիւն եղբարց մերոցահն մէջ զուացուց «անխոհեմ-  
արար»։ ու «որ օրէնք զայնոսիկ»ին մէջ դառնու-  
թեան շնչառով մը ցեղին անէծքը արձակեց «անըզ-  
գուշուրար»։ ույան վախօսաւ։ Ժառանդական ստրկա-  
ցեալ արիւնը նորէն իր հանդարտիկ ընթացքը  
շարունակեց»։

Է

Տէր Յուսիկ, որ Պոլսէն Սամառնի ճամբով մեկնած էր նոյն ճամբով նորէն Պոլիս վեւազարձաւ երկու տարի ետքը: Այս անգամ շիտակ Պատրիարքար ան չի աց, ոչ ալ զինք թաղի յը նկեղեցի խըրքիցն: Միս մինակ չէս զար: ուրիշներ ալ կընկերանային իրեն: Կողային խեռովին, առանց իրենց ազատ այժման աէրն ըլլուու: Առքերնին չդթայ անցուած էր: Ծողենաւէն շիտակ Պապը զապթիչ տարուցան: Եղթայիալնիրէն մէկ մասը Պոլսոյ բանահերք ու տեղեցին, ուրիշներ Արեա աքսորոււցան: Տէր Յուսիկ այս վերջըններուն մէջ էր:

Հայաստանցի տէւտէրը Պոլսէն ո՛չ զզուած ո՛չ ամքած, ոչ ալքարկացած ունինած էր: Քրիստոսի սիրոյն իր արի շը ռունց տրտուածի թափելու պատրաստ քահանան բանի տ' զ չէր կրնար զնել նկեղեցին ու ժողովրդին սիրոյն համար կրած չնչին տառապանքները: Իր սրտին մէջ քրիստոնէտութիւնը ու ազգութիւնն ի մի ձուլուած էին զանոնք իրարմէ անջատելու անկարու էր, ինչպէս անկարոզ էր իրարմէ զատել Քրիստոսի աստուածացին ու մարդկային ընութիւնները: Մէկուն համար ուրախութեամբ նսհատակուոցը, ուրախութեամբ պիտի մարտիրոսանար եւ միւսին համար:

Ու յետոյ, յուլիս 15-ի պայծառ արեւը զինքը այլակերպած էր: Դարերէ ի վեր աղուէսը կեանքի մտատիպար ընտրող հայ գեղացին, յուլիս 15-ին առիւծի կորիւնը ցեղային զինանշան ընդունեց: Տէր

Յուսիկ Պոլսէն կազզուրեալ կը մեկնէր: Ինքն ու Արշամը միասին ճամբայ ելան: Սրձակուրդին օրերը վերջանալու վրայ ըլլալով ուսուցիչը արդէն երկիր պիտի վերադարնար, ուր կատարելիք նոր պաշտօն մըն ալ նւնէր իրը ներկայացացիչը: Ըստ նախորդ մըն ալ նւնէր իրը ներկայացացիչը:

Սամառնի վարչական մարմինն հետ խորհրդակցւութիւններէ յետոյ, հարկ աեսնուեցաւ որ տէր Յուսիկ Փոքր Հայք այցելութիւն մը ընէ եւ ձմռը զառնայ իր տեղոր: Վայժմապետը ից ճամբան չարունակեց: Քահանան Մարգուան, Սեբաստիան, Եկտէկիա այցելեց, ու ձմռը Տամուզ գեղ գնաց: Գարնան նորէն ճամբայ իւկա: Իր գեղին երիտասարդութիւնը որ այժմ կազմակերպութեան մէջն էր տէրտիրոջնը կերպիչը կը շրջադայէր ամբողջ Փոքր Հայքը: ամէն կողմ քարոզիւով խրախուսելով, կազմակերպելով: Արմատան անցաւ եւ Սրբանեանին ու ընկերներուն հետ երկար աեսնուեցաւ: Մարգուան՝ Ատոմ Ալանեանին ու խոմբին հրացանները ինքն օրհնեց: ու ատեն մը հրոսակ ալ եղաւ: Երկարօրէն տեսակցեցաւ: Զաքարեանին ու Շմաւոնին հետ, զանոնք միացընելով, եւ այս առթիւ բարեբար գեր մըն ալ կատարեց: Աստուածամարտութեան կորւց ապառնալիք մըն էր ազդային դատին յաջողութեանը

դէմ: Ժողովուրդը սկսած էր խրաշիլ Եւրոպայէն եկող երիտասարդներէն: Գեղացի տէրաէրը խօսեցաւ յանուն հայ ժողովրդին: Ինքն էր որ ըստ:

—Օրէնածներ, մենք անհաւատ թուրքին թշնամի ևնք ի միջի ալլոց եւ այն պատճուաւ ալ, քը մեր եկեղեցիները կը կողոպտեն, ևեր ձարերը կը պղծեն ու ձեռքբրնէս կառնեն: Դուք եկեր Աստուածնիտ ալ մենէ կը յափշտակէք: Թէ որ Աստուած չկայ անդիի աշխարհ չկայ, արքայութիւն չկայ, դժոխք չկայ: Անէնուն ըրածը ի՛ռ քովը պիտի մնայ, ու մենք շան պէս պիտի սատկինք լմանք: ան ատեն հայը ի՞չ է, Տաճիկը ի՞չ է: Մէկը «աց» կըսէ, միւսը՝ «քրմէկ», տարբերւթիւնը ու՞ է:

Տէր Յուսիկ նախնական ուսում ստացած Տարդ Հնետամտեցաւ Եւրոպայէն եկող «գիրունները» համոզելու, այլ պարզապէս անոնց սպառնալիք ըրաւ ժողովրդին րի ու ուժին կաթնելով

—Ես Զեղի հոսկէ ժողովրդին, ձեռքովը տեղերնիւ կը ձտմքեմ, թէ որ մէտ մը ալ կրօնքի դէմ խօսիք սպառնաց: Մեր գործը, կը պոտար, անհաւատ թուրքին հետ է: Անէն մէկերնիս մեր արիւը թափելու պատրաստ ենք: Միթէ այնքան ապուշ հնք որ կրօնքը ջնջելու համար նահատակուինք: Հէ՞:

Տէր Յուսիկ օր մշ թուրմահանի խումբին հետ զանուած պահուն, ճիպպէի մէկը տեսաւ Անժպիա մարդ մը, քաղցրամիօսիկ հող ու խօսարհ, երեւոյթը տոտուածալիսի: Սյու զէքը իրեն անձանօթ չթուեցաւ Բայց ո՞ւր տեսած էր: Յիշողութիւնը պրատեց, երկա՞ր, պրատեց: Արտէն ու մը զինքը դէպի այդ անձանային, որ հայ ժողովուրդը իր իսկութեանը մէջ կը մարմնացնէր:

ոով մէ զինէն մինչեւ ոտքը ցնցուեցաւ: Տարակոյանունէր: ա՞ն էր, պատուելիին, որ օրին մէկը իշուս կովը իրենց զիւզը եկած էր, լուսահողի տէր Թաղէոսին ատենը, ծեծ կերսծ էր եւ աշխարհարար Աստուածաշունչ մը ձգելով փոխած էր: Ու այդ հալածեալ «բոոթ»ը, այդ հալածեալ Աստուածաշունչն էին որ զինքը ու ամբովզ գեղը փ խած էին: Տէրտէրը կամաց կամաց միտքը թերաւ պարագաները ուր պատուելիին հանդիպած էր: Տարիւնը անցեր էին: Օր մը քսղաքը Արշամին հետ պտըտած, վարժապետը զինքը արմուկովը մշտած, ու «բոոթ»ը ցոյց տուած էր: Արիւնը զլուխը դատկեր էր: Անկէ ետքը քանի մը անդամ ալ հանդիպած էր պատուելիին, միշտ խոռ խոռ նայելով անար, Ալ ետքըն զայն էր տեսած, ու մոոցած իսկ էր: Հիմակ այդ մարդը տեսիւթի մը պէս կերեւնար իր աշքերուն երկիւզածօրէն անոր ծոտեցաւ ու ինքզինքը ճանչ ցոյց: Պատուէլիին շատ ծանօթ էր աէր Յուսիկ անունը: Անոր աշքերուն մէջ ալ ուրուխութիւնը փւլեցաւ ի տես այդ րիբու քահանային, որ հայ ժողովուրդը իր իսկութեանը մէջ կը մարմնացնէր:

Ենր կարգը եկաւ, տէրսէրը պատմեց թէ ինքը անուղղակի աշակիրտն է իւնը՝ պատուելիին: Այս վնրչինս զարմանչ յատնելուն տէր Յուսիկ պատմեց շատ տարիներ տռաջ իր զեղը պատահած դէպքը, Պատուելին ոլ քիչ մը մրտմրտալէն յետու, անանկ բան մը յիշեց, իր Առաքեալի պաշտօնին մէջ աւնքան քաղաքներէ ու զեղերէ հալածուած ու ծեծ ու տեսելով վոնտուած էր որ ամէն մէկ զէպքը նոյնհետայն չշգրաօւէն յիշելու անկարոզ կը գոնուէր:

Պատուելին ալ զեղէ գեղ պարաելով կազմակերպութիւնները կը պատրաստէր ու հրասակներուն կայցելէր: Եւ ասէ ետքը տէրտէր ու պատուելի մէկտեղ պիտի հայածուէին: Իրենց անձին մէջ հառութիւնը կը միւնար ընդդէմ հայութեան ու քրիստոնէութեան թշնամիին:

Ու մէկտեղ բանտը նետուեցան պատուելի տէրտէր, ամերիկան քուէճի բրոֆեսէւր, պատանի, երիտասարդ, ուսանող վերեզակ: Տորեպան: Ամէնքն ալ հայ ամենքն ալ քրիստոնեայ:

Տէր Յուսիկ Մարգուան կը գտնուէր այն ազիւտաւոր օրերը երբ առուու մը պատերը վակցուած գտնուեցան Հնտան Մանուենի յայտարարութիւնները: Սթէնքէն մասնաւոր հրանանդներով Փօքր Հայք խրկուած այդ թու զթերը՝ Պլիս գահընկեցութեան մը պատրաստութիւնները կը ծանուցանէին: Անդին Երլարզ յուզումը՝ տիրեց եւ ամանախիստ միջոցներ ձնոք աւնոսեցան ամբողջ Փօքր Հայքի մէջ: Տէր Յուսիկ ընդհանուր ձերբակւլութիւններուն ինքն ալ բռնուեցաւ: Աչ Մարգուանէն էր, ոչ չըրջականերէն: այդ կոզմէրը ի՞նչ գործ ունէր: Ամենախիստ հարցաքննութիւնները շաս բան յայտնիցին: Տէր Յուսիկին զերը հաօժատուեցաւ:

Հնդհանուր ամբաստեալներուն գատը Էնկիւրի դատարանին առջեւ սկսու տեսնուիլ: Տէրտէրը որոշեց ինքլինքը արդարացնելու չախատիլ: Կ'ըմբռոնէր թէ ինքնարդարացւմն ուրացումը էր: Ուրացումը՝ դաղափարին պարտութիւնը: Հայ ժողովրդին աչքերը Էնկիւրի յառած էին, նոր հայութեան գողզոթան: Պիտի ջանա՞ր ինքզինքը արդարացնել: Եթէ

իր քրիստոնէութիւնը յանցանք համարելով՝ ալքաստանուէր Ռէյս ու հայութեան դատն ալ հիմակ իր կրօնքը չէ՞ր:



Ըսելիքին վրայ բանախն մէջ երկարօրէն խորհեցաւ: Մրգերէն լեզուին թէնւ անընտել, բայց իր յայտարարութիւնները կարող էր պարզօրէն բացատրել: Մակայն դատաստանին օրը երկարաբանելու պէտք չունեցաւ: Իրմէն առաջ Մըշտունին խօսեցաւ: Դատաւոր ժողովուրդ, ամսութեան բանահարատ ամբաւտանոյ, ամէնքն ալ օարանցան այդ վրիժառու ձայնէն: Երբ ինքնապաշտապանութեան կարգը տէր Յուսիկին եկաւ, անիկոյ պարզապէս պատասխանեց:

— Մուշտունի էֆէնսօլին պէտք եղածը ըստաւ իրեն ձայնակեց եմ: Աւելցնելիք ուրիշ բան մը չունիմ:

Երբ բանտ վերադարձան, տէր Յուսիկ Մըշտունին ճակատը պատգաւ ուրախութեան արցունքներով:

Ամէնքն ալ մահուան դատակարտուեցան: Բայց նահատակութեան հինգ կտրիճներ միայն արժանացան: Անոնք իրենց ձնոքովը մանմետականին արիւնը թափած էին: Միւսներուն պատիմը մշտնջենական բանտարկութեան փոխուեցաւ: Այսրովին Պօլիս բերուելով, ոմանք հօնցաւ: Այսրովին Պօլիս բերուելով, ոմանք ալ բերդաշաբանտերը զետեղուեցան, ոմանք ալ բերդաշաբանտերը լսրկուեցան: Այս վերջիններուն մէջ զաքները

Եր տէր Յուլիկ:

Թ

Յուլիս 15ին Կ. Պոլոյ վարչական դրութիւննեան մէջ մէծ փոփոխութիւն կը մտնէր: Կեզ դրոնական ոստիկանութիւնը, որ մինչեւ այդ առեն երկրորդական դիրք ունէր, յանկարծ պմենամեծ կտրեւորութիւնը կ'ստունար հայկական վտանգին ազդած սարսափէն: Աննշան պաշտօնեայ երիտասարդ մը, մէկէնիմէկ ոստիկանական նախարարութեան կոչուելով, պիտի նկրտէր հետազնաէ իր գերիշխանութեանը ներքեւ առնել մինչեւ իսկ սատրազամն ու ներքին գործերու նախարարը, օրոնց օտարադասնեալ պաշտօնեան կը մնար ըստ վարչական կարգ ու կանոնի: Հինաւուց գաղաներուն անհանդուրժելի էր իրենց վրայ ծանրացած այս հոկողութիւնը: Այդ նախարանները միանգումայն կը վախնային: թէ ոստիկանութեան նոր պետք, վառատենչիկ զգացումներէ մզուած, հայկական ինչիրը կը մարտորուքի, ստեղծելու համար կնճուտ կայութիւն մը, որուն բոլոր հանգոյցները իւր ափերուն մէջ առնելով, յաջողէր մինչեւ վէզիրութեան բայցը նաև նորիչներ աւ կը կարծէին թէ: այդ նոր նախարարը իրը աղատամրտ հօր մը որդին եւ իր մտերիմ մը երիտասարդ թուրքերուն, սրտանց կը համակէր երկրին մէջ ձագած ամէն շարժումի: Դիւական քաղաքականութեան մը իր պաշտոնէն պիտի օգտուէր: հայ-

վական վրդովումները բորբոքեալ պահելու համար, որպէսզի անխուսափելի դառնայ եւրոպական միջամտութիւն մը, որմէն միայն կարելի է յուսալ Թուրքիոյ բարեկարգումը ուստի եւ փրկութիւնը: Փառասիրութիւն ու հայրենասիրութիւն կրնային երենց փիսադարձ շահերը Համբերաշնել: Բ. Դրան մեքենայութիւնները ըստ կան, տապալնու համար ոստիկանութեան երետասորդ նախարարը: Բայց անիկայ՝ չնորհիւ իր բազմաբեղուն մտքին ու Երլարզը ունեցած պաշտպաններուն իր ազդեցութիւնը օչէ որ աւելի կընդարձակէր ու կամրապնդէր: Փաշաներէն ու մանք մտաբերեցին հայոց Պատրիարքարանը եւս գործիք ընել, իրենց հակառակորդին տապալումին գիւրացմանը համար: այս նպատակու ձեռք առին Հայրապետ էֆէնտին:

Թիւրքերուն հետ հայուն հնաւանդ վարուուզութեան այս մարմնացումը, կը շարունակէր նաեւ այս հին քաղաքականութիւնը, որով հայերը կը մասնակցէին երկրին բարձրագոյն վարչութեան մէջ կազմուած շահախնդրական կամ քաղաքական թիւրք կուսակցութիւններու: Այդ հայերը իրենց հնարամիտ խելքովը, զրամական ուժովը եւ նպաստաւոր ուրիշ պարագաներու ազդեցները կը գիւրացնէին բարձրատիեան պաշտօնատարներու բարձրացումները եւ անկումները: Օրթագեղադրնուկ էֆէնտին այն որ հակոսափեկան վաշաներուն գաղափարակից մըն էր, ինչիս եւ շահակից մը, օգտուեցաւ Պատրիարքարանին վրայ իր ունեցած ազդեցութենէն նոր

զեպք'ր ւն պատճառաւ այլեւս անսահման որպէսի զիւրացնէ սատրազմին ու ներքին զործերու նախարարին խորհուրդներուն յաջողութիւնը. Եւ ահա Պատրիարքութեան գանգատնուը և երւարզը, ընդդէմ ոստիկանութեան նախարարին. Ու եկաւ օր մը օր Աշուգեան Պատրիարքը կառավարութեան վերջնագիր մը տուտե կամ ինքը պիտի և աժամ, ի կամ ոստիկանութեան նախարարը Բայց Սուլթանը երկու քն աբիրենց պաշտօնին վրա, պահեց. Զաբրիկ Միջիւրին քաջատեղեակ էր իր զէմ լարուած մեքենայութեանց գ խուրոր գաւաղիրին անձնու որութեան. անոր ջախջախումը ծրագրեց. բայց ըսպասեյով բորեպատեհ առթի մը, օր կրնար ներկայանալ ուշ կամ կանուխու Շատ չանցաւ, նախարարական փափառութիւններ տեղի ունեցան: Նոր դահլիճ մը կազմուեցաւ, աս այ հաշտ աշխաղ չէր դիտեր ոստիկանութեան ամենազեցիկ պիտը. բայց կզգուշանոր անոր զէմ կոռելէւ Հայ Եփէնտին ալ համակերպեցաւ Դրան նոր քաղաքականութեան:

Ու Հայիտկան դեպքերը իրարու կը յաջորդէին երեւակայութիւն սարսոզ արագութեամբ. Պատրիարք ու Առաջազետ շրջանարներու զոհ կերթաւին, երկրէն պայթումներու օրուաներ. Սաստւնը հայկական խօգիրը կը վերստիաւ. ու Պարլինէն տաօնութ տարի ետքը պետութիւնները հայց զատին տէր կը կանգնէին: Այս բուօր նորատեսիլ երեւայթիւնը պահպանողական հայը կը չուարեցնէին: Այլիւս նաւազեան էր, օր կոզմացուցը կորոնցուցած է. Մերթ

կը տօքնար. կոզեւորուէր կը յուսար մերթ՝ կը սմբէր. տարակուանքներէն ջլատուած. Թիւրքերը աղէկ ճանչնալուն «ախ» կընէր, Թիւրքը նապաստակը կապով կորսայ վախնամ թէ հախերնուազն: Սեպտեմբեր 18-ին ցնծաց. սխուած ըլլալուն ուրախութիւնը ունեցաւ պոհ մը Տրապիզոնի կոստուածին լուրը առած օրը. երկու ձեռքը զիխուն զարկաւ. Զարդերուն զուժերը, իրարու ետեւէ արագավազ. իր բարոր վախերը կերակացնէին: Ու փրկութեան աղօս նշոյէ մը չէր ընդեշմարեր:

Այս ձախիլներ ձահլիմեր, կը կ-դկողէր, մտերիմներուն հետ յեղափոխականներուն վրայ խօսած աւեն:

Իրիկուն մը, 1895 ի վերջին օրերը. Հայրապետ էլիւստին չոգենաւէն ելլելուն երբ Օթագեղի շուկայէն կանցէր, մուխրայը իր գլուխունէն շուրս ցատկով. Ընդ աղաջ եկաւ, զէմքը այլայլած Բարեւ թոնարն օբար տուէ յետոյ, բաւ:

Էլիւստի ծառանիդ ալ հիմակ ձեզի պիտի զար, նոր բան կայ:

Ու կամացուն մը փոփաց թէ ուտիկանութիւնը ցորեկը տուն մը խօսվարկութիւն ընելու եկած էր:

— Եւրչ կրածու, զոչեց էփէնափին, զեփ գեղին կառած:

Մոխթարը եղելութիւնը պատմեց. Նոյն օրը Աթամազու Օթագեղիցի մը ձերբակալուած էր: Զէյր բոհ համար հանգանակութիւն ըրած ըլլալուն

ամբաւանութեամբ, Երիտասարդը գանահարում մինչ չղիմանալով, իմացուցած էր հանգանակած դրամը ու նու իրատուութեանց թուղթը Օթաղեղ վալժուհի սրկու քոյրերու տաւն պահան րլաւր, Ոստիկանն երը երիտասարդը կառք վ զեզ բերած էին, Օրիորդներն թէպէտեւ ամէն ինչ ուրացեր էին բայց ի լուր երիտասարդին աղաղակներուն՝ թէ զինքը ծնծի տակ պիտի սպանեն, հարկագրուեր էին ձեղունին, թուզթըն ու դրամը հանել եւ ոստիկաններուն յանձնել:

Դէպքը շատ ծանր համարու եցաւ, Հայրազետ էֆէնտին տուն չգնաց եւ ետոք մը նուտելով շետակ Պէշիկթաշ վագեց, Հասան փաշան ալ արդէն իրեն մարդ խրկուծ էր, ու կոպածէր:

Փորձին ծանրո թիւնը հո՛ն էր, որ Պուսոյ կեղծոնական ոստիկանութիւնը յանդնած էր ոտք կոսիւել Հասան փաշային իշխանութեան սահմանները Պէշիկթաշ ու Օթաղեղ՝ երր Երտարդի շրջափակին մաս՝ Հասան փաշային բացարձակ պաւախնատուութեան ներքեւ են, լրւթ անը իր արթուն եւ հաւատարիմ պաշտոնէին գոն էր: Քը իստունեաններն ալ օստիկանական խառութիւններէն ազնա կը մնային, հանդարս կինալու պարմանաւ, Օթաղեղի մէջ հայցը երաշխաւորը Հայրապետ էֆէնտին էր: Այդ թաղը երբէք ուղղակի ձերբակալութիւն կատարուած չէր: Օթաղեղինները Սթանպու, Դալաթիք կը բըռնուէին, բայց ոչ Օթաղեղը ի փիխաէն այս հանգարառ, թեան, Հասան փաշան ալ իր պաշտգանուական հօվանին այդ թաղերուն վրայ կը տարածէր: Ետքէն, օգոստոս 26-ին Պէշիկթաշ ու Օթաղեղը ուր մահմետականները բազմաթիւ են, ու զօրաւոր ոչ մէկ

հայու օքիթն արունեցաւ» չնորհիւ Հասան փաշային եւ Հայրապետ էֆէնտիին:

Էֆէնտին երր Պէշիկթու չի պահականոցը հասաւ, փաշան մոլիքնոտ էր: Ծանր զէպքը, սարսափը, Օթաղեղէն հանգանակութիւն թուղթ մը դանուած րլաւը չէր ալի Օթաղեղի խուզութիւնն' ընել լու յանդգնութիւնը Այս օրինակ համարձակութիւն մին մը կասկած կուտար թէ երլազի մէջ դաւեր կ լարուէին: Խոկ Օթաղեղ գտնուած թուղթը ո՛չ Հայրապետ էֆէնտիին, ո՛չ Հասան փաշային աչ լրջութիւնը կը վարկարենէր: Ի նպաստ Զէթունի հանգանակութիւնը Օթաղեղ չէր կատարուած և նուարատուններէն ոչ ոք օթաղեղցի էր: Ուրեմն Օթաղեղի «պատիք անաղարտ կը մնար»: Հայրապետ էֆէնտին երաշխաւոր չէր շուկան պատահած դէպքերու համար, եւ ոչ ալ «զրպան մոռցուած» թաւղթի կտօրի մը համար պատասխանատու, Փաշան էր բարեկամը բնաւ չմաղագրեց, բայց նոյնհետայն երկու օրիորդներ կանչել տուաւ եւ զանոնք Օթաղեղին աքսորման զատապարտեց, իրենց «անզգու շութեանը» համար: Կը նային Պուսոյ ուրիշ ո՛եւ է մէկ թաղը երթալ նստիլ եւ հոն ուղածնին ընել: Փաշային ինչ, թէ Սամաթիա կամ ի. սկիւտար ի՞նչ կը պատահէր:

Խողիրը թէեւ Հասան փաշային ու Հայրապետ էֆէնտիին միջեւ կարգագրուեցաւ, բայց ոստիկանութեան ձեռքը զէնք մըն էր, մասնաւորագէս հաք էֆէնտիին զէմ: Զապթէնին պնտը իր երբեմի հակառակորդին զախջախումը օրին մէկը զիւրազնելու համար, արդեն 1890-էն ի վեր անօր մասին երլազգ

աննպատճ սեղեկութիւններ կուտար: Օրթագեղբ  
դեպքը ընդարձակ մուռնալի մը նիւթ հայթայթեց:  
Իր թէ Հայրազետ Շինտն օքտուելով Օրթագեղբ  
բացառիկ դիրքէն, հոն յեղափոխաւա՞ գողոնի կե-  
զրոն մը հաստատած էր, իւղէս Զէթունի հանգա-  
նակութեան պարագաւեր կը հաստատէին: Եւ Հայուն  
փաշան ալ անդիտակից գործիք մըն էս հայ դաւա-  
գորին ձևոքը: Այսպէս կեցրոնական ոստիկանութիւնը  
մէկ կողմէն Պէջիթ շշի պաշտպանին սրասեսու թիւնը  
կասկածելի ըշելով՝ միւս կողմէն ալ հայ էֆէնտին  
վերջնականապէս միմիկմիշ կրնէր. ոյսինքն կա-  
կածելի ցոյց կուտար Ելլուղին:

Յ

Պալայ 1896-ի Մեծ-կոտորածէն մէկ քանի օր  
ետքը, ոստիկանական պաշտօնեայ մը Հայրապետ  
էֆէնտին զքասենեակը ներկայտնալով, քաղաքա-  
վարորէն խնդրեց Պապը զապթիէն հրամմել, փաշա-  
յին հետ տեսակցութեան մը համար: Էֆէնտին առանց  
ունէ առակուսանքի կարծեց թէ այդ տաղնապի  
ժամանակները իրեն հետ հայոց գործերուն վերա-  
բերմամբ խորհրդակցութեան մը պէտքը տեսնուած  
էր երբ պաշտօնեան մակնեցաւ, ինքն ալ կառք  
մը կանչելով: Պապը զապթիէն հրամայեց: Այդ պա-  
հուն եթէ կասկածէ մը դրզուած չորս կողմէ դիտե-  
լու հետ սքրերութիւնը ունենար, պիտի նշառէր հը-  
րաւիրակի՛ խանին բոլորաքը դեկերուն: Ու երբ իր  
կառքը յաւացանալ սկսաւ, ուրիշ մըն ալ առար  
ետէն կերթար, մէջը միեւնոյն պաշտօնեան:

Էֆէնտին, ոստիկանատան մեծ օյտը ելլելուն,  
իր հրաւիրակն այ ետե, էն հասնելով, զինքը պույ-  
ուրունով մը անօլէ՛ին՝ եւ ոչ թէ նախարարին  
աննեակը մտցուց: Տւորէնը իր այցելուն ռաքի ել-  
լոյով բնգունեց. ինչպէս պատշաճ էր վարուիր պե-  
տական բարձր աստիճանաւորի մը հետ. բայց այն-  
պիսի դիրք մը բանեց որ առողջ նոտիլու ժամանակ  
վթողուց: Ծամմմելով մը բառ թէ օրս ան կացու-  
թեան վերսրարհաւ ինչ ի չ գործերու համար իրմէն  
քանի մը տեղեկութիւն պիտի խնդրէր: Էֆէնտին  
պաշ իխրինեւ գոյսու վրան ով մը: իր ծառայու-  
թիւնները մատուցանելու պատրառտակամութիւնը  
առ աննեց:

— Բայց այսօր յատ զբաղուած եմ Զէր վաեմու-  
թեան հետ երկարո էն տեսակցիր կարող շեմ իմա-  
ցուց միւտիր պէտի:

— Որ որուան համար որ կուզէք վերսոնն կուգոմ  
պատաժանեց է փէնտին:

— Իրաւ որ չկ զիտեր, թէ երբ յարմար ժամա-  
նակ կրնամ գտնել, ծամմմեց թիւ րք ու Ու իր չնա-  
գայի դէմքի վրայ հրճուանքի ժպիտ: վշարունակեց:

— Ի՞նչ հարկ, որ երթալով զարով լոգնիք Լա-  
ւագոյն հէլլոյ որ քանի մը օր մեղի հիւր մնաք  
ու ո՞ր օրը յարմարի՝ տեսակցինք:

Եւ առանց զիտողութեան մը սպասելու, զըս-  
նէն զուրս ելաւ: Վաեմափայլ էֆէնտին լայ: ած տե-  
ղը պաշտած մնաց: Եւկու ոտական ներս մտան,  
ու սպարական պայուրնովը զինքը տարին սենեակ  
մը, որուն զուրս վրացէն կզկեցն մէնը իխրիշար  
այարաբերութենէ զրկուած, յայտարարութեամբ:

Բակին վրայ նայող մեծ սենեկին մէջ, պատուհանին առջեւը ոտքի վրայ, կալանաւորեալը կը ծիւէր կը ծիւէր, մտածկոտ երազուն, անան դաղջի բրիկուն մը մար մտնող արհւուն անուշութենէն թմրած:

Կործանած էր: Ժամուան մը իսկ բանարկութիւնը կը բաւէր, ինչպէս բոսէ մը տեսող երկրաշարժը, իր տանը փուղ զոմիւ: Խիւրք սիջավայրը ևը ճանչնար: Հայկական ինդիին ծագուսէն ի վեր մահմետականներուն հանրախու կա, ծիքին ուշադիր հետեւած բյալով, անոնց զրդուաւ զայրութիւնատղութիւնը իրեն քաջածանօթ էր: Ինքը ար զար կամ անարդար՝ կորսուած էր: Այլեւս ամենուն աչքին պիտի ներկայանար իբր Օսմանեան տէրութեան խային մը. Աւ իր պարագան կը ծանրանար նժմանաւանդ այն նկատումով, որ աէրութիւնը զի՞նքը փառքերով ու պատիներով յզվացուցած էր, իր ամբողջ հարստութիւնը ինչպէս եւ զիւքը թիւրք կառավարութեան պարտական էր: Փօսցած էր իր վարկը այլեւս, փաշաները պիտի ըդ զուշաւ ային հետը ու եւ է յարսթերութիւն ունենալէ: Կառավարական պաշտօնատունները ասիթէն օգուտ պիտի բաղէն իր մեծարանակ պահանջները չզնտրելու: համար: Մեծ գործեր ընելու անկարողութեան պիտի զատապարտուէր: Աւ այս ամէն աղէաները կրնային ոչինչ համարուիր, նթէ եւ թիւք կարինար ազատիւ: Եր զգար թէ զայի մը չոհ էր: Հայ մհձամեծները խորտակներ թբքական քաղաքականութեան մը կասկածը շատոնց ունէր: Ինքն ալ զահ պիտի երթար, Երկարատեւ բանարկութեան մը երկիւ զը ոկտաւ հոգին տիրել:

Աւ պատուհանէն մէյ մըն ալ նշմարեց իր զրածիրը, որ առջեւը բեռնակիր մը ձգած, եւ անոր կոնակը անկազն մը՝ կը մտնէր բսկր: Կարծեց իր զագաղը տեսնելի, Գրասենեալէն հեռացած պահունակ:

### ❖❖

Ոմէն անգամ որ Հոյրապետ էֆենտին ձամբան պ սնդուխտ Հոյերու հանդիպէր, որոնք անկողիններ շուշիս Պապը զապթիէի կարգ կերպոնական բանտին շահման կը բանէն, իրենցնելուուն գիշերուան հանձանակը զիւտը զիւրացնելու համար, «վա՛խ վա՛խ ինեղ ծանիլներ կրուր դուելով, ի՞նչ եր սղնելու անիս, չեմ զաներ երւրանո».

Ա՛լ մթնցաւ: Ուտիկ ան մը յամպա մը սուսծ ներս մտաւ: Արհանարհական բարեւ մը քրթմնջելէ յատու, զուոց կզպ աւ բաւուին գրպանը՝ դրաւ եւ կոշիկները հանեսով քանարէի մը վրայ երկնցաւ: Գիշերը իւ վրայ հոկոզն էր:

\* \* \*

Յաջորդ օ ը յօ՛իսէր մը բանարկեալը նսիսագարին սենեկը սարւու Փաշան կէս ժպաւուն կէս

տիսուր պույուրունով մը քաղաքավար ընդունելութիւն բրաւ ո՞ի՞ար ու ուրբ ոլ հրացրցուց թիչ վերջ ալ քարտուղարի մը հետ եկաւ, թօւղթերով, գրիչներով, կազմամարով, Կանոնաւոր հաւցաքնութիւն մը սկսաւ, որ քանի մը ժամտեւեց, Ամբաօտանես լին աչքին առաջ դրուեցան երգորան մը, արտասահմանեան թերթեր, «Սուրբ գործին նուիրատութեան ստացագրեր, Պագե-Ալիի ցոյցին մէկ պահանջագիրը՝ լոյս ամէնը իր տունէն գտնուած էին Առջօր իւր Զապթիէն տարուելէ առաջ, անդին Օրթագեղ իր բնակարանն ալ մուխթարին ասացնորդութեամբ խուղարկութիւններ կատարելով, լքուած սնտուկէ մը այդ միւլիւր գրքերն ու թօւղթերը զտնուած էին, Հիմակ իրմէն բացատրութիւն կը պահանջուէր Ամբաօտանեալը կուահեց թէ ասոնք իր սպասաւոր ներունը ըլլալու էին. ոյդ իսկ զնդ մարդիւը ցոսասօս շրէն քանի մը օր ետքը բռնուելով, երկիր խրկուտծ էին ընդհանուո տարագրեալներուն սէջ, էֆէնտին այդ հին հայը, եւ ո՞չ իսկ րուպէ մը սըտքէն անցուց ինքնարդարացմանը համար ձիչա իրողութիւնը ըսել, իր ամբաօտանութեամբը այդ խեղճ Հայերը կրնային երկրէն բերուիլ ու փորձանքի հանդիպիւ. ուստի բաւական համարեց պարղազէս պատասխանել, թէ ինքը բանէ մը սեղեկութիւն չունէր, ինքը երբէք ատանկ թօւղթեր, ատանկ գրքեր ո՞չ տեսած էր, ո՞չ ալ քովը պահած։ Այս հերքումքն վրայ ներս մտցուցին մուխթարը, որ առտուն բերուած էր, թաղային աղ պաշտօնեանվկայեց թէ ալդարեւ այդ ամենը ինքն իր ձեռքովը Հայրապետ էֆէնտին ատանը մէջ սնտուկէ մը հանած

էր։ Այս հաւաստո մը հմարտութիւնն էր, եւ մելխթարը զայն խոստովանելու սար ստկան։ Բաւց գիտէր նաւ որ այդ սնտո կը գացող սպասաւորներուն էր, անկիւն մը նետուած, սակայն այս յայտարարութիւնն ընել չուզեց, իր ովքորութիւն ն էր, եւ զայս իրեւ օրէնք կը նկտէր, իրեն եղած հարցումներուն միայն պատասխանել, որչափ հրանար է զգուշանաւով աւելորդ իօսքեր ընելէ։ Ու նար է զգուշանաւով աւելորդ իօսքեր ընելէ։ Ու քանի որ եւ ոչ իսկ ամբ ստանեալը իրեն զիմուտ կը ընէր, ադ սնտուկին որու պատկանիլն իմացնելու համար, ալ իրեն չիյնար չսուրցուած տեղեկութիւններ հաղորդել։

Յետոյ երկար բորակ հարցումներ եղան կեղրունական վարժարանէն գտնուած ուումբերուն համար, ինչպէս եւ վարժապետներու եւ ուսանողներու մասին ինչպէս Հայրապետ էֆէնտին այդ հաստատութեան ալ։ Հայրապետ էֆէնտին այդ հաստատութեան ալ մատիկանութիւնը կը ինամակալներէն ըլլալով, ոստիկանութիւնը կը ինչպէս զինքը հոն պատահած դէպեհուն ու պատասջանար զինքը հոն պատահած դէպեհուն ու պատասխանաւուներէն համարիլ։ Հարցաքնութեան թուղթը կարդացուեցաւ, ստորագրուեցաւ, ու բանարկեալը իր սենեակը տարին։

## ՀՊ

Քանի մը օր մերջը զործը հարցաքնիչ զատաւորին յանձնուեցաւ, եւ անկէ Ամբաօտանիչ ատենին Բանտարկուելէն ամիս մը վերջը։ Հայրապետ էֆէնտին կը ստանար իր ամբաօտագիրը, «Ո էֆէնտին կը ստանար իր ամբաօտագիրը, Պիտի ներկայանար դաստ ծանր երեւցաւ, Պիտի ներկայանար դատարանին։

Իր զգար թէ ա՛լ ջախչախուած կործանուած մարդն էր թէեւ երկու փաստաբան նշանակեց բայց անպարտ տրձ սկման յոյսը ջունէր երբեմն լուած էր թէ քողոքական դատերու մէջ արդարութիւն չի փնտուիր: Անշրջաշ հայկական տաղնապի միջոցն այդ ճշմարտութիւնը ինչպէս ուրիշներուն նայն եւ իրեն համար անգամ մը ես պիտի հաստատուէր:

Առաքեկ եւ յուսահատ, միայնութեանը մէջ ինքնիւնը կը հարցնէր թէ «ես ի՞նչ մանծ մեղք գործաւ եմ, որ Աստուած ինծի այս պատիքը կուտայ»: Կը պրպտէր իր կեանքը ու չէր գոսեր իր խիղճը վրդովող մ.ծ յանցանք մը Անցեալի այդ խուզաւորւմըն մէջ օրին մէկը, մըուշապատ քողի մը տակէն աչքին գէմք մը երիւհաւ, զոր յիշել թուեց և Արդ յիշառակը վանելո փորձ մը րրաւ: Բայց գէմքը չէր անհերեւ թանար: Հետզինաէ որոշ կերպարանք մը կառնէր: Մյու միծ քիմքը, երկայն ծնոտը անժպիտ գէմքը: Այսի սիւ մորուքը, կուգային իր աշքերուն առջեւը կը անկուէին: Ու հ կառակ իր ընդդիմադրական ջանքերու, միտքը կը թռչէր անդին՝ իր թաղը: Ամեան զով կիրակի ընէ թաղական խորհրդարանին մէջ կը դանուիր: Հ յասանէն հկած պանդուիտ տէրտէր մը իր առջևնէ: Ահա ինքը ձեռքը վերցուցած կը զազէ Աստուածոյ սպասարութիւնի կոնքու ապահովութիւնը: Օրինակ կը պատիքը կուտայ մէջ յուզուած թուլցած տկուրացած «մզայ» Տէ՛ր մեղայ» կը գոչէ սրտին խորէն: Զաջումը իր սիրուը կը հանդարտեցնէ: Իր սկսի ուխտեր ընել ընել բանոէն ազստուելուն՝ իրմեղքը պիտի քուէ տէրտէր փրկել տարվի:

Եիչէ կրակ կտրած: Պատրիարքարանը կը դոնու՞ն Հալածել կուտայ անոք ական թշուառ զարդպը: Ու կը յիշէ: Կը յիշէ: Օրագիրները կը կարդայ ահա: Ենկիւրիի դատարատանին արձանագրութիւնները կը կարդայ: Դատապարտեալներուն մէջ տէրտէրի մը անունին կը հանդիպի եւ այդ պահուն քովը դանուող Օգսենտիոս Էֆէնտին կը հորցէ: «սա հոս մէկ հեկապիզ տէրտէր մը եկաւ նէ, ա՞ն է աս հէրիմը Հրամմեր էք Էֆէնտի: պատախանը կը ստանայ: Իշտէ զերջը ասանկ փուձանքը կը գտնէ, խօսք մտիկ չընելուն:

Մյու յիշառակները կը ցնցեն: Կը խռովին հոգին: Ա՛լ չի տալ ակուսիր: Մահմետականներէ ունեցած վախուն՝ նախատած, հալածած էր Քրիստոսի հաւատարիմ ծառան, եւ անոր ցիւանս աքսորմանը պատճառ եղած: Եւ Աստուած ալ իր պատիքը կուտայ: Ա՛լ յուզուած թուլցած տկուրացած «մզայ» Տէ՛ր մեղայ» կը գոչէ սրտին խորէն: Զաջումը իր սիրուը կը հանդարտեցնէ: Իր սկսի ուխտեր ընել ընել բանոէն ազստուելուն՝ իրմեղքը պիտի քուէ տէրտէր փրկել տարվի:

Ու վստահօրէն Աստուածոյ գթութեանը սպասինեցա:

Դատարանին առջեւ վսերովալ Էֆէնտին: Իրս զայէ վսեմ հանդիսացաւ, կը մրոնէր թէ իր անձն մէջ իր ցեղն էր որ քրիստոնեայ եւ խոլած աշխարհներուն զէմը կը դատուէր: Զարնուած էր աղքատ հայր:

զարնուած է ստաւորական հայը, պիտի ղարնուէր եւ հարւուս հայը: Ներկայսցաւ խրոխտաբարու Մերժեց նախագահական հռամանին հնազանդելով, ոճրագործներու աթօռին վլայ տեղաւորուիլ:

— Այս աթօռը ինձի համար չէ ըստ սրբամար. հական չեցով մը:

Թիւրքեր, մամուլ սկսան: Իրենց հսմար, տարակոյս չեար որ սյա հայը տէրութեան դէմ դաւաճան մը նէր. բայց դաւաճանութիւնը ճիր մը չէր համարեո, այլ իրաւունք մը. ուստի եւ կը մերժէր ոճրագործներու աթօռը նստիլ:

Եւր նախագահն ուզեց զինքը պատասխանատու բռնել Կեղրոնսկան վարժարանին ուսուցիչներուն ընթացքին համար, խնամակալ էքինտին հէգնօրէն հարցուց:

— Ու Մուրատ պէ՛յը:

Կարճարու բայց յստակ լեզուով բացատրեց թէ այդ Տաղսոտանցի իրամը սուլթանէն մեծ պաշտօններու կոչուելով հանդելած. այժմ Եւրոպայի մէջ տէրութեան դէմ կը դորժէր: Միթէ Մուրատ պէյին այս ընթացքին պատասխ աստուն իր պետե՞րը կը բռնուէին:

Եւ ունկնդիրները ըմբռնեցն, որ ամբաստանեալը Մուրատ պէյին պարագան յիշեցնելով «Հմայն ինքնարդարացման փաստ մը կը ներկայացնէր, այլեւ դիտել տուած կրլար, որ երկրին վարչական դրութեան դէմ ըմբռուացնողները քրիստոնեայնայերը չէին միայն»:

Նախագահն ըմբռնեց թէ այս ամբաստանեալին հետ երկարատեւ դատավարութիւն մը շոտ անդա-

աեհութիւններ առաջ պիտի բերէր. [Կարճ կապելու խոհեմութիւնը ունեցաւ: Օրինական անհրաժեշտ ձեւակերպութիւններէն յետոյ, դատաւորները խորհրդի սենեակը առանձնացան: Կէս ժամ ետք վերը վերադարձան: Դախադահը դատարանին միւծայն վճիռը սմբաստանեալին հաղորդեց: Իրեք տարուան բանտարկութիւնն:

### Ը Բ

Դաս ավճիռը հինդշարթի օր մը տրուեցաւ. թրիկուան դէմ, Դառապարտեալը յանկարծակիի չէր զար՝ այս եթին արդէն սպասելուն: Զինքը վերադրուցին Պապը զապթէ, հոնկէ կեղրոնսկան բանտը փոխադրուցի համար: Յաջորդ օրը այցելուներ եկան: Իր զործը վերջացած ըլլալով, այլիւս «յարաբերութենէ կտրուած» չէր մնար: Եկողները հաստատեցին, թէ զօւաւոր բարեխօսութանց չնորսիւ շոնտովն ներման պինի արժանանար: Եւ իրաւացիորդ օրն իսկ, Դատական պաշտօնատունը ստիկանութեան եր հաղորդէր աներում շնորհող կայսերական իրատին:

Էգինտին, առանց ժամանակ կորսնցելու: Կառք մը նստաւ եւ ուզգակի Ելլալը զնաց, ու սենեկապետի մը սիջոցաւ «իր երախտագիտական զգացումները յոտս կա, սերական գահույթը» դրաւ:

Մութանին պալատէն ուղղակին Օթթուղեղ անցաւ: Նախորդ օրն ու նոյն առոտուն շատ անձրեած ըլլալուն՝ կառքը չէր կրնոր մինչեւ ծերէն յառաջանալ: Էքէնտին ըստ սովորութեան,

Թաշներտիվէնը վար իջաւ Կանգ առաւ. աչքերը  
չորս կողմը ժուռ ածեց կարօտադին։ Սիրտը անհուն  
տիրութեամբ լիցուեցաւ Առառու մը ի՞նչ վիճակի  
մէջ մակնած էր հոնկէ. Եւ հիմակ ինչ վիճակի մէջ կը  
վերադառնար Եւ ահա զի՞նք Նշարելուն՝ իսանուն  
թէն կոմացուեկ մը դուրս երաւիսիսին, որուն միշտ  
իւալլպի կը խրկէր Փէսը. Քանի մը քայլ անդիէն,  
շաքարացուր վաճառողն ալ եկաւ Ամէն առառու  
էֆէնտին անոր իսանութը կը սպասէր քարչակին,  
ուխուն մը ուտելիով եւ ջուր մը հմելով նիսացէն  
բէ ուիշել ալ իր բազմամեաւ սովորիչը՝ ցանկեցւ  
իրեքն ալ շուրջը եկան. Դէմքենուն վրայ կը  
չշմարէր ուրախութիւն մը, որ որտարուղին էր  
Բարեւեցին յարգանքով, բայց մտերժական ընտանու-  
թեամբ մը, որուն սովոր չէն, իւեց ինդակցու-  
թիւննելը ու բարեմաղթութիւննելը թոթովցին.  
այժմ յուղուած էին, որ չէն կրծար առատ առսա-  
խօսիր էֆէնտիին սիրու ալ ելոււ.

Զերցաւ շատ բան ըսել ամէնուն հաւասար-  
արա, հարցուց. Բնոտո՞ր էք Ասոուծ, վ ամէնքդ ալ  
ողջ առողջ, հանգիստ էք «Ամէնքը» խուհրաւոր,  
ցաւ ձայնով մը արտասանեց. Ակնորկո թիւն էր  
կոտորածին.

— Փառք Ասոուծու, էֆէնտի. ոլջ առողջ ենք.  
Վիճուկնիս յայտնի է ըսին։

— Ոլջութիւն ըլլայ, Ասոուծոյ ողորմութիւնը  
մեծ է պատասխանեց։

Հո՞ն, փողոցը, զասակարգիրը իրարու կեղ-  
բայրակցէին տառապանքներուն մէջ իրենց չաւա-

սարութեամբը. էֆէնտին ու աղբարը միեւնոյն  
տանջանքներով կը խոյտան գուէին, առանց իըտ-  
տանքի, իբրեւ միեւնոյն ազգին զաւակները. Վը  
սեմաշութ հայը այն պահուն որ կը կործանէր այն  
պահուն որ կը կործանէր այն փաշներուն ձեռքե-  
րէն, որոնց առջեւը խոնարհ երկրպագու եղած էր,  
իրեն յենարան ու զօրավիր կը դանէր մողովրդին-  
սիրտը. որ կը ցոլար աղքատ աշխատաւորնելու  
երեար, աշխատաւորնելը որոնց վրայ միշտ վերեւէն  
նայած էր Օտարէն հալածուող մողովրդի մը  
համար եղանակութիւնը հիմակ կ'զգաբ։ Ու կը զգար նաւ-  
թէ շատ խորունկ իժուտ մը ունէր, ցեղին  
«սրտէ ի սիրա ճամբայ կայ» քաղցրախօսիկ  
առածը։

Մնաք բարով ըսելով, էֆէնտին ճամբան  
շարունակեց տրտում ու խօնուն իր աչքերը ի  
զուր չշրս կողմէրը կը փնտուէին այն զէմքերը  
զորս պղափկուց ի վեր տեսնելու վարժ էր։  
Ուր էին հայ համալիները, որոնք իր անցած  
տաենը բարեւիք կը կայնէին։ Անոնց հիմ ալ  
կուզէր երկու խօսք վոխանակերը Անոնք ալ  
կը կարօտնար այդ բայէին։ Եւ տեսաւ կուզ-  
ու կոպիտ, ժահաղէմ թիւրքեր, այն բարի ու  
համեստ մշեցիներուն տեղը անցած։

\* \* \*

Կիրակի առտու կանուխ արթնցաւ։ Աբեւ  
ալիքակ օր մը կը ծագէր։ Պատուհանը բացաւ

ու իրաթ շնչեց ողին քաղցրութիւնը։ Հոն անուշը կերար, սուլթան խմեց, եւ նստած մնաց Բանտարկութեան ռերուն ամբողջ խոնջութիւնը հեծակ ոյց հանդսաեան պահուն կը զգար Երկար տաեն հոն մնաց, միշտ մտածկոտ մերթ բնդ մերթ «վա՛խ, վա՛խ է, հառաջելով, ինչե՛ր չէր ըրած, որպէսզի հոյ ազդը սամացիներուն հաւատարիմ ու անձնուեր մնայ։ Ներսէս Պատրիարքէն մինչեւ զեղաքի աւրտէւր ամէնտն թշնամացած էր, ամէնուն զէմ կոռուծ էր հակաթրքական ձետումներուն համար, Եւ ի վարձատրութիւն իր տա ծոռոյութեանցը, տաճիկը զի՞քը կործանած էր ավա՛խ, վա՛ր, վա՛խու Աւ հագուուելու համար տղէն ելելով, Ի՞նքնիրենը բարձրածսյն ըստու եթէ արշարն հազի կեցկէ, սեղաւո՞րն ուր երեւեցի։ Եթէ իրեն՝ որ հաւատարիմներուն հաւատարիմն էր, այսպէս կընկին հապա ուրիշ երւոն ինչեր չին ըներ։ Եւ հիմակ ա՛լ աղէկ կըմբանէր ներսէս Պատրիարքին յեղափոխակ օններուն անխոննեմութեան» պատճառը։ Մորթելու համար դանակը վզին զրուած մարդէն, իր շարժումներուն մէջ զզուշաւոր խոնեմութիւն կրնա՞ր պահանջուիր։

Հագուեցաւ, եկեղեցին ատենն էր, ելաւ գնաց, Խորհրդարանին աչք մը նեսելով, շիտակ խորհրդակատար անցու, ուրկէ մտած ատենը ոռքերը թեթեւ մը զոզդդալ սկսանու Փամկոչը ուրշութեալը ընդառաջ եւաւ։ Աև ալ իր բարեւր մտեր խօէն սուաւ էփէնտին մեծակակ զոհունակ ւթէւն մը զբաց, այն հինաւուրց

վանցին տեսնալուն։ Հայաստանցի պանդուխանե րէն ան կը միար միայն եկեղեցին աւրունաբամելի էր, հ'ոն չ ոք կրնաւ, թուրք մը Աստուծոյ սպասաւոր դնել։

Պահարանը՝ իր սթորոտ տեղն էր, հոն գնաց, «Հաւատառութիւն աւետարանը կը Կորդոյին Գրութիւր ուցաւ, երկիւղածութեամբ ունկնդրեց Մտախոն եւ զդածեալ կը հետեւէր արարողութեանց Թանկարծ ցցուեցաւ, Սպասաւորող քահանան «Եւ շնորհ յառաջիկայ ժողովրդեանս» կաղաղակէր բարձրածայն։ Ուր մնաց «ազատութիւն ողբաց մերոց զերնոց» ը, որուն կարուց եր քաշէր, Յշշեց ու գլուխը վայրահակեց, Վեց տարի էր որ Օքթազեղի ժամը կը լիփարուէր հու ժողովուդը կազդուրող հաւատուծարծ «այսատութիւնը», Որ մը ինքն ալ գերելոց եղած էր, ու ժողովուրդը իրեն համար ալ վախցած էր ձայնը երկինք բարձրացնել, ու Աստաւած աղերսել։ Մրտարեկ մնաց «կեցո» ին յառաջացաւ զասը, պատարագւուին ժամուցը պատրաստած։ Աւ լսեց «որ օրհնեսոր, ինչպէս լնքը սըրբագրած էր, վեց տարի է որ սերանները ալ վարժուած էին ամէն թագաւորներու համար հաւատասորպէս ալօթել, ուութմանն ալ չըրիսպանեայ թագաւորներուն հետ խառնել։ Սաուահէս մը բաշական եղած է քրիստոնէն թեան ոգին փոխելու։ Աւ չլոււեցաւ «զինուուրեալ մանկացրոն ալ նորէն էֆէնտին զաւիթէն գուրս ելաւ, բայց այս անդամինը իր անձին զէմ զայրացած։

Իր յանցանքին մեծութիւնը կըմբանէր։ Հայ ժողովուրդը ինքնզինքը իր տաճարին մէջ ամփափած

իր այրած սիրաը զարերէ ի վեր կը մխիթարէ՝  
մահևետականութեան դէմ Քրիստոսին զիմնլով, եւ  
անոր զրայ յուսազիր՝ ազաղա ի մը ակնկալրւ  
մնալով: Ինքը՝ խոնեմու զզու շաւոր մարդ ժողովու ըղն-  
այդ հաւատքէն որ զօրու իւն մըն է, զրկել ուզած  
էր: Միեւնոյն ժամանակ չէր ու զած որ ժողովրդին  
ձեռքը նիւթական ուժ մըն ալ զրուի, փառն զի միշտ  
իւնեւ եւ զգուշաւոր մարդն էր ինք: Եւ ինչ կրնէր  
ինքը, երբ տաճիկ մահմետուկ անր իր գլուխն ալ  
ճզմոց, իր իւնեւութիւնը: զգ ւշաւորութիւններով՝  
փրկւոց զինքը: Այս մասնութիւններով՝ մտաւ  
խորհրդարանը. ուր, վեց տարի յետոյ, իր աչքերուն  
առջեւ կը զերանորպուէին աէր Յուսրէին հետ պայ  
քարմանը տեսարանները: Գեղացի աէրտէրն անչուշտ  
իր առաւապանքներուն մէջ կը զօրանար այնզգացումէն  
թէ իրը Քրիստոսի եւ Ազգին զինուորը կը կռուէր:  
Քաջ մըն էր, եթէ մոռնէր, բայց կը մեոցն էր այս:

Այրհրդարանը քիչ մը նստաւ. սուրճը խմեց,  
հարցումներ ըրաւ ու մեկնեցւ:

Կէս օրէն առաջ տիգի լուսի սկսան գալ շատ  
ընտանիքներէ միայն, իրեք չորս հոդի, սրոնց մէջ  
էր Սունտիոս էֆէնտին: Էֆէնտին զանոնք ճաշի  
զրայ դրաւ: Անզոնէն առաջ օդիի նստան: Գլուխները  
երբ քիչ մը տաքցոն. Օգուէնտիոս էֆէնտին կրակոտ  
խուքեր արտառանեց: Էֆէնտիին յայտարարեց թէ իր  
մարտիրոսութեաւը ա՛լ այսունետեւ ժողովրդին  
պաշտելին էր:

« Աչք ամենեցուն ի քեզ յուսան » ըստ:

Կամաց կամաց լեզուները բացուեցան, եւ  
հիւրերը փափաքեցան զիտանաւ. թէ ինքը ինչ ըրա-

էր որ զինքը ձերբակալեր, բանտարկեր ու դառա-  
պարտեր էին:

— Մեծ ի՞նչը փնտունք, հարցութ խնդալով  
ոսկեղարեան գրաբարին ներկայացու ցիչը:

— Մենձ «Հ» փնտունքէք, Օգսենտիոս էֆէնտի,  
պատասխանեց տան տէրը:

Այս խորհրդաւոր հարցուպատասխանին բացա-  
տրութիւն մը պէտք ունի:

Հայրապէտ էֆէնտին կարգացած էր Փրանսելի ե  
նէ թարգմանուած բոլոր վէպերը:

Մասնաւորապէտ միոքը պահած էր Փրանսացի  
ոստիկանապետի մը այն համոզումը, թէ ամէն ծանր  
դէպի մէջ փնտունքը է կինը: «Փնտունքէք կինը»:  
Երշ հայերը ձերբակալելու բանտարկելու թուականը  
բացուցաւ. որ հայն ալ որ բռնուէր ու զնտանը  
նետուէր եւ ինչ բանի պատճառաւ որ ԸԼԼար,  
էֆէնտին ուրիշ բան չէր ըսեր բայց եթէ՝ «Փնտունքէք  
մեծ Յ»: Մեծ Յ ըսելով կը հասկնար յեղափոխու-  
թիւնը, բառ մը զոր ամրոջութեամբ բերանը սոնե-  
թիւնը, լու չէր համարձակեր: Այէն չարիքի պատճառ մած  
լու չէր համարձակեր: Այէն չարիքի պատճառ մած  
Յ էր: Հիմակ Օգսենտիոս էֆէնտին քարը տեղը կը  
դնէր: Իրեն բանտարկութեանը համա՞ր ալ մեծ Յ  
փնտունքը էր: Էֆէնտին ճիշտ պատասխանը տուաւ:  
«Փնտունքէք մեծ Հ» ըսելով: «Մեծ Հ» հայն էր.  
Փնտունքէք հայր փնտունքէք հայութիւնը ամէն  
ձերբակալման մէջ, էֆէնտիին դիտաղութիւնը հի-  
ւուրուն շատ հաճելի անցաւ, ճիշտ կացութիւնը կը  
պատերացնէր: Ամէն հայ կը բոնուէր կը բանտար-  
կուէր, կը սպանուէր, զանզի հայ էր: «Փնտու-  
նքէք մեծ Հ» ն ա՛լ անկէ ետքն ալ կարդախօս մը  
եղաւ:

Ու էֆէնտին իր կարգին ինքն ալ քարը տեղը  
դնել ուզելով, խօսքը հայկարան էֆէնտիին ուղեց  
ու ըստ:

— Օգսենտիոս էֆէնտի, Սոզոմոն իմաստունը սխալեր է: Այլ դարք, նոյն բարք, կը հասկնա՞սեա, Ակնարկութիւն էր, վեց տարի առաջ Տէր Յուսիկին վրայ յարձակմանը միջոցին, Օգսենտիոսի այն պառզամ խօսք'րուն թէ «ա՛յլ դարք, ա՛յլ բարք», զ'ը ո՛չ ըսողը զիտէր թէ որմէն էր եւ ո՛չ լսողը:

— Ի՛յլ դարք, նոյն բարք, կը հասկնա՞ս, Օյսենտիոս էֆէնտի կը կրկնէր տան տէրը: Եւ հասկըցուց, թէ զարերը փոխուած էին, բայց բարքերը ո՛չ: Տաճիկները մնացած էին այնպէս տաճիկ, ինչպէս քաշի մը դար առաջ:

Ոռքի ել ան աեղանատուն երթալու համար, էֆէնտին կաւծես հարցնելու բարն մը ունիր ու կը վարանէր: Վերջապէս, հայկարանին պառնաւով ըսաւ:

— Խօսքը խօսք կը բանայ: Ճանշիմ, Օգսենտիոս էֆէնտի, ատեսօք հոս զարիպ տէրտէր մը եկաւ, տաք գլուխ մէկը թօնափ անունով զեզէ մըն էր, իր անունն աւ չի գար . . . :

— Հա՛, սա տոմուզգուզիցի տէր Յուսիկը պատախանեց Օգսենտիոս էֆէնտին:

— Ճի՛շտ ան: Առ խեղճ մարդը ետքէն էնկիւրի բանուեր եւ բանտ բ'յուեր է եղեր:

— Այս, շատ բա՞ քաշեց Աքեա աքսորուեցաւ: Ետքէն:

— Ետքէն, 1895 ի ներեալներուն մէջ չմտաւ: Ինչ մարդ: Դեռ Աքեա՞ է:

— Ոչ: Ճեղագահ ու բազանը իր պաշտօնովարութեան առաջին օրերը անօր եւ ուրիշներուն համար բարեիմուեց: Ազատուեցան:

— Եղէ՞ ալէկ: Հիմակ օ՞ւր է, երկի՞րն է:

— Ո՛չ հոս կազմաէ երկիր երթուու համար: Գարակէօրիքի ժամը խրկուած է: Անդամ մը դացի աեսնուեցայ հետք:

Խօսելով սեղանատուն դացեր էին, էֆէնտին աւելի զուաըթ կերեւար: Ուրախ ճաշ մը ըրաւ: Կառակարանելով: Օգսենտիոս էֆէնտիի տուած լուրը իրեն շատ հաճելի եղած է:

Ժադ:

Ա՛յլ էրիկուն էր Տէր Յուսիկ հան դստանալու: պատրաստութիւններ տեսնել սկսաւ: Պանդուխտ տէրտիրաջ խօսցին մէջ, որ ժամուն բակին վրայ կը նայէր, իրու կարասիք մհծկակ մինևիր մը կար երկայն բարձով մը, ու փայսէ ճշրժակ սելան մը եւ երկու պարզ աթոս:

Ամէն օրուան սովորութեանը համեմար, զարիպն իր անկողինը՝ որ անկիւն մը զէզ կը մնար: բահաւ, երկնցուց թոթուեց, շակեց: Յետոյ պըզտիկ մանղալ ին մէջ քանի մը ածո խ ալ աւելցուց, եւ կրակին վրայ զետեղեց պտուկը: որ սոխով լուրեա կը պարունաէէր: օք պահք ըլալուն: Սեղանին վրայ կարդագրեց պնակը զգալը, պատարագազը, հացը, ջրի, որուակը եւ զամաթր: Քարիւզի լամպան ալ մաքրեց պատրաստեց լուց: Կիրն տւեփն ու քովը դրաւ, աթուու պատուհանին առջեւ քաշելով, ժամագիրքը առաւ իրիկուան աշօթքները կարգալու: Թիչ մը ետքը խօսցին դուռը բացուեցաւ: Ժամկոչն էր, որ ետ զանալով գնաց սանդուղին գլուխը սպասողի մը ըսաւ:

— Հրամմեցէք, հոս է:

Տէրէտը աթուոէն ելաւ: Դրսէն մէկը կուզար, քանի մը քայլ անոր ընդառաջեց: Եկողը ներս մըտաւ, զուուը գոցեց: քահանան, վախնալով, ետ ետ գնաց: պատին կաթնեցաւ: Ացելուն իր առջիւն էր ֆէոը հանած, եւ ծուած՝ ճեռքը կը քաշէր համբուօւելու:

— Ես քեզ մեղա՛յ տէ՛ր հայր, ես քեզ մեղայ մըմնջելով:

— Ամէնքս Աստուծոյ մօղայ: օրհնած, ամէնքս Աստուծոյ մեղայ աղաղակեց տէրտէրը այլայլած ձայնով: Ու յանկարծածին յուզմամբ այցելու ին ճակատը քաշեց պագաւ:

Երկուքն ալ թաշկինակնին հանեցին, աչքերնին սրբեցին, ու բոպէ մը իրարու դէմ կեցան մեծ խոնջութենէ մը թեթեւցոծ սրտով: Տէրտէրը աթոփն մէկը բերաւ Հայրապետ էֆէնտիին հրամցուց միւս աթոռն ալ ինքը առու: Ու դէմ առ դէմ նստան:

— Ե նայինք ընտո՞ր էք, հարցուց էֆէնին խանդաղատանքով:

— Փա՛ռք Աստուծոյ, ողջ առոլջ ենք, ինչ ըլլաւ-նիս լոյսնէ է: Ազգին վրձակին ամէնքս ալ բաղ-դակից ենք:

— Գիտեմ, տէր հայր դիտեմ, ազգին համար շատ բան քաշեցիք: Աստուծած վալձահատուց ըլլայ: Զալշարան քը, նեղութիւնը ամէն ու ս համար ալ է: Աստուծով ամէն բան կը շակուի:

Էֆէնտին «ամէնուս համար է» ին վրայ թեթեւ մը շեղեց: Անդրագաւձա որ քահսնան կը զգուշա-նար իրեն բանտարկմանը ո՛ եւ է ակնարկութիւն ընելէ: Անշուշտ չէր ուզեր զինը պատիկ ձգել իր անցեալ ամբարսաւանութեանը համար: Բայց լնքը վիրասոր էֆէնտին սփոփանքի կարօտ էր ուստի խօսքը ինքը բացա:

— Այնպէս է, տէր հայր, այնպէս է: ամէնքս ալ ազգին բաղդակից ենք: Մեր զլիխուն ալ շատ բան եկաւ:

— Լոեցի, էֆէնտիս լոեցի, պատասխանեց տէր-տէրը անկեղծ վշտակութեամբ: Ի՞նչ ընդհանք ամէնքս ալ հայ ենք: Մեր պատմութիւնը թոյց կուտայ որ

այս անօրէն մահմետականները միշտ մեր մեծերուն գլուխը կուզեն ուտել: Անշուշտ Յուշիկներուն մէջ կրակի տարօւան աղէտը կարդաց' ը էք:

— Կարլացեր եմ, տէր հայր:

— Ին առաջ մէր քաջ նախարարները սյրեցին, որպէսզի անտէր անտիբական ժողովուրդը ղեւլու-թեամբ կոտորեն: Միշտ միհենոյն քաղաքականու-թեան հետեւած են:

Այս միջոցին տէր Յուսիկ տեղէն ելաւ, սուրճ պատրաստելու էֆէնտին թող չէր տար որ նեղու-թիւն քաշէ: Բայց զուոը բացուեցաւ: Ժամկոչը երկու սուրճ կը բերէր: Տէր Յուսիկ ներօգութիւն խնդրեց, որ սիկար մը չը կրնար հրամցնել վասնզի ինքը ծխող չէր: Էֆէնտին հատ մը գրպանէն հանեց, ու սուրճը խմելով, խոսակցութիւնը շարունակեց:

— Ե նայինք, տէր հայր, եր՞բ կը մեկնիք: հարցուց:

— Եփտակը էֆէնտի: որոշ բան մը չեմ զիտեր, Մոռերը նոր Պատրիարք պիտի ընտրուի կըսեն: Կը յուսամ որ սրբազնը ամէն դիրութիւն կընծայէ: Բացակայութիւնս շատ տարի տեւեց, ժողովուրդը կը սպասէ: Ծնելիք շատ բան կայ:

— Ի՞նչպէս իմացա՞ք բան մը: Ճեր գեղն ալ դեպք պատահե՞ր է, շատ զժբաղդութիւններ տեղի ունեցե՞ր են:

— Ատ մատին փոքր նոխախնամութեան, էֆէն-տիս լսեցի որ մար գեղը անփուրձ մնացեր է:

— Ի՞նչ կըսէք: ատ ի՞նչ հրաչք է:

— Էֆէնտիս մինակ պարզ հրաշք մը չէ:

— Հապա՞ծ:

— Մեր տղաքը ժամանակին խելք ըրած են ու քսնի մը հրացան առեր պահեր են, բքիչ մըն տլ զինագարժութիւն սոյզելով: Խուժանը դրսէն մեր գեղին վրայ յարձակում ըրած ատենը, տղաքն ալ գեղին վրայ յարձակում ըրած ատենը:

անոնց վրայ եւ թշուառականները լեղապտառու կը փախչին, Երբառասադները անոնց ետեւէն կը վազեն եւ ուրիշ հայ գեղերու ալ օղնութեան հասնելով՝ զանոնք ալ փրկեր են: Ա՛խ, էֆէնտիս, եթէ ամեն քաղաք ու դիւդ ալ ասանկ նախատեսութիւն ունեցած ըլլար, բանիկ մը չէր պատահեր:

Այս տեղեկութիւնը լսելուն՝ էֆէնտին պահ մը մտախոս լուս մնաց: Կը հասկնար թէ «ժողովութիւններին մութիւնը» դէնք ունենալու եւ զինավալժութեան մէջ կը կայանայ, Հետաքրքրութիւնը արթնցաւ. եւ աէր Յու սիկէն քանի մը տեղեկութիւններ ուզեց, կը զարմանար թէ անձանօթ գեղի մը մարդեկ ինչպէս եղերէ որ կրցած են հեռաւոր ազագան նախատեսել:

Քահանան համառօտակի մը պատմոց տարիներէ ի վեր տեսնուած պատրաստութիւնները, բայց առանց ինքնզինքը մէջ խառնելու, ամէն ինչ երիտասարդներուն կազմած ընկերութեան վերազրելով

— Հէյ, հէյ, ըստ էֆէնտին! Մենք ալ հա՞յ, ենք, եղեր, մենք ալ բա՞ն գիտենք եղիր իրը թէ ազդին մէջ ալ կարեւոր դեր մը ունէինք: Ժողովութիւնը ինքն իր գլուխ, մենէ աւելի պէտք գիտէր թէ իսունութենքը ինչ ընել կը պահանջէ:

Ազգեցիկ այդ հայը իրեն պատահած զէպքէն ի վեր, ջղային գրգռամն մէջը էր, ի, դառնացած սիրուը բանալու և խոստուվանելու անդիմագրութիւնքը մը կը զգար: Հոգին տանջող ցաւը դուրս տու աւ: Տէր Յուսիկ ըմբռնելով ջախջախուած մեծատունին հոգի բանական վիճակը, չուզեց զանիկայ ջշտել: Ըստ հակառակը ջանաց զօրացնել այդ հոգին, կազդութիւն: վհատումէ փրկել: Հայրս պետ էֆէնտին ուժ մնէր, զոր էլութեաման վասն գէն հարկէր էր փրկել: Ապացային պատի կրնաւ, իրնոնց օգտուկար ըլլալ: Տէրուքը իր նախին հակառակ րդը իր խուցը այ-

սինքն՝ իր ոտքը, տեսնելէ ի վեր այս մտածութիւնը ունեցած է: Եւ ըստ այսմ կը խօնէր: Ու տի անոր յուսահատական վերջին յայտաբար լիթիններուն պատասխանեց:

— Էֆէնտիբ, այդպէս մի' ըսէք Այն բոլոր հայերը որ իրնց ազգը կը սին ու անոր օգուածը կը փափքի, անոնք ամէնքն ալ միեւնոյն կարպով չեն կրնար մտածել: Ո՞վ կրնայ ապազան ծիշտնախատեսել: Ու յետոյ, հիմակ ազգերնիս անանկ վիճ սկի մէջ է: որ տեղ մը օդտակար սեպուած զործը, ո՞ւ իշ տեղի համար կրնայ վնասակար ըլլալ: Ու ինչ որ քաղքի մը կործանման պատճառը կը դառնայ ուրիշ քաղքի մըն ալ փրկութիւնը կ'ըլլայ: Իրաւ է որ մեր գեղը ո' եւ է ազէտ չւպատահեցաւ, չնորիւ ժողովրդին զէնքերուն բայց լսեցիք որ հոս Օրթագեղ ալ բան մը չէ պատահած:

— Զէ՛: Փառք Աստուծու, հս ալ մէկուն քէթը չարունեցաւ, պատասխան օրթագեղին այս կալը զգածեալ համեստութեամբ:

— Բաց Օրթ սգեզ ալ զէնք չի գործածնիք շարաւակից տէրուէրը: Այդ թաղն ալ հրամանքներնու գզուշաւոր հեռա սեսութեամբը փրկութեցաւ: Կը տեսնենք, թէ տեղ մը քողաքազիուական վարմունքը կրնաւ օգասկ որ ըլլալ: որիշ տեղ մըն ալ զէնքի վարմունքու Ամէն միջավայրի հայրը իրենք իրեն գացութեանը համեմատ հոգաւու են ինք դինքին:

Հայրուպիտ էֆէնտին որքուն աւելի սարիկ ընէր տէր Յուսիկը այնքան աւելի կը սիրէր զանիկայ: Կը հաօկնար թէ այդ Հայաստանցին ոչ միայն զօրաւոր նկարազը տէր խելացի մէկն էր, այլ եւ շատ փափկանկատ: Անոր խօսքերը թիթե, ցուցին ուտին վրայ ձանրացած բեռը: Ա՛խ, կը մտածէր ինքնիւրենը եթէ ասանկ շատ տէրտէր ունենայինք, ազդը մընք ինչ կուզէր »: Ու նոյն բոպէին, տէրտիբոզ

խօսքերուն տպաւորութեանը ներքեւ որոշեց ազգին՝  
տէր Յուսկին պէս քահանաներ պատրաստելու հու-  
մար ամէն ջանք ընել . Այս որոշումը նոր, հոգի տու-  
աւ իրեն . մէկէնիմէկ գինքը նոր մարդ ըրաւ : Իր  
կեանքը մեծ նպատակ մը ունէր Անցեալը անցած էր.  
Նայելու էր ապագային : Իր խոր:ուրդի երը բոպէտ-  
րար ցոլացեր էին՝ տէրտէրին խօսքերուն իր մաքին  
տուած զարկերէն :

Մութը կը կոխէր : Հիւրը օտքի ելաւ մեկնելու  
Տէր հայր, ըստու, թերեւս երկար առեն ա՛ / չը-  
աեսնուինք : Աստուած բարի ճամբորդո թիւն տայ:  
Երկիւդ եթէ բանի պէտք ունանաս Պատրիարքուա-  
նի մրջացու ինծի հաղորդէ պէտք եղածը լնեմ :  
—Աստուած պակաս չընէ է փէնտի:

Ու էփէնաին յառաջացաւ դէպի տէրտէրը, եւ  
անոր ձեռքը համբուելու համար քաշած ատենը, իր  
դրպանէն պղտիկ քսակ մը հանեց մէջը լեցուն ոսկի,  
եւ քահանային ձեռքը զնել ու ենց : Անիկայ ետ ետ  
գնաց :


—Կաղաչեմ, էփէնտի, նեղութիւն մի՛ կրէք :  
Ես բանի մը պէտք չունիմ : Ուրիշ աւելի նեղու-  
թիւն ունեցողներ կան :

—Զէ՛ տէր հայր, չէ՛ առ' . աս քեզի համար չէ՛:  
Ու ծանր, խորհրդաւոր ձախով մը ցածկեկ,  
աւելցուց :

—Ժողովուրդիդ համար վասոդ, հրացան գնէ :  
Խոհեմութիւնը զէնք'ն մէջն է : «Որ ո՞չ սուր առցէ,  
սրով անկցի » :

Տէրտէրը նուէրն ըն դունեց, եւ էփէնտիին երեօը  
նայելով, ժպտուն.

—Աս կ ա ր մ ի ր ժ ա մ ու ց է ըստու :  
Ու երկուքին աչքերն իրարու հանդիպեցու :  
Անսնց մէջ կը վառէր հայ աղքատին ու հայ հա-  
րուստին հազար տարուան ատելո թիւնը գրահանե-  
տական թշնամիին զէմ :



## «Ի Ռ Ա Խ Ո Ւ Ն Ք»

Հրազդակ Ազգային և Կաղաքական

ԿԸ հրատարակուի

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ ԵԽ ՇԱԲԱԹ ՕՐԵՐ

Թերթը բոլորովին անկողմակալ եւ զօւա ոզ-  
գային ու ղղութեան մը կը հետեւի եւ այս ոզւով  
զառ թիւններ միւշին կը հիւ ընկալէ:

Բաժմակիցի արտասահմանի համար  
տարեկան 14 ֆր. վեցամսեայ 7 ֆր.

ՀԱՄՑԵ

Խմբագրութիւն «Իրաւումի» Վաճառք

## ԾԱԽՈՒ ԳԵՐԵԲ

ԹԻԱՊԱՐՏՅԱՆ Ա. Համուր (ազառած) 1 50 ֆր.

” Ի. Համուր (432 երես) 2 50 ֆր.

ԱԶԱՏ ԵՐԳԱՐԱՆ 1 ֆր

ՆԵՅԱ—Պուկար Հեղափոխական գրողներ Լիւ-  
ստին Գարովելովի խիստ չահնկան ուն երկն է, որ  
կը պատկրացնէ պուկար ժողովուրդին վիճակը ու  
նիստ ու կոցը եւ տաժանքը սնոր ազառութենքն  
առաջ(մամլու առակ է) 9ին 50 սնդ

ԿԱՐԵԴ ԱԽՆԵՐ ի ական հոյ կեանքէ դին 1 ֆր



ԿԱՐՄԻՐ ԺԱՄԱՆԻՑ Գին 3 դր

Դիմել «ԻՐԱԽՈՒԿԵԲ» ի խմբագրութեան

Հայաստանի Ազգային գրադարան



NL0431401

22511